

VIII

ՄԵՇ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲՆԵՐՈՒՆ


Խորհրդաժողով մը Մուրատի տանը .— Կայծակ Ալաքել, Վարդան Շահպազ .— Տեսակցութիւն մը էնվեր փաշայի եւ Մուրատի միջեւ .— Սերաստացոց տագնապը եւ Մուրատի տհազանգը .— Վալիի սադրանիները :

Եկաւ համեւրոպական Պատերազմը : Թուրքիոյ վարիչները տենդային կերպով զործի սկսան : Իրենք եւս կը պատրաստուէին պատերազմի : Հայկական ճղնաժամը կուգար սպառնագին . . .

Վարդան Շահպազն է, որ կը գրէ մեղ.

«1914-ի աշունն էր. ևս Տիվրիկ մեր զեղն էի, Մուրատէն ստացայ հեռագիր մը, որ կ'ըսէր անմիջապէս մեկնիլ : Գնացի կովտուն : Ինքը հոն էր, իր շինած տունը : Հոն էին Կայծակ Առաքելը և Եղօն : Տեսայ երկյարկանի գեղեցիկ շէնքը, որ շինած էր Հայրենական խրճիթին քով : Չորս-չորս սենեակնոց, իրենց բոլոր յարմարութիւններովք . . . Աւաղ, որո՞ւ համար . . .

Քիչ մը հանգստանալէն յետոյ, Մուրատ մեղ կանչեց իր սենեակը : Չորսերնիս նստանք ժողովի : Մուրատ պարզեց ընդհանուր դրութիւնը եւ մեղ սպառնացող վտանգը : Վիճելու ոչինչ չունէինք : Բոլորնիս ալ նոյն վտանգը կը տեսնէինք : Վճռական խօսքը կը սպասէինք Մուրատէն : Մուրատ, որ ամէն ժամանակ վճռական էր, այդ օրը լուռ էր եւ



ՎԱՐԴԱԼԻՆ ՇԱՀ ՊԱԶ

Հայ յեղափոխութեան հին ուխտաւոր գործիչներէն։ Մուրատի
մտերիմ գործակից։ Աղջ է։

Դէմքը մոայլ։ Բասւ, ի՞նչ կարող ենք ընել, առանց
զէնքի, մեր ունեցած ռազմամթերքը մէկ կռուի չի
բաւեր... Երկար մտածելէ վերջը ըստ։ «Պիտի
սպասենք դէպքերուն եւ զգուշանանք, որ թշնամու
թակարդը չի յնանք»... Այս որոշումով վերջացաւ
ժողովը։

Միւս օրը ձիերը նստան զեղը գնալու եւ ճանա-



ԿԱՅՆԱԿ ԱՌԱՔԵԼ.

ողարհին նորէն մտածեցին ընելիքի մասին։ Աչ մէկ-
կուն մտքէն չէր անցներ ինչ որ կատարուեցաւ։ Մի-
այն կը կասկածէին, որ թուրք կառավարութեան
զաւադրութիւնը յատկապէս Դաշնակցութեան եւ
Դաշնակցականներու գէմ ուղղուած էր. ուստի եւ
Մուրատ կ'ըսէր. «Մենք պատճառ չրլլանք ժողո-
վուրդը կոտորել տալու, պիտի սղասենք դէպքե-
րուն. եթէ կառավարութիւնը ստիպեց մեզ իրեն գէմ
զուրս դալ, կը բարձրանանք սարը եւ կոչ կ'ընենք
ժողովուրդին»... Հասան գեղը, զիշերը մհացին, ա-
ռաւօտ ելան, Մուրատ նոյն «զգուշութեան» թե-
լազրութիւններն ըրաւ, համբուրուեցին ու բաժնը-
ւեցան...

* * *

Դեռ պատերազմական գործողութիւնները չսկը-
սած, թուրք կառավարութիւնը ամրող երկրի մէջ
զինուրական դրութիւն յայտարարեց, եւ 18 տա-
րեկանէն մինչեւ 45 տարեկան, բոլոր սղամմարդիկ
արձանագրուեցան։ Մուրատը կանչեցին երեք ամիս
յետոյ, երբ թուրքիան մտաւ պատերազմի բնմ։
Հայութկը առաջարկեց, որ իրեն տրուին իր ուղա-
ծին չափ հայ ձիաւորներ, պատերազմին մասնակ-
ցելու։ Գիտէր արգէն, որ պիտի մերժէին — եւ
մերժեցին։ Փրկազին վճարելով, առժամապէս ա-
զատ ձղուեցաւ։ Եւ վերսկսեցաւ իր քարողչութիւ-
նը, աւելի բուռն քան երբեք։ Կային, անչուշտ,
«հասունցած» մարգիկ, «քաղաքագէտներ», որ
տարրեր կերպով կը մտածէին, բայց Մուրատի
յստակ իմացականութեան առջեւ հեռապատկերը
միանգամայն պարզ էր. նա զիտէր, որ հայութեան
օրհասը մօտ էր, զիտէր, որ թուրք կառավարու-
թիւնը պիտի օդառուէր համաշխարհային իրարան-

ցումէն եւ իր հաշիւները պիտի մաքրէր միանգամ
ընդմիշտ հայ տարրին հետ :

Այդ համոզումը աւելի եւս ամրապնդուեցաւ
Մուրատի մէջ 1914 թուականի վերջներուն, թրքա-
կան մեծ յարձակումի վիճումէն յետոյ : Յայտնի է,
որ այդ ատենները ինվէր փաշա անցաւ կովկասեան
ճակատ, կազմակերպեց Սարըղամիշի ընդհանուր
յարձակողականը եւ չարաչար պարտուած, բանա-
կի մեծագոյն մասը կորսնցուցած, խուճապահար
ետ փախաւ : Կ'ըսուի թէ այդ պարտութեան մէջ
մեծ դեր ունեցած են հայ զինուորները, մասնաւո-
րապէս Քեռիի արշաւախումբը :

Իրողութիւն մը, թէ շինծու պատրուակ մը...
Այսպէս թէ այնպէս թուրքերը եռանդով կը տարա-
ծէին այդ լուրը, ինչպէս ժամանակին կ'օղապոր-
ծէին Անդրանիկի մասնակցութիւնը Պալքանեան
պատերազմին, Պուլկարիոյ չարքերուն մէջ :

«Երբ — կը գրէ դարձեալ Արմ . Միքայէլեան —
ինվէրը իր նահանջէն յետոյ կ'անցնէր Սերաստիա-
յէն, Մուամմէր փաշան առաջարկեց Մուրատին,
որ դիմաւորելու երթան միասին : Թէեւ մեր Խմբա-
պետին համար հաճելի բան մը չէր, բայց նա ընդու-
նեց առաջարկը : Պատրաստուեցանք հինգ ձիւոր-
ներ եւ ընդառաջ դնացինք : ինվէր եկաւ կառքով .
իր օթօն կոտրած էր : Մուրատի կ'ընկերանար հա-
զարապետ Զիան, իր թուրք բարեկամը : Երբ հան-
դիպեցանք ինվէրին, Զիա պէյ ներկայացուց անոր
Մուրատը : ինվէր փաշա կառքէն իջաւ, Մուրատի
ձեռքը սեղմեց եւ իր առաջին խօսքն եղաւ՝ թէ «Հա-
յերն են մեր դէմ կոռուղիները» :

— «Փաշա', պատասխանց Մուրատ, դիմելով
ինվէրին, ինչպէս որ մենք թրքահայերս կը կատա-

րենք մեր պարտականութիւնը օսմանեան հայրենիքի հանդէպ, նոյնպէս ոռւսահայերն ալ ստիլուած են կատարել իրենց պարտքը ոռւս պետութեան վերաբերմամբ :

ինվէր առարկեց խստիւ ու սպառնագին .

— Ոչ միայն ոռւսահայերը, այլ թրքահայերն ալ ունին կամաւորական գունդեր, որոնցմէ մեր ձեռքը գերի ընկածներ ալ կան... Վատահ եղէք, չատ խիստ պիտի պատժուիք»...

Այսպէս կը զեկուցանէ այդ պատմական հանգիպումի մասին Արմ. Միքայէլեան, որ ըստ երեւոյթին ներկայ գտնուեր է ինվէր-Մուրատի կարձատեւ զրոյցին : Թուրք զօրավարը դիմամբ, անշուշտ, չափազանցուցեր է հայ կամաւորներու ներկայութեան արժէքն ու անոնց դերը թուրքիոյ աղետաւոր պարտութեան մէջ : Հարկ էր աւելորդ պատրքուակ մըն ալ ունենալ... Թուրքիան աւելի հին և աւելի հիմնական շարժառիթներ ունէր իր հպատակ հայութիւնը պատժելու համար :

Ինվէրի հեռանալէն յետոյ, բռնութիւն եւ հարածնք անմիջապէս սկսան : Վատահով հասած էր հայոց զոներուն... Բայց ոչ մէկը կը սպասէր, որ պիտի աքսորուի եւ բնաշնջուի ամրող հայութիւնը : Բոլորն այն համոզումին էին, թէ աղետը շատ երիտասարդութեան եւ միայն տղամարդկանց պիտի պատահէր, ինչպէս անցեալի մէջ եղած էր : Մուրատ համոզուած էր, որ ոռւսական բանակը շուտով մուտք պիտի զործէր թրքահայաստան : Եւ որպէսպի տաճկական նահանջող բանակն աւերածութիւն չկրնար կատարել, Խմբապետը պիտի բռնէր Քիոսս Տաղի կիրճը եւ ուրիշ ուղղութեամբ դարձնէր թշնամին : Տեղական թուրք ոյժերէն վախ չունէր,

թէեւ Սերաստիան Գոլ-Օրտու եղած, մնայուն կերպով ունէր 35,000 զինուոր:

Թուրք զանգուածին մէջ այն ժտահոգութիւնն ու վախը կար, թէ հայ կամաւորներ չուտով պիտի դրաւէին Սերաստիան: Այդ իսկ պատճառով թուրքերէն ոմանք, ինչպէս վերը յիշատակուած հազարապետը, կը դիմէին Մուրատին, անոր պաշտպանութիւնը հայցելով, վտանգի պարագային:

Հայդուկը, ապահովութեան համար, Սերաստիա դրկեց ընտանիքը, ազգականներուն մօտ եւ ինքը ազատ չարժուելու համար, մնաց զիւղին մէջ: Հաւաքեց կուսակցական ոյժերը, պարզեց կացութիւնը, վերահաս վտանգը, հասկցուց որ թուրք կառավարութիւնը ամենէն առաջ կ'ուղէ հաւաքել ժեր երիտասարդութիւնը, որպէսզի զրկէ ժողովուրդը դիմազրելու կարողութենէն եւ անարդել առաջ առնէ իր բարբարոս ծրագիրը... Կը յորդորէր՝ զինուոր չտալ, այլ ամէն կերպ պահպանել մեր ծաղկել երիտասարդութիւնը, դիմել ամէն միջոցի, կաշառքի, փրկանքի եւայլն եւ ըստ կարելոյն փոխադրել երիտասարդները դէպի լեռնային ապահով վայրեր...

Ամէն հայ զիւղ լուր կը զրկէր, որ զինուոր տըղաք փախչին զինուորութենէ, որպէսզի կազմուի ժողովրդական ինքնազաշտականութեան բանակը թրքաց դաւերու եւ անոնց անխուսափելի յարձակումներուն դէմ...

Սակայն, այդ ծրագիրը իրագործելու համար, Մուրատ հանդիպեցաւ իսոհեմ ազգայիններու ընդդիմութեան: Քանիցս մարդ զրկեց քաղաքի «մեծերուն» քով, պարզեց կառավարութեան ծրագիրը, յորդորէց միացնել բոլոր ճիզերը՝ զերագոյն խո-

յանքով մը վտանգը դիմագրաւելու, եւ ամէն անդամ բացասական պատասխան առաւ «մեծերէն»։ Փորձեց զէթ Հնչակեանները համոզելու։ Բայց անոնք ալ պատասխանեցին, թէ չեն ուզեր Դաշնակցութեան ձեռքը գործիք դառնալ եւ Դաշնակցութեան անունը բարձրացնելու չեն աշխատիր։

Երկրորդ անգամը Հայկուկն անձամբ գնաց Խորոխոնցի Հնչակեաններու մօտ, գիտնալու, թէ անոնք ի՞նչ պատրաստութիւններ տեսած են։ Խորոխոնցի Հնչ. Մուրաստ կը պատասխանէ, թէ ինքը չի տեսներ մեծ վտանգ մը, աքրող հայութեանը սպառնացող եւ կը խրատէ, որ հանգիստ մնան։

Պատգամաւորութիւն մըն ալ Խանձառ գիւղը կը զրկէ, ևոն գտնուող քանի մը Հնչակեաններու մօտ, յորդորելու, որ արգելք չըլլան կազմակերպելու հայ ինքնապաշտպանութիւնը եւ իրենք ալ միանան անոր։ Բոլոր ճիգերը — ապարդիւն։

Իսկ զուլումը սրարշաւ կուզար . . . 1915-ի Փետրրուարին էր։ Բոլոր հայարնակ շրջաններէն կը հասնէին արգէն սրտաճմիկ գրութիւններ։ Թալան, սպանութիւն, բռնարարում . . . Գարահիսարէն նամակ մը ստացան—Վահան Հիւսիսեանի ստորագրութեամբ։ Կը զրէր թէ՝ «մենք զինուոր չենք տուած, թէ եւ կառավարութիւնը խստի կը պահանջէ։ Գիտենք, որ զինուորներ հաւաքելէ վերջ, պիտի անհետացնէ . . . ինչպէս որ չատ տեղերէ հաստատ լուր ունինք։

«Ռւնինք եօթանասուն լաւ զէնք, նոյնպէս ինքնապաշտպանութեան համար զանազան միջոցներ։ Ի՞նչ խորհուրդ կուտաք մեզ . . . Մեր համբերութիւնը հատած է։»։ Եւ ահա պատասխանը.

«Մեր ամրող շրջանի զրութիւնն ալ ձերինի

ոլէս է : Աշխատեցէք դիմանալ, համբերել եւ կաշառքի միջոցով վրկել երիտասարդութիւնը : Բայց երբ կառավարութիւնը դիմէ յարձակման, կռուեցէք մինչեւ վերջին մարդ եւ մեռէք պատուով : Միայն թէ ձեր ոյժերը երկուքի բաժնեցէք . մի մասը քաղաքի մէջ, միւսը զուրսէն : Թող թշնամին երկու կրակի մէջ մնայ : Կարեցէք հաղորդակցութեան բոլոր միջոցները, հեռազիր, թելեֆօն եւն . . . :

«Համբերութեա՞ն ու համակերպութեան քարոզը նուանգով կը մղէր եւ հայ կղերը : Քանի՛ անզամ Պոլսոյ Պատրիարքարանէն ստացանք կոնդակներ, որոնք կը յորդորէին տալ ամբողջ ունեցածը կառավարութեան, առնիլ ամէն տեսակ բռնութիւններ եւ երբեք զէնքի չդիմել : Փողովուրդն ալ, տարարախտարար, կը լսէր ու կը հնազանդէր այդ տըխուր յորդորներուն» :

Սերտափառյ ջոջերը ժողովի մը մէջ այսպէս պատասխանեցին Մուրատի վերջին ու գերագոյն կոչին .

«Դուք յեղափոխականներդ ու երիտասարդներդ էք, որ պատճառ կ'ըլլաք ջարդերու : Քանի մը հոգի ձերբակալուելով կամ սպաննուելով, ի՞նչ անհրաժեշտութիւն կայ յարձակման դիմելու եւ մեզ տըհովակով փերիշան ընելու»

Մուրատ կ'առաջարկէր — քանի որ դանակը ուղրին հասած էր ու ջարդը պիտի սկսէր — դուրսէն նախայարձակ լինել հայ խումբերով թշնամիին դէմ : «Վաղին իսկ կարող է ուշ լինել» — կ'ըսէր :

Լոող չեղաւ . եւ նա մեկնեցաւ խորտակուած որտով ու կրկնելով .

— Դէ՞հ, հայրենակիցներ, քանիցս արդէն ըսեր

ևմ, ժողովուրդ մը, որ ինքզինքը պաշտպանելու միջոցները չունի եւ ոչ ալ քաջութիւն գիմադրելու, միշտ ենթակայ է ջարգուելու. նոյնը պիտի լինի այստեղ, եւ օր մը, Բեկասս հեծած, դժբախտութիւնը պիտի ունենամ արցունքու աչքերով ձեր դիակները գիտելու: Կոռեկով միայն կրնաք փրկը ու իւլ. այս է վերջին խօսքս ու կտակս ձեզ: Մնաք բարով, արիւն ձեր՝ զլուխ ձեր...

Մուրատի ծրագիրը վիճեցաւ: Մրտի խորունկ դառնութեամբ, այսօր հերոսի զինուորներէն մէկը, Մկրտիչը, այս տողերը կը յզէ մեղի.

«Մերաստիայի հայութիւնը եթէ Մուրատի ծըրագիրն ընդունէր, մեռնողը աղամարդու պէս պիտի մեռնէր, երիտասարդութեան մեծ մասը պիտի աղատէր եւ մեր ոխերիմ թշնամին ալ մեծ կորուստ պիտի ունենար, թէ նիւթական եւ թէ մարդկային: Մերաստիան աւերակ պիտի ըլլար, նոյնպէս շրջանի թուրք զիւղերը: Աւա՛զ, թշնամին եւ ոչ մի վընաս չտեսած, հայերը փնացուց»...

Մուրատի յուսահատ հաւարը դադրեցաւ: Առապատի մէջ բարբառող ձայն մըն էր: Եւ հայ մեծերու, կղերի, պատրիարքի խոհեմութեան քարողներէն քաջալերուած, կառավարութիւնը որոշեցի կատար ածել դադիրը: Մարտ ամիսին մէջ (1915) մէկէն ի մէկ ձերբակալուեցան ու Մերաստիոյ բանար նետուեցան երեք Դաշնակցական եւ երկու Հնչակեան աչքի ընկնող գործիչներ: Մեր ընկերներէն՝ Վահան Վարդանեան, Յովհաննէս Փոլատեան եւ Տիրինեանը: Հնչակեաններէն՝ Տէվէ Տիգրանը եւ նոյն Խորոխոնցի Մուրատը, որ այնքան ջերմ կուսակից էր համակերպութեան եւ չչը ուղեր «Դաշնակցութեան ձեռքը գործիք դառնալ»:

Կառավարութեան համար, սակայն, մեծագոյն վտանգը կովառունցի Հայդուկն էր եւ ահա գերազոյն ճիղ մը կ'ընէ՝ զայն եւս որսալու համար :

Այդ նորատակով կուսակալ Մուտմմէր շարժման մէջ զբաւ իր բոլոր ուժերը :

Այդ մարդը, որ 1913-ի Ապրիլին Սերաստիոյ վալի նշանակուեցաւ, թիւրքական ամենէն ճարպիկ, խորամանկ բարձր պաշտօնեաներէն էր : Մուրատի ահադին ժողովրդականութեան իրաղեկ լինելով, նա սկիզբէն ի վեր աշխատեցաւ անոր հետ մտերմանալու, անոր սիրաբ զբաւելու : Կեզծաւոր ու չողոքորթ, «կեօզիւնի սէվայիիմ, Մուրատ», «կեօզիւնիւ սէվայիիմ փաշա», հաճոյալից բառերով կը կոչէր Մուրատը : Վերջինս ալ, զգածուած ձեւանալով, նոյնպիսի վաշաքշական բառերով կը մօտենար վայիին, որու ազգեցութիւնը կ'օգտագործէր չատ մը պարագաներու մէջ...

Այդ բարեկամական կեզծիքը տեսեց մօտ 20 ամիս : Մուրատ առանձնաշնորհեալ մըն էր, կը մըտնէր անոր քով ուզած ժամանակ : Մուտմմէր յաճախ մինչեւ սենեակին կէսը կը զիմաւորէր Ռազմիկը ու թեւը մտած, իր քովը կը նստեցնէր, չողոքորթելով զայն նոյնիսկ բարձրաստիճան պաշտօնեաներու ներկայութեանը : Կ'ընէր այդ բոլորը, հաւանաբար, այն համոզումով, թէ Մուրատ օր մըն ալ ինքնարերաբար, իր ձեռքով իսկ ծուղակը պիտի ընկնէր կամ թերեւս պիտի կաշառուէր... Ամէն պարազայի, կուսակալը կը յուսար, անշուշտ, թէ այդ սիրաշահաղ ընթացքով պիտի կրնար օգտագործել Խմբազերը եւ իր հայտնինչ ծրագիրները պիտի իրազործէր

դիւրին ձեւով, առանց մեծ զոհողութեան թուրքե-
րու կողմէն, առանց մեծ կորուստներու:

Նա յաճախ Մուրատի խորհուրդներուն կը դի-
մէր, իրը թէ հայ եւ թուրք մերձեցումի համար:
Այդպէս — մինչեւ 1915-ի Յունուաբը:

1914-ի Դեկտեմբերի վերջերուն, Մուրատի մը-
տերիմներէն հայրենասէր Սահակ վարդապետ Օսա-
սպաշեանը, որ Երզնկա իրրեւ Առաջնորդ կը մեկնէր,
ճամբան, օրը ցերեկով, 18 տեղէն գնդակահար, կը
սպաննուի Մուրամմէրի ձեռքով յատկապէս կազմա-
կերպուած չէթէական 6 հոգինոց խումբի մը կող-
մէ: Այդ գէպքէն յետոյ, երբ օր մը Մուրատ նորէն
հանդիպեցաւ դահիճ վալիին, վերջինս ըստւ.

— Լու որ եկար, կեօպիւնիւ սէվտիյիմ Մու-
րատ, ժամանակները փափուկ են, հայ եւ թուրք
զրգուած են, զէպքերու առջևն առնելու համար,
ես գաղտնօրէն հետապնդել կուտամ Սահակ վար-
դապետի սպաննիչները...

Մուրատ կը պատասխանէ.

— Ճանքնը սէվտիյիմ, փաշաս, եթէ այդ ոճիրը
կանխամտածուած չէ, դժուար չի լինիր պատասխա-
նատուները զանելը:

Այս Մուրատի վերջին հանդիպումն եղաւ
Մուրամմէրի հետ: Այլ եւս զգոյշ էր... Վալին կը
ձգտէր — Թալէաթեան վերին հրահանգով — նախ
զլխատել հայ ժողովուրդը, «Հնչացնել անոր աղջե-
ցիկ ղեկավարները, բայց եւ չուզեց մէկէն ի մէկ
«վերցնել մէջ աեղէն» հայոց զինուորական հրամա-
նատարը. բան մը, որ մեծ զրգուում պիտի յառաջա-
ցընէր հայութեան մէջ: Կ'երթար իր ճամբան քայլ
առ քայլ, չրջահայեցութեամբ. նախ ձերբակալել

տուաւ երիտասարդութեան ղեկավարները . ապա
հերթը հասաւ Հրամանատարին . . .

Վերոյիշեալ ձերրակալութիւններու հետ միա-
ժամանակ կուսակալը կը յանձնէ երեք ձիտորներու
հետեւեալ զրութիւնը՝ Մուրատին հասցնելու հա-
մար .

«Սիրելի Մուրատ , այս գիշեր խիստ կարեւոր
ժողով մը ունինք . ձեր ներկայութիւնը շատ անհրա-
ժեշտ է . նամակս ստանալուդ , մեզ մօտ փութա-
ցէք» : Ստորագրուած էր Մուրամմէր փաշայի և
Ալայ պէյի կողմէն :

Բայց առանց այդ նամակէն տեղեկութիւն ունե-
նալու , քաղաքի մեր ընկերները զրկեցին Մուրատին
իրենց սուրհանդակը , որ կարճ ճամբաներով կէս
ժամ աւելի շուտ հասաւ : Մեր ընկերները կը տեղե-
կացնէին Մուրատին կատարուած ձերրակալութիւն-
ներու մասին և կը յորդորէին , որ շուտով իր գլխուն
ճարը գտնէ . . .

Այդ օրէն ի վեր Հայդուկը կորսնցուց իր հետ-
քերը : «Թուչունը փախա՛ւ մեր ձեռքէն» — ճաց
Մուրամմէր փաշա և կատաղութեան փրփուրը բեր-
նին , աջ ու ձախ հրամաններ արձակեց — բոնե՛լ ա-
մէն գնով , ողջ կամ մեռած բերել Մուրատը : Անա-
սելի չարչարանքներու մատնեցին հերոսի մայրը :
Երբ կը պահանջէին զաւակին տեղը ցուցնել , քաջա-
րի կինը , կը պատասխանէր .

— Պենտէն նէ՞ խթիյօրսունուզ , իշխէ բու-
տազլարը կեօրիօրսունուզ ես , իշխէ օրտա տըր : Է-
յեր ճանընըզտան վաղ կէչմիշ խէնիզ , իւղերինէ կի-
տինիզ , պէնտէն նէ՞ խթիյօրսունուզ . . .

«Ինձի ինչո՞ւ կը հարցնէք , ոս ղիմացի լեռները

կը տեսնէ՞ք եա, հոն է, եթէ ձեր հողիէն հրաժարած էք, վրան գնացէք, ինձմէ ի՞նչ կ'ուզէք»...

Զինուորներու, ժանդարմներու վոհմակներ սը-լացան այլ եւ այլ ուղղութիւններով՝ ֆէտայիններու Առաջնորդը որոնելու:

«Մուամմէր, Մուամմէր տէյիլ, էյէր Անատո-լու էօլքէսինտէն Մուրատը սաղսաղ թութտուրա-մաղ իսէմ: Գուշ ուչուրթմամ, ներէ՞տէ գալմըչ էր-մէնիլէրին Մուրատ փաշասը...»

«Մուամմէրը Մուամմէր չէ, եթէ Անատոլուի հողին վրայ Մուրատը ողջողջ բոնել չտամ: Թոչուն չեմ փախցներ, ո՞ւր կը մնայ հայերուն Մուրատ փաշան», — կը պոռար կատղած վալին*):

Միենոյն ժամանակ, Մուամմէրին հրաժանակ սկսուեցին ամենուրեք խուզարկութիւններ՝ հայկա-կան զէնքի պահեստաները դանելու, դրաւելու հա-մար: Սկսեցին Խանծառ գիւղէն: Ժանդարմաններ, բանտէն արձակուած ոճրագործներ գիւղը թափուեցան եւ հազար ու մի տանջանքներով կրցան ձեռք ձգել փոքրաթիւ զէնքեր: Վալին դոհ չմնաց եւ հրա-մայեց վերսկսիլ... Ու նոյն գիւղին մէջ աներեւա-կայելի չառչարանքներու ենթարկելով գիւղացինե-

*) Այդ «գուշ ուչուրթմամ» ըստ, մանուկներու ջարդարար Մուամմէրը, երբ տարի մը յետոյ լսեր էր, թէ Մուրատ Երզնկա հասած է եւ Աերաստիա պի-տի գայ, ահարեկած պատրաստութիւններ տեսեր էր Կեսարիա փախչելու: Մուրատի արիւնին ծարա-ւի մնաց, մինչեւ որ թոքախտով վարակուելով, մա-հացաւ:

ըը, գտան ի վերջոյ զէնքի պահեստները եւ կառ-
քերու վրայ բարձած, քաղաք փոխազրեցին։ Այդ
տեսնելով, հայ ժողովուրդը խոզառ յուսահատեցաւ,
երիտասարդութեան բարոյական ու մարտական կո-
րովը կոտրեցաւ, իսկ թուրք խուժանը կը ցնծար...

ԶՈՒԼՈՒՄԸ ԵՒ ՄՈՒՐԱՏԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Քրոջ պատմուքիւնը .— Մուրատի հրաժեշտը կովառութին .— Անտառներուն ու ձորերուն մէջ : Հիւանդուքիւն եւ հոգեկան տագօնապներ .— Դէպի Սամսոն եւ ծով .— Կոփիք Սեւ ծովի վրայ .— Եղօի նահատակումը .— Ռուսական ափը .— Մուրատ վերըստին Թիֆլիսի մէջ :

Այսուղի կը սկսի Հերոսի կեանքին՝ ամենէն խոռվայոյզ զրուագներէն մէկը , — իր ողբերգական փախուստը Սերաստիայէն ու Հարազատներէն , իր կը-ոխւներն ու տառապանքները լեռներու , ձորերու մէջ եւ , ի վերջոյ , իր արկածալից ուղեւորութիւնը Սեւ ծովու վրայէն դէպի Կովկաս :

Մեր խնդրանքով , Մուրատ առաջին անգամը այդ Հէքեաթային ճամքորդութիւնը պատմեց մեզի 1915-ի աշնան , երբ Հասաւ Թիֆլիս եւ շունչ առաւ մեղ մօտ , «Հորիզոն»ի խմբագրատունը : Պատմութեան համառօսութիւնը տպուած է նոյն «Հորիզոն»ի մէջ «Մուրատի Ռդիսականնը» խորագրով :

Մեկնումի պարագաները պատմեր է մեզի եւ Մուրատի քոյրը , կը պատմէ եւ Վարդան Շահպարզ մեզի ուղղած իր զրութեան մէջ , հիմնուած Մուրատի տեղեկութիւններուն վրայ , զոր սաացեր է 1917-ին Երզնկայի մէջ : Վերջապէս , Զ . եսայեան հաւա-

քեր է շատ մանրամասներ եւ հրատարակեր գրքոյ-
կի ձեւով :

* * *

Մի գեղեցիկ, արեւոտ օր, երիտասարդ ընկե-
րոջ մը ուղեկցութեամբ, զացի Մարսէլլի Սէնթ-Ան-
տուան արուարձանը, ուր Հայստանցի բազմաթիւ
զաղթականներ ժամանակաւոր բոյներ շիներ են,
մեծ մասամբ իրենց ձեռքով իսկ, եւ ստեղծեր են
ամբողջ հայկական թաղամաս :

Կիսկատար չէնք մը, համեստ ու կոկիկ, կը
բարձրանար հոն, գեղանկար բլուրի վրայ, ուսկից
սիրուն տեսարան մը կը բացուէր դէպի շրջակայ-
քը :

Որմնագրի պաշտօնը կը կատարէր ինքն իսկ
տանտէրը, Եղիշէ ելմասեան, Սերաստիայի Գոչ Զի-
սար գաւառակէն :

Շուրջը՝ փոքրիկներու ճշմարիտ փեթակ մը, եւ
երիտասարդ, թիկնեղ կին մը, խոչոր, արտայայտիչ
աչքերով, շրջապատուած իր ձագուկներով :

Շուրատի քոյրն էր — Սրբուհին — որուն եւ
հիւր զացած էինք — Եղիշէն ալ՝ իր ամուսինը :

Մուրատի քոյրն է — միակ կենդանի նմուշը
Սերաստացի Ռազմիկի երբեմն բազմամարդ գեր-
դաստանէն :

Եղրօր հարազատ պատկերն է : Քայլուածքն իսկ
— եղրօր քայլուածքը : Մուրատի պատկերն են և
քրոջ զաւակները, Շուշանիկը եւ մանաւանդ փոք-
րիկ տղեկը, զոր մկրտեր են նոյնպէս Մուրատ ա-
նունով, ի յիշատակ մեծ քեռիին : Որքա՞ն նման է
մեր ողբացեալ Հայդուկին... Աղջիկներէն մէկը
Աստղիկ կը կոչուի — Մուրատի սիրած ձիուն անու-
նով :



ԵՐԻՆԵԿ էԼՄԱՍՆԵԱՆ, Մուրատի քեռայրը : ԱՐՅՈՒՆԻՇԻ՝ Մուրատի ժոյրը : ՇԹՋԻԿ՝ 8 տարեկան : ՄՈՒՐԱՏ՝ 6 տարեկան : ԱՄՏՋԻԿ՝ 4 տարեկան : ԺԲՆԵՎԼԻՎ՝ 2 տարեկան : Բոլորն ալ ողջ են :

Հոդ է եւ որմնազրի կրտսեր եղբայրը — ինքն իսկ որմնազրիր — իր սեփական ձագուկներու ըստուար խումբով, իր «ճժերով ու պժերով»... Արդաւանդ է ցեղի արիւնը... Մալթուսականութիւնը

տեղ չունի հայ աշխատաւորի յարկին տակ, անդամ
նիւթական ծանր հոգսերու բեռին ներքեւ:

Ներս կը մանենք — եւ սեղանի շուրջ անմիջապէս
կը համախմբուի հայ նահապետական ընտանիք մը,
մեծերով ու բազմաթիւ պղտիկներով: Անոնցմէ մէ—
կը հպարտօրէն Անդրանիկ անունը կը կրէ, ի յիշա-
տակ Մուրատի մեծ Զինակցին: Ծծկեր երեխաներ՝
լաց ու բառաչով, 5-6 տարեկան լաճեր՝ իրենց յա-
ւիտենական թոհ ու բոհով եւ հայկական բարբառը
շուրթերուն... Տեսարան մը՝ ինձի համար այնքան
հաճելի եւ զուրդուրիչ: Երկար ու երկար տարինե-
րէ ի վեր, առաջին անդամմը — օտար, աւաղ, եր-
կընքի տակ — կը յայտնուէի հայարնակ գիւղի մը
մէջ, հայ աշխատաւոր ընտանիքի ծոցին:

Քանի մը վայրկեան՝ զուարթ, ուրախ բացա-
կանչութիւններ, քանի մը վայրկեան հարց ու փորձ՝
շէնքի, անտեսութեան, միջավայրի եւ այլեւայլ
հոգսերու շուրջը, — ապա ձայները մէկէն ի մէկ
կը մարին, դէմքերը կը լլջանան, փոքրիկները
դուրս կը տարուին որահէն, թոհ ու բոհը կը հան-
գարտի եւ տեղի կուտայ մեղմ, տիրապին չեշտե-
րուն ու հառաչանքներուն... Զրոյցը կը դառնայ
Մուրատի շուրջը:

Քոյրը կը պատմէ Կովտունի վերջին օրերու
գէպքերը, կը պատմէ եղրօր վերջին հրաժեշտը: Եւ
չի մոռնար որրազան պարտք մը. առաջին խոս-
քերուն մէջ կ'անզըրադառնայ իր ողբացեալ մայրիկի
յիշատակին, անոր խանդավառ զովքը կ'ընէ, —
այդ քաջարի տղամարդ կնոջ, զոր թուրքերը այն-
քան տանջեցին, որովհետեւ չէր ուզեր Մուրատի
վախուստի տեղն ըսել:

«Ոստիկանները կը ծեծէին ... ան կ'ըսէր.

— Գացէ՛ք, դուք դոէ՛ք...

«Քաղաք տարան... ճամբան այնքան ծեծեցին,
որ մարմինը պատռուեցաւ...

«Ան ուրիշ տեսակ կին մըն էր... Անկէ միայն՝
այդպէս զաւակ կը ծնէր»...

Եւ ընդհատ-ընդհատ, ներքին յուզումը զագե-
լով, Սրբուհին կը նկարագրէ ընտանիքի ահ ու սար-
ստիք այն սեւ օրերուն.

«Թուրք չէթէները կուզային... առնաւուտները
կուզային... Օր մըն ալ երեք ոստիկաններ եկան.
«Մուրատը կ'ուզենք» — ըսին: Իսկ եղբայրս զացած
էր արդէն... Հրանդ Պապիկեանը բոնեցին, Մուրա-
տի մտերիմն էր և Գոչ Հիսար գիւղի ունեւորներէն,
միանդամայն կառավարութեան պաշտօնեայ: Եր-
կար տանջեցին, չիկացած պայտեր զրին ոտքերուն,
որպէսզի ցուցնէ Մուրատի և ոռոմբերու տեղը ...
Որովհետեւ լուր տարածուեր էր, թէ եղբայրս պայ-
թուցիկ մեքենաներ բերած է և պիտի փլցնէ կա-
ռավարական չէնքերը:

«Մարդը, ոտքերը ուռած, ստիպեցին քալելով
երթալ մինչեւ Սվազ, վերջը սպաննեցին»...

Երիտասարդ հայուհին անէծքով կը յիշէ զիւղի
և քաղաքի «Հին զլուխները» — կ'ուզէ ըսել՝ պահ-
պանողականները», խոհեմները — որոնք ականչ
չկախեցին իր եղբօր յորդորներուն:

«Դէպքերէն առաջ, Մուրատ յուսահատ կը պո-
ռար եկեղեցիներու, ժողովներու մէջ. «Ծախեցէք
ամէն բան և զէնք զնեցէք»... Ապա կ'ըսէր ընկեր-
ներուն.

«Վտանգի ատեն, պէտք է քաշուինք մեր զէն-
քերով Հրեշտակապետ վանքը (բարձր, լաւ դիրք
մըն է) և որոշ ժամանակ կը զիմադրենք»...

«Բայց Հին գլուխներ չուղեցին»...

* * *

Երբեք, ոչ մի զրիչ եւ ոչ մի վրձին չպիտի կարենայ պատկերացնել այն սրտաճմիկ հրաժեշտը, որ տուաւ Մուրաստ իր հարազատներուն 1915-ի Մարտ 15-ին եւ որ տուեր են մեր հարիւրաւոր ուրիշ ընկերներ իրենց սիրելիներուն, նոյնանման պարագաներու մէջ...

Հին զինուորը չէր փախչեր մեղի, վեհերոտ փոքրողութեամբ, նա չէր լքեր ուզմի դաշտը, այլ կը հեռանար, վասնզի քաղաքացիական գերազոյն պարտքը այդպէս կը թելաղըէր...

Դիւրի՛ն էր ըմբոստացումը բուռ մը անձնուրաց քաջերուն համար: Սասնոյ յանդուդն Փէտային կրնա՛ր խումք մը կտրիճներով պարտիզանական կորիներ սկսիլ, քիչ-շատ երկար դիմանալ լեռներու, ձորերու մէջ եւ նեղը ձգել պատերազմի հոգսերով բոնուած թշնամին: Սակայն, պատասխանատրուութեան ահաւոր խնդիրը կար, կուսակցութեան կեղրոնէն սահպողական հրահանդը կար. «Զդա՛ստ եւ զդո՛յչ եղէք»... Ժողովուրդը անպատրաստ էր, զէնքն ու ուզմամթերքը՝ անրաւարար, իսկ թըշնամին շարունակ կ'ըսէր. «Մեր փնտուածը Մուրատն է, մեր մտահոգութեան աղրիւրը Մուրատն է, յանձնեցէ՛ք Մուրատը,— ժողովուրդին չպիտի դպինք»... Եւ հայութեան «Հին գլուխներն» ալ կը հաւատային նոյնիսկ «նոր գլուխներէն» շատերը, կը հաւատային անդամ կուսակցութեան շարքերուն մէջ եւ, ո՞վ գիտէ, ինքը Մուրատն ալ դուցէ միանգամայն թերահաւատ չէր թշնամու խոստումներուն հանդէպ. ինքն ալ դուցէ չէր նախատեսեր թալէաթ-

ներու ճիւաղային նախճիրները այն վիթխարի ծառ-
ւալսվ եւ կը խորհէք թերեւս, որ յեղափոխական
կազմակերպութեան ոխերիմ հակառակորդը, թուրք
կառավարութիւնը քիչ թէ շատ պիտի խնայէք հայ
ժողովրդային զանգուածները... Յիշենք դարձեալ
վարդան Շահպաղի խորհրդածութիւնները այն զար-
հուրելի օրերուն, երբ պատերազմի շեփորը հնչելուն
պէս, ինքը, կայծակ Առաքելը եւ մէկերկու ուրիշ
ընկերներ, կովառունի մէջ, Մուրատի տունը հաւաք-
ուած, անոր նախազահութեան տակ, կը քննէին կա-
ցութիւնը եւ իրենց ընելիքը կ'որոշէին՝ ամենէն յու-
ղիչ խորհրդաժողովին մէջ, հայ ժողովուրդի պատ-
մութեան ամենէն բախտորոշ պահուն... .

«Ոչ մէկերնսւս մտքէն չէք անցնեք ինչ որ կա-
տարուեցաւ — կ'ըսէ Վարդան Շահպաղ — մենք մի-
այն կը կասկածէինք, որ թուրք կառավարութեան
դաւագրութիւնը յատկապէս Դաշնակցութեան դէմ
ուղղուած պիտի ըլլար. ուստի եւ Մուրատ կ'ըսէք. .
«Մենք պատճառ չըլլանք ժողովուրդը կոտորել տա-
լու»... .

Վարանումը այլ եւս տեղ չունէք: Խորհեցաւ
երկար Հայդուկը ստեղծուած անօրինակ կացու-
թեան հանդէպ, իր պայծառ խմացականութեամբ
քննեց բոլոր ազգակները՝ դրական ու բացասական՝
եւ որոշեց — չխանալ... թո՞ղ հին ու նոր գլուխնե-
րը, ժողովուրդը, յետնորդները, պատմութիւնը
չըսեն թէ Մուրատ խաղցեր է ցեղին ձակասազրին
հետ, չըսեն թէ Մուրատ իր ըմբոստ քմայքներուն
զոհարեր է ամրող գաւառը... .

Երբ ոստիկանները Մուրամմէքրի նամակով եկան
զինքը տանելու վալիին քով, մեր Ռազմիկն ըստ.

— Անչուշտ, գլխուս վրայ, ամենայն սիրով:

Միայն թէ, հիմակուհիմա դուք իմ հիւրես էք: Ճաշէն յետոյ, իրիկուտն դէմ կ'երթանք քաղաք:

Ապա կը թողու սստիկանները անկիւնի մը մէջ ու պատրուակով մը կը հեռանայ «մէկ քանի վայր-կեանով», միանգամայն նշան ընելով անեցիներուն:

Այդպէս չչմեցուցիչ յանդկնութեամբ ու ճար-պիկութեամբ մոլորեցուց թշնամու ուշադրութիւ-նը, արագ-արագ տեսաւ անհրաժեշտ պատրաստու-թիւնները մեկնումի համար, ապա վերջին անգամ զրկեց իր հարազատները, վերջին անգամ համբու-րեց իր սիրեցեալ Գէորգ Զավուշը: Ամէնքը կուլա-յին, կուլար եւ փոքրիկը, որ բնազզօրէն կը զզար թերեւս զալիք աղէտը եւ կը զոչէր. «Հայրի՛կ, ո՞ւր կ'երթաս, ինչո՞ւ կ'երթաս»...

Առաւ իր «Աստղիկ»ը եւ ապաւինեցաւ մութ ձո-րերուն... Խումբ մը կտրիմներ հետեւցին իրենց առաջնորդին:

* * *

Այս, իգիթը իր կաշին փրկելու համար չէր, որ հոգեկան անհնարին խոռվքի մը մէջ ընդունեց փա-խուստի գերազոյն որոշումը: Սեփական կաշիի հո-գերը չէին, որ կը մղէին ժողովրդանուէր եւ անվե-հեր Հայդուկը, որու մասին թուրքերն իսկ հէք-եաթներ հիւսեր էին.

Մուրաստ տեսիքիերի պիր զարա տանիա,
Ալտը սիլահընը կիրքի օրմանիա,
Տիւնեատա տողուրմամբ պէօյլէ պիր անա,

«Եազարբմ տաղլարը», սէտի Սըվագլը Մու-
րան*)

(Մուրատ ըսուածը սեւ հորթ մըն է,
Առաւ զէնքը, մտաւ անտափն մէջ,
Աշխարհի մէջ չէ ծնած նմանը ուրիշ մայր...
«Կ'այրեմ սարերը», ըսաւ Սըվազցի Մուրատ):

Խօսք տանք այժմ իրեն Մուրատին.

«Հասանք Խորսանա դիւղը — գետին միւս կող-
մը: Այդ միջոցին իմ ընկերներս էին՝ եղրայրս,
եղրօրս որդին, քաջ որսորդ, եւ անոնցմէ զատ՝ ե-
զօն ու Նշանը:

Հայ դիւղերու մէջ մեծ ուրախութեամբ կ'ա-
ջակցէին մեզ, զիտնալով, որ թուրքերու ձեռքէն կը
փախչինք: Յաջորդ հանդրուանն էր Հրեշտակա-
պետ վանքը... Ծերունի վանահայրը մեզ ընդունեց
ուրախութեամբ...

Մարդ դրկեցին Տուղասար, կանչեցին Գալուստ
աղան, հախիկին յեղափոխական, որ եկաւ քաջալե-
րեց մեզ: Որոշեցինք մնալ առժամապէս այդ կող-
մերը: Բարձրացանք Տուղասարի արեւելեան կողմի
լեռը, ուր ի հարկին կրնայինք պաշտպանուիլ կըո-
ուելով, առանց վտանգելու դիւղը: Հոդ գտանք
զինուորական փախստականներ, որոնք հողի ներ-
քեւ խրճիթներ շինած էին... Մեզի յատկացուցին
րնակութեան տեղեր եւ երեք-չորս օր մնացինք հոն:

*) Երգի մը բեկորն է, որ բազմաթիւ այլ յի-
շատակներու հետ, մտսունքի պէս կը պահէ իր մօտ
տիկին Սըրբուհի:

Յուրաք էր, անձրեւ, տեղերնիս խոնաւ... Զատիկը անցուցինք այդտեղ: Հայ գիւղացիներ, իրր խաչնարած, կուգային մեզ մօտ եւ հաց կը բերէին...

Քանի մը օր յետոյ, թուրք ոստիկաններ եկան Տուղասար... Անշուշտ, զիս բռնելու համար... Այդ տեսնելով, դաշտին մէջ փոս մը իջանք: Երդում ը-րինք անձնատուր չըլլալ եւ ի հարկին կուռելով մեռնիւ մինչեւ վերջին մարդը:

Օր մը հեռագիտակով տեսանք, որ կին մը կու-զայ, քրդուհիի նման, նիհար ու բարձրահասակ: Մատես կարծեցինք: Տուղասարցիներն ալ հարցու-փորձէ յետոյ, ըսին, թէ կասկածելի է: Բնկերները ըսին: «Ակէտք է սպաննել»: Թոյլ չտուի, «գուցէ մեզի պէս ցաւոս մէկն է», ըսի: Իրիկունը կնոջ ան-ցած ճամբով դացինք Ռէզզընամ, ուր հնութիւններ ու բազմաթիւ քարայրներ կան: Յուրաքը անտանելի վր, մանաւանդ երր անշարժ նստած էինք: Միայն Եղոն չէր մրսեր: Իր հետ ունէր 12 օխանոց թիթեղէ ամանով օղի, անդադար կը խմէր ու կը խօսէր, ա-ռակներ կ'ըսէր եւ կատակներ կ'ընէր:

Շուտով հիւրընկալուեցանք կավոա զիւղը... Նամակ մը ստացայ կնոջմէս, որ կը զրէր. «Իմ մա-սիս երբեք մի՛ մտածեր, ես ինքզինքս կը սպաննեմ: ինդրեմ զրէ գեղագործին, որ ինձի քիչ մը թոյն տայ»: Պատուիրեցի Մկրտիչին, որ կնոջս ինդիրքը կատարէ եւ թոյն տայ իրեն: Յետոյ իմացայ, որ զեղագործը մէրժէր է»:

Բախտի անդթութիւնը... Հոգեկան այդ զար-չուրելի պարմաններու մէջ, երր Հայդուկը ամէն վայրկեան կը սպասէր թշնամու դաւադիր հար-ռւածներուն, մէկէն ի մէկ կը բռնուի ամենէն դա-

ժան հիւանդութեամբ, — քծաւոր տիֆով։ Վարակուեր էր գիւղին մէջ։

Սկսան անվերջ սարսուռներն ու զառանցանքները, եւ հիւանդ, ինքնակորոյս վիճակի մէջ, կը փոխազրէին տեղէ տեղ, ապահովութեան համար։ Կը վախնային պաշարուելէ։ Կը վախնային, մանաւանդ, թէ Խմբապետը, այնքան արկածներէ յետոյ, կրնար զոհ երթալ անողոք հիւանդութեան։ Բնկերներէն ոմանք կուլային։ Թժիչկ Հայրանեան տեղեկանալով անակնկալ դժբախտութեան մասին, բժը հական պատուէրներ կուտար եւ հականեխիչ դեղեր կը զրկէր։

Եւ օր մը լուր հասաւ, թէ Խորսանան պաշարուած է 250-300 հետեւակ ու ձիւոր զինուորներով։ Պէտք էր մեկնիլ։ Զիու վրայ զըին հիւանդը եւ տարան լեռը։ Ապաստաննեցան ստորերկրեայ, ցած այրի մը մէջ։ Դազաղի նման անձուկ տեղ մըն էր եւ չէր կարելի ոտքի վրայ կենալ։ Սարսափելի էր հիւանդին վիճակը, որ կերպով մը պառկեցուցեր էին այդ այրին մէջ, բայց աւելի սարսափելի էր թշնամիին ձեռքը իյնալու վասնզը…

Երկու օր յետոյ՝ նորէն ուրիշ վայր փոխազրեցին տիֆօի զոհը. կերպով մը նորէն Մուրատ հեծաւիր «Բեղաս»ը եւ տաժանելի կերպով հասան զետափը։ Գետը վարար էր, ջուրերը բարձրացած եւ ջերմէն չարչըկուած Հայդուկի մարմինը կը սոսկար պաղ ջուրէն։ Զին եւս կը վարանէր յորդ գետին հանդէս։ Պէտք էր, սակայն, անցնիլ։ Հիւանդը ժողվեց իր ոյժերը եւ «Բեղաս», քեզ զուրբան» դոչեց։ «Բեղաս»ը թուաւ ջուրերու վրայէն։

Գացին կավոա, անկէ Սախառ, ապա ուրիշ տեղեր, չարունակ պտըտցնելով եւ թագցնելով ու-

Ժամապատ Հայրուկը : Ամէն վայրկեան կը վախնացին , թէ ձիէն պիտի ընկնէր : Զէր խօսեր , ձայնը կարուեր էր :

Գիւղէն՝ դարձեալ գէպի լեռ , ապա դարձեալ գէպի գիւղ , գէպի Խանծառցոց զոմերը : Եւ վերստին գէպի լեռը... գիւղերը չվտանգելու համար : Զիւն էր ամէն կողմ , ցուրտ ու բուք : Իրենք անօթի , ձիերն անօթի...

Ի վերջոյ սախպուեշտան թողնել ձիերը , որ ուշագրութիւն կը հրաւիրէին եւ կը վտանգէին ամէնքը : Եւ հիւանդ Մուրատը սրտառուչ հրաժեշտ մը տրւաւ իր «Բեղաս»ին , որ այնքան հաւատարմութեամբ սպասաւորեր էր իրեն երկար տարիներ եւ շատ անգամ ազատեր էր զինքը թշնամիի հետապնդումէն : Վերջին անգամ համբուրեց «Բեղաս»ին աչքերը եւ խորունկ վշտով արձակեց զայն :

Էշ մը բերին՝ հոչակաւոր երիվարը փոխարինելու... էշի մը վրայ նստեցուցին Մուրատը եւ վերստին տարան լեռնային քարանձաւ մը : Բարերախտարար , հիւանդը կ'ապաքինէր :

Շուտով լուր առին քաղաքէն , թէ կառավարութիւնը իբր համոզում գոյացուցեր է , որ Մուրատ իր խումբով մեկնած է Սվազի վիլայէթէն եւ հետապնդումը դազրած է : Այդ լուրը բաւական կը հանգստացնէ փախստականները :

Ուրիշ լուրեր , սակայն , կուզան վերստին պըզտորելու անոնց տրամադրութիւննը : Պոլսէն հասաւ ահաւոր զոյժը հայ մտաւորականներու խրժքովին ձերբակալութիւններու եւ քանի մը դաւառներու մէջ կատարուած թրքական խժութութիւններու մասին... Զարագուշակ էր... «սկիզբը վախճանի» ...

Ուրիշ տեսարաններ պարզուեցան չուտով ֆէտայիներու սահմոկած աչքերուն առջեւ։ Յունիսն էր արդէն, հայոց պատմութեան զուլումի թուականին կարմիր Յունիսը։ Օսմանեան դժոխքի մեծ ու փոքր ճամբաններէն իրարու ետեսէ կ'անցնէին տեղահան եղած ժողովուրդին կարաւանները։ Եւ Մուրատին ու ընկերներուն վիճակուած էր իրենց զազանի գարաններէն դիտել զանոնք... Ի՞նչ գրամատիկ, սոսկումնալի վայրկեաններ... Ահա Մուրատի առջեւէն կ'անցնի կարաւանը... կովտունցիներու, իր իսկ գիւղին բնակիչներու...

«Տեսայ սարի զազաթէն 500 հոգիէ աւելի մարդոցմէ կազմուած կարաւան մը. կարծեցի թէ ոռւսական սահմանադլուխէն եկող թուրք զաղթականներ են։ Լուր զրկեցի աղոց... անոնք իմացուցին, թէ այդ զաղթողները մեր գիւղացիներն էին... Վրաս սոսկում մը եկաւ։ Տղաքը պատմեցին, թէ ձանցեր են մեր գիւղացիները եւ նոյնիսկ կենդանիները։ Յանկարծ ընդհանուր եւ աղիողորմ ճիչ մը արձակուեցաւ սայլերով ճամբորդող ժողովուրդին կողմէն։ Անմիջապէս թուանք ու թաւարդոր իջանք սարէն եւ մինչեւ 100 քայլ հեռաւորութեամբ հասանք ժողովուրդին։ Աղաղակը զաղրած էր... Միայն յուղուած, հատուկտոր կը խօսէին։ Ուղեցինք հասկնալ։ Մելիքը զրկեցինք, բայց անհնարին եղաւ լուր մը տոնել, որովհետեւ սատիկանները խոտօրէն շղթայած էին ժողովուրդը։

Միւս կողմէն՝ Վարդան Շահպաղ կ'ըսէ իր յուշերուն մէջ։

«Ժողովուրդի անցնելիք ճամբուն վրայ, սարի կողին նստած (Մուրատ) դիտակը ձեռքը կը տեսնէ

սեփական աչքովը կարաւանը եւ անոր մէջ կը տես-
նէ իր կինը՝ երեխան կոնակը կապած . . .

«Գաղաններու պէս կատղած էինք. յարձակի՞ւ,
թէ ոչ . . . Վարդան եւ Արմենակը իրենց երեխանները
տեսեր էին կարաւանին մէջ եւ անդաղար կ'ըսէին.
«Եթէ յարձակինք, ամէնքն ալ կը կոտորեն»: Բն-
կերներս տեսեր էին նաեւ իմ տնեցիներէն մէկ քա-
նիուր, բայց այդ օրը ինձ չյայտնեցին:

Համակերպեցանք եւ սպասեցինք այդպէս
մինչեւ առաւօտ: Լուսարացին կրկին բարձրացանք
լեռը: Տարագրուած ժողովուրդին կարաւանը հե-
ռացաւ: Նստանք ու խորհեցանք: Աշունէն ի վեր
կառավարութիւնը կ'ըսէր, թէ ժողովուրդը ոտնա-
կոխ չընելու համար անցնող բանակներուն, մտա-
դիր է փոխազբել զայն աւելի ապահով տեղեր . . .
Այդ նպաաակա՞ւ էր եղած արդեօք տեղահանութիւ-
նը . . . Լրտեսներ նշանակեցինք, որ տեղեկութիւն
րերեն: Անոնք մինչեւ Տելիք թաշ զացեր էին կա-
րաւանին հետ եւ միւս օրը առառուն իմացայ, որ
ժայրս այդ կարաւանին հետ էր, ոեւ զգեստով, ա-
ռանձին, հպարտ եւ անդրդուելի կը քարէր կարա-
ւանին առաջքէն . . . Սիրտս կը զալարուէր պայթե-
լու աստիճան:

Երկրորդ օրը նոյն անիծեալ ճամբէն անցաւ
զիւղի բնակչութեան երկրորդ մասը, երրորդ օրը՝
ժնացեալ մասը, որուն մէջ նաեւ վատերը, («Հին
գլուխները»), որոնք կարծեր էին, թէ ուրիշին
տունը աւերուելով, իրենցը պիտի փրկուի:

Ուրիշ օր մը Մաղարայի կարաւանը ճամբայ ե-
լաւ: Հեռագիտակով տեսանք, որ խումբ-խումբ հա-
յեր, ոստիկաններով շրջապատուած, քաղաք կը
տանէին եւ հոն կը սպաննէին:

Գիշերը իջայ դէպի մեծ ճամբան։ Մարդ մը պառկած էր հոգեվարք վիճակի մէջ։ Կը ժօտենամ։ Առաքել Եարտըմեանն է, թուրք բանակի զինուոր մը, Մաղարացի։ Քիչ մը մնացի քովը։ Կը մտածէի՝ ի՞նչ ընեմ։

— Առաքել, զո՞ւրպան, քեզ հետերնիս պիտի տանինք։

Բայց լեզուն բոնուած էր, չկրցաւ պատասխանել. «տղա՛քս, տղա՛քս» կմկմաց, աչքերը փակեց ու հոգին աւանդեց։ Շուրջը բոլորուեցանք եւ ամենք ալ հեկեկալով լաց եղանք։ Ամէն մէկս դարտաստ էինք... Մարդու մահը առիթ եղաւ, որ մեր սիրան ալ փղձկի եւ լացինք, լացինք...»

Ապա թաղեցինք մեռելը եւ հեռացանք լուռ ու մունջ։

Յունիս 20-ին նստած էինք մացառներուն մէջ, թեների հիւսիսային կողմը գտնուող հին ամբոցներու մէջ։ Թնդանօթի թնդիւններ լսեցինք։ Տղաքը ուրախացան։ Գուցէ ոռւսները ժօտեցած են։ Աւա՛զ։ Շուտով իմացանք, որ գերմանացիք են դրաւեր Վարչաւան եւ այդ դէպքն էր, որ թուրքերը կը տօնէին։

Ահա կ'անցնին եւ Սվաղէն տեղահան եղած ժողովուրդին կարաւանները։

Մարդիկ զրկեցինք, որ կերպով մը հաղորդակցութեան մէջ մտնեն անոնց հետ եւ մեզ լուր բերեն. զացին, վերապարձան եւ տարագիր բազմութիւններէն մեզի բերին քաջալերական խօսքեր։

— Բնաւ հոգ մի՛ ընէք մեզի համար, ըսեր էին անոնք, սիրաւերնիդ ամուր պահեցէք։ Ամերիկացիները մեզ համար զիմումներ կ'ընեն, երկու շարաթէն ետ կը դառնանք...»

Մեր հողեկան տանջանքը անսանելի էր . ինք-
զինքնիս դաւաճաններ կը համարէինք, որովհետեւ
անկարող էինք օդնութեան հասնիլ անտէր ժողո-
վուրդին : Զերցանք դիմանալ եւ այդ կողմերէն հե-
ռացանք երեկոյին : Լուսարացին հասանք էշէք
Սրբի ըսուած տեղը : Հոնկէց ալ կը տեսնէինք տա-
րագրուած ժողովուրդը, անձայր, անվերջ, որ կը
րոնէր ճամբանները : Բոլոր չրջակայ գիւղերը դա-
տարկուած էին :

Մարդ զրկեցինք գիւղ մը՝ հաց ճարելու : Բայց
մեր զրկած հացուորները վերադարձին թալանուած
էին քիւրդերէ : Եղօն կատղեցաւ եւ հրամայեց, որ
երթան անմիջապէս սպաննեն հաց թալլողները :
Մութը վրայ եկած էր . ևս արգիլեցի այլպիսի ան-
խոհեմութիւն մը ընել . թողեր էինք, որ ամբողջ
ժողովուրդը կոտորեն ու թալլեն եւ հիմա անիմաստ
կ'երեւար ինձ՝ սպաննել անոնք, որ մեր հացը գող-
ցեր էին :

Քիչ մը հաց բերին : Անօթութիւնը կը նեղէր
մեզ : Վարդավառի կիրակի օրը խոտ կերանք : Գե-
ղեցի՛կ էր մեր գտնուած տեղը : Անհամար, գոյնրդ-
դոյն ծաղիկները բացուած էին ամէն կողմ՝, բայց
մեր սրտերը սուզի մէջ էին : Անդադար կը գիտէինք
հեռադիտակով ճամբանները, ուրկէ կ'անցնէր տե-
ղահան եղած ժողովուրդը, փոշիի ամպի մը մէջ . . .

Անցան Սամսոնի, Մարգուանի, Թողատի, Կե-
սարիոյ, Կիրասոնի հայ զանգուածները . ոչ զրչով,
ոչ խօսքով կարելի է նկարագրել անոնց չարչարան-
քը . . .

Բանելիք ուղղութիւնը որոշելու համար, ժողով
մը կ'ընեն : Բնկերները կ'առաջարկէին դնալ Տիվ-
րիկ, անկէ Խարբերդ, Մուշ եւ անցնիլ սահմանա-

զլուխը : Մուրատ կը հակառակի : Վասնդի՝ թէ հաց չկար եւ թէ առաջնորդ : Ամբողջ ժողովուրդը տեղահան եղած, լերկ ու ամայի լեռները մնացած էր : Տղաներուն յայտնի էր, որ Վարդան Շահպաղը իր խումբով լեռը բարձրացած էր, բայց ոչ մէկ միջոց ունէին զինքը զտնելու :

Խարբերդի ուղղութիւնը կորուստի ճամբան էր : Մուրատի կարծիքով, երկու գիծ միայն կար : Մէկը՝ Գարահիսար — Բարերդ — Օլթի գիծը : Միւսը՝ Հապէջն Օրտու եւ անկէ Բաթում : Այդ երկրորդ գիծն էր, որ ինքը կը նախընտրէր : Ընկերները հակառակեցան : Մովքը զիրենք կը խրաչեցներ : Մուրատ պնդեց Բաթումի ուղղութեան վրայ եւ միւսները, ի վերջոյ, համակերպեցան :

Օգոստոս 7-ին խումբը ճամբայ ելաւ գէպի ծով : Նոր ողբերգութիւն մը... ճամբաներուն անձանօթ էին եւ առաջնորդ չունէին : Առաւօտները բարձր տեղ մը կ'ելլէին եւ հեռագիտակով որոշելէ ետքը ճամբան գէպի արեւելք՝ իրիկունը կը սկսէին քայլել, որովհետեւ միայն զիշերները կը ճամբորդէին : Այս կերպ յառաջանալով՝ վեց օրէն կը հասնին կիւլէուք չէրքէզ զիւղին վերեւը : Ուտելվքը կը պակսէր իրենց : Հոն քարերու ետեւը թագնուած, կը տեսնեն, որ երկու սպառազինուած ձիաւորներ կուգան : Կիրճ մը կար, ուրկէ պիտի անցնէին : Տղաք, թուրք ժանդարմներու համազգեստով, կ'երթան կիրճի բերանը փակելու եւ կը բռնեն ձիաւորները, զինաթափ կ'ընեն ու կը հարցաքննեն : Կը յայտնուի, որ թիւշտի պէյի ձիաւորներէն են, Օլթիի կոխներէն փախած : Կը պատմէին Դերջանի, Երզնկայի հայերուն կոտորածը եւ իրենց մասնակցութիւնը, կարծելով, թէ այդպիսով պիտի թեթեւնայ իրենց

վիճակը, քանի որ մերինները թուրք ժանտարմաներու տեղ կ'ընդունին : Հարցաքննութենէ յետոյ տըղաք կը սպաննեն ոճրադործները, կ'առնեն անոնց զէնքերն ու սնունդի առատ պաշարը եւ առաջ կ'երթան : Պատահարար, բարեկամ յոյն մարդիկ խորհուրդ կուտան իրենց Օրատուի ճամբուն տեղ Սամսոնի ուղղութիւնը ընտրել : Այդէս ալ կ'ընեն : Մէկերկու յոյն ալ իրենց կը միանան : Ընկերներէն երկուքը՝ Վարդան եւ Արմենակ (Միքայէլեանը) տիֆոնվ կը բռնուին եւ ճամբորդութիւնը կը դժուարանայ : Բարերախտարար, կ'անցնին յաճախ յոյն դիւդերու մօտէն, կը հիւրընկալուին եւ օդնութիւն կը ստանան յոյներէն :

Հիւանդներու վիճակը կը ծանրանար : Եւ այդ մեծապէս կը դժուարացնէր խումբի ընթացքը : Պէտք էր սակայն, գէպի ծով նետուիլ, ըստ կարելույն շուտ : Վասնդի թուրք ոստիկանութիւնը հոտառեր էր եւ կը վնասոէր փախստականները : Վարդանը բոլորովին ուժասպառ էր : Զինքը յանձնեցին յոյներուն, խնդրելով որ լաւ խնամեն, մինչեւ առողջանալը :

* * *

Ահա վերջապէս ծովը : Տղաք կը դտնուին Սամսոնէն մէկ երկու ժամ հեռաւորութեան վրայ :

Կը սկսին նոր դժուարութիւններ : Պէտք էր գտնել նաև ու նաւավարներ : Բաթումը այնքան հեռու է... «Մեր յոյն ընկերը Վասիլը դտեր էր երկու յոյն նաւավար :

«Միեւոյն ժամանակ յարաբերութիւն կը մշակէինք չրջակայ յոյն դիւզերուն հետ պարենաւորման միջոցներ ապահովելու մեկնումի պարագային : Աչքերնիս շարունակ ծովուն վրայ էր, նաւու մը ե-

րեւնալուն կը սպասէինք, մեր ծրագիրը գործադրեա-
լու համար :

Տղաքը դրկեցինք մօտակայ թուրքի մը սրճա-
րանը : Շալկեցին երկու պարկ ալիւր, անկողին մը,
երկու նաւթի թիթեղ եւ բերին նշանակուած տեղը :
Զէին սպաննած սրճարանապետը : Եւ իրենց հեռա-
նալէն անմիջապէս ետքը թուրքը հաւար գոռաց .

— Կեավուրները սրճարանը կոխեցին, մեզ թալ-
լիցին, այժմ կուզան նաւակը զրաւելու... Ոստի-
կաններ, հասէ՞ք...

Բարերախտարար, վայրը անտառուտ էր եւ
այդպիսով մեր թիկունքը ապահով :

Աչերնիս միշտ դէպի ծովն է : Ահա նաւակ մը
... Պէտք էր փութալ զրաւել. վայրկեանները սուզ
էին. պէտք էր վճռական լինիլ. կամ ազատիլ կամ
մեռնիլ... Հինգ հոգիով կը վագենք դէպի ծովափը :
Մտանք նաւուն եւ պահակատեղիին մէջտեղը, որ-
պէսզի մէկ եւ միւս կողմէն ձայն բարձրացնող
թուրքերը «լուցնենք» : Միւս տղաքը հասան հե-
տորզնեաէ : Նախապէս որոշած էինք չորս մասի բաժ-
նուիլ : Առաջին մասը նաւը պիտի պաշարէր : Երկ-
րորդը՝ պահակատեղին : Երրորդը՝ դրսէն եկող
թշնամին : Չորրորդը պիտի տեղաւորէր պարէնը եւ
ջրի պաշարը : Պէտք էր, որ վայրկենական ճշգու-
թեամբ ամէն մասը իր գործը կատարէր : Կարգա-
դրութիւնը եւ գործունէութիւնը կանոնաւոր եղաւ :

Սրճարանապետ թուրքին աղմուկէն նաւալար-
ները զեռ չէին արթնցած, երբ նաւու մարդիկնե-
րէն վեց հոգի բռնեցինք եւ բոլորն ալ կապեցինք :
Անոնք մեզ թուրք չէթաներ կը կարծէին եւ սարսա-
փած մնացեր էին : Իսկ մենք մեզի թուրք պաշտօն-
եաներ ցուցնելով, կ'ըսէինք անոնց .

— Դուք փախստականներ կը փոխադրէք, ձեզ
Սամսոն պիտի տանինք :

Կը խնդրէին, կը բողոքէին, կը պնդէին, թէ ի-
րենք յանցաւոր չեն... Պահակատեղիին պահակները
արթնցած էին, բայց չէին շարժեր : Անշարժ մնա-
ցեր էին եւ մօտ 200 սայլապաններ ու ճամրորդներ .
ամէնքը կայնած կը դիտէին . ոչ ոք ձայն կը հանէր :
Կարծես ամէնքը մոզական ազգեցութեան մը ներ-
քեւ քարացած մնացած էին : Կամ այն է, որ մեր
յանդզնութենէն չչմած՝ իրաւամբ թուրք կը կար-
ծէին մեզ :

Նաւը զրինք հինգ պարկ ալիւր, թէ սնունդի
համար եւ թէ զանոնք ծառայեցնելու իրրեւ պատ-
ճէ ու ետեւը զիրք բոնելու : Ծովը ալեկոծ էր :
Մեկնեցանք զիշերուան ժամը 9-ին : Այդ նաւուն է,
որ ազաստանած էինք, յանձնելով այլ եւս մեր
կեանքն ու ազատութիւնը դիպուածի քմահաճոյքնե-
րուն : Նաւուն մէջ էինք 13 հայ, 9 յոյն եւ 4 թուրք,
որ նաւուն մարդիկն էին : Հայ ընկերներն էին՝ բա-
ցի ինձմէ՝ Եզօ, Նշան Մուրատեան, Արմենակ Մի-
քայէլեան, Ասկէհան Միքայէլեան, Վարդան Ար-
բապեան, Նշան Փիլաւեան, Մելիք Ասարեան, Ա-
բէհիվանեան, Նշան Փանոսեան եւ Եղբայր՝ Յով-
նան եւ Թորոս Գարաօղլանեան :

Ամենայն ուշադրութեամբ կը հսկէինք թուրք
զերի նաւավարներուն վրայ : Նաւուն զեկավարու-
թիւնը յոյներուն ձեռն էր, բայց անոնք անվարժ է-
ին, զանդաղ կը շարժէինք . դժբախտութիւն մըն
էր ծովին սաստիկ ալեկոծութիւնը, որովհետեւ բա-
ցի ինձմէ եւ մէկ երկու յոյներէն՝ ամէնքն ալ ծովէ
բոնուած էին, անդամ յոյն նաւավարները : Եթէ

մենք ալ բոնուէինք, այլ եւս անկարող պիտի լինէ-ինք աչալուրջ հսկողութիւնը կատարելու :

Եւ Մուրաս կը շարունակէ .

«Այդ միջոցին նաւին տէրը, թուրք Ալի Ռէիզը մօտեցաւ ինձի : 60 տարեկանի մօտ մարդ մըն էր, զրահաւորի նախկին հարիւրապէտ :

— Ո՞ւր կ'ուզէք երթալ, կ'ըսէր ինձ . սիրոս կը նեղանայ այդ յոյներու անճարութիւնը տեսնելով : Հրամայեցէք, ուր որ ուզէք երթալ, ձեզ կը տանիմ :

— Մենք չեթաներ ենք, բսի, Տրապիզոն պիտի երթանք Առջայի սահմանի կորիւներուն մասնակցելու համար :

Նա զլուխը հակեց . պարզ էր, որ չէր հաւատար : Բայց հաւատացող ձեւացուց զինքը եւ բսաւ .

— Շատ լաւ :

Քիչ մը յառաջացած էինք, երբ յոյն Թրիանոսափիլ, ծովէ բռնուած եւ ինքզինք կորսնցուցած, սկսաւ աղաղակել «Բանայամու», Բանայամու» (Աստուածամայր) :

Թուրքերն այս անդամ արդէն հասկցան, որ մենք իսլամ չենք : Եւ Ալի Ռէիզ կրկին զիմեց ինձ .

— Հրաման ըրէք, բսաւ, նաւը ես ձեռք առնեմ . մէկ ժամու ճամքան հինգ ժամէն կ'երթանք . նաւազարները անկարող են : Եւ, զլուխը շարժելով, աւելցու .

— Մենք հասկցանք ձեր ինչ տեսակ մարդ ըլլալը, միայն կը ինզրեմ ձեզմէ, որ մեզ շատ հեռան չտանիք, մենք ձեզի կիրասոն ցամաքը կը հանենք :

— Դուն ձերացած ես, հանգիստ մնացիր, բսի .

թող անոնք աշխատին. հոգ չէ, թող կամաց կամաց երթանք:

Յողնած էի, սպառկեցայ: Գիշերուան մէջ, երբ Սամսոն հրուանդանին մօսեցեր էինք, Ռէխիլին արդան ծովը նեսուեր էր... անշուշտ, երթալ խմացը նելու համար իշխանութեանց: Զիս արթնցուցին. լուսնկայ զիշեր էր եւ ծովուն ալիքներուն մէջ կը տեսնէինք թուրք փախստականը, որ շտապով կը լողար դէպի ցամաք: Հրացաններ արձակեցինք իր վրայ եւ մարդը անհետացաւ ջրերուն մէջ... Այն առեն Ալի Ռէխիլին ըսի.

— Ղեկը ձեռքդ առ, բայց զզուշացի՞ր. ափէն հեռու պէտք է որ նաւարկենք:

Ես իր կողքին նստած՝ կը հսկէի: Մերուկը կը դալարուէր սրախ ցաւէն եւ անդաղար կ'ողրար ըստաննուած զաւակը:

Յանկարծ քամին կտրեցաւ: Տղաք, երեք զոյտ, սկսան փոխն ի փոխ թիավարել: Երբ հասանք կիրասոնի մօտ, Ալի Ռէխիլը առաջարկեց երթալ դէպի ցամաք եւ ջուրի ու հացի պաշար առնել...

Կը մերժէի խորամանկ թուրքի բոլոր առաջարկութիւնները:

Տղաքը թիավարելէ յողնած էին, քամին աննըսպաստ էր, իսկ Ալի Ռէխիլը շարունակ դաւեր կը լարէր մեղ ծովափ հանելու համար: Ես ըսի անոր խստութեամբ.

— Մինչեւ Տրապիզոնի վերեւը պիտի տանիս, մինչեւ հոն ոեւէ առարկութիւն չեմ ուզեր լսել:

Սոսկալի քամի մը բարձրանալով, ալեկոծութիւնը սաստկացաւ, ստիպուեցանք առաղաստը իջեցընել: Ամէնքը դոչեցին, թէ պիտի ընկղմինք, յուսարեկութիւնը տիրած էր ամէնուն:

— Բոլորս ալ այստեղ պիտի մեռնինք, բայց
ցամաք ելլել չկայ, ըսի. պէտք է շարունակել:

Ռէխիզը տեսաւ, որ ճար չկայ, համակերպեցաւ:
Քիչ յետոյ քամին նորէն նպաստաւոր ուղղութիւն
առաւ, կրկին բացինք առաջասարը: Ալիքները լեռան
պէս կուզային, բայց Ռէխիզը վարպետ էր եւ այս-
պէս կը դեկավարէր նաւը, որ ալիքներու կողերէն
կ'անցնէինք, առանց անոնց ճակատէն զարնուելու
... ինձի թուեցաւ, թէ յաղթեցինք ծովին:

Գիշերուան ժամը հինգին հասանք Տրաղիզոնի
դիմաց: Ռէխիզը դարձեալ մեղ ծովափին կը մօտե-
ցընէր: Նորէն պնդեցի, որ ծովափին հեռու շարժի:
Թուրքը յուսահատ դիմեց ինձի.

— Ըսէ՛ք, վերջապէս, ձեր վերջին խօսքը, Աս-
տուծու խաթեր համար...

— Ալի Ռէխիզ, դուն չես դիտեր մեր ինչ նորա-
տակ ունենալը, քեզի կը մնայ հնազանդիլ առանց
առարկութեան. քու աշխատութիւնդ կը վարձա-
տրուի:

Դրամ բաժնեցինք թուրք նաւալարներուն, 20
ոսկի իրեն, Ռէխիզին: Ատկէ քաջալերուած, թուրքե-
րը սկսան աշխատով դորձել»:

* * *

Այստեղ Սերաստացի Ռազմիկին ճակատագիրը
նոր, դժնղակ խաղ մը խաղաց, անոր ալեծուփ Ռ-
դիսականը հասաւ իր ամենէն դրամատիկ կէտին եւ
պայթեցաւ անակնկալ մը, որը քիչ մնաց թաղէր
ընդմիշտ յեղափոխական առաջնորդը եւ իր զինա-
կիցները Սեւ ծովու կոհակներուն մէջ:

Հակառակ Մուրատի սպառնազին պնդումնե-
րուն, թուրք նաւավարը կը շարունակէր դաւել հայ
եւ յոյն փախստականներուն դէմ:

Երբ կը հասնին Ախւրմենէ , Ալի Ռէիզի խարելով
կը հաւատացնէ , թէ մօտ են ոռւսական արին և
նորէն կը մօտեցնէ նաւը ցամաքին :

Ու յանկարծ Ռիզէի մօտերը աղաք կը նշմարեն
երկու մօթեու նաւեր և կը տեսնան , որ իրենց ա-
ռագաստանաւն ալ , Ալի Ռէիզի զեկավարու-
թեամբ կ'երթայ ուզիզ գէպի այդ մօթեուները :
Մուրատ որ քովը նստած կը հսկէր շարունակ ծեր
նաւավարի շարժումներուն , վերստին սպառնաց ա-
նոր .

— Դուն կ'ուզես թակա՞րդը ձգել մեզ :

— Ոչ , կ'ըսէ , Ռէիզ , ասոնք ոռւսական նաւեր
են :

Տղերքը , սակայն , հեռաղիտակով կ'որոշեն , որ
թրքական մօթեուներ են : Եւ հրացանները պատ-
րաստելով , կը սպասեն : Նաւի թուրք գերիները լե-
զապատճառ կ'աղաչեն .


— Ի սէր Աստուծոյ , անձնատուր ըլլանք , մեզ
պիտի ընկղմեն :

Խմբապետը կը սաստէ , որ լսեն ու հնագանդին ,
հակառակ պարագային կը սպառնայ անմիջապէս
զնդակահարել :

Թրքական նաւերը կ'անցնին մերայնոց աջ ու
ձախ կողմերը և կը սկսին միահամուռ կրակել ...

Թողնենք , որ Մուրատ ինքը նկարազրէ .

«Քամի չկար . մեր նաւը չէր շարժեր : Պատ-
ուիրեցինք թուրք նաւավարներուն , որ թաղնուին
եւ մենք ալ , չուտափոյթ պատրաստուելով , ակսանք
պատասխանել թշնամու կրակին : Օրհասական կոխ
էր , որ տեսեց մօտ մէկ ժամ : Աջ կողմի նաւը անցաւ
հիւսիսային կողմէն մեր ձախ թեւին վրայ : Շարք
մը կազմած եւ կրթնած մօթեուի կողին՝ կը պատ-



ԶԱՐԱՄԱՆՅԻ ԵԳՈ

(Նախատակուած 1915 Հոկտեմբերին, Սեւ Շովում վրայ)

բաստուէին համազարկ ընել, բայց մենք աւելի
շուտ կրակեցինք։ Մեր նշանառութիւնը այնքան
ճիշդ էր, որ վեց հոգի մէկէն ինկան, նաւէն կախ-
ուելով։ Իրենց ծանրութեան տակ կարծես մօթեօ-
որ պիտի ընկղթէր։ Թշնամին սկսաւ փախուստ
տալ, վերջին հրացան մը արձակելով, որ հանդիպե-
ցաւ Եղօի ճակատին և անցաւ գլուխէն»։

Տեսնելով անոնց փախուսաը, տղաք կը պոռային.

— Հանըմնե՛ր, ո՞ւր կը փախիք, հոս տղամարդու մէյտան է, եկէք որ կոիւ ընենք. ձեզ դէմ միայն անդէն երեխաներ եւ կիներ տեսնել կ'ուզէք:

Աւա՛զ: Եղօի վէրքը մահացու էր: Ընկերները ինսամեցին զինքը, որքան կարող էին այդ սարսափելի պայմաններուն մէջ, ծովին վրայ, գարանակալ ոստիներու մշտնջենաւոր սպառնալիքներուն տակ: Վէրքը կապեցին, զլխուն տակ կակուզ բան մը զրին ու վրան ծածկեցին: Լեզուն բռնուած էր, այլ եւս խօսիլ չէր կարող: Երկու ժամ յետոյ մեռաւ... Եղօն — Մուրատի աջ բազուկը, հայոց ազատութեան հինաւուրց, վաստակաւոր զինուորը... Դիակը փաթթեցին, անկիւն մը զրին: Տիսուր էին ամէնքը, բայց սպալու առենը չէր:

Քամին թեթեւ էր եւ նաւը յամբարար կը յառաջանար: Ալի Ռէիզը նոր փորձ մ'ըրաւ տղաքը ցամաքին մօտեցնելու եւ թուրքերուն ծուզակը նետելու: Մօթեօնները կրկին երեւացին ու աներեւութացան: Կրկին լսուեցաւ Ռէիզի ձայնը. «Թուսիոյ ափերուն մօտեցած ենք»: Բայց մենք այլ եւս չէինք հաւատար: Սակայն, այս անդամ Ռէիզը չէր ստեր:

Նոր անակնկալ: Կատաղի քամի մը բարձրացաւ Արեւելքէն, որ սկսաւ ետ մղել նաւը:

«Թիերը կը քաշէինք, առագաստը կը դարձնէինք, ալիքները լեռներու սրբս կուզային, կը բախէին մեզի, եւ նաւը չէր յառաջանար: Քանի ու չորս ժամ անցաւ այդպէս ու նշմարեցինք, որ նոյն տեղին վրայ ենք: Ռէիզը կը խնդրէր, կուլար, կ'աղաչէր, որ այլ եւս ցամաք ելլենք:

— Ասիկա ձորոխի քամին է, կ'ըսէր, այս ա-

241



ՄՈՒՐԱՏԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ, ԱԶԱՏՈՒԱԾ 1915-ԻՆ

լիքներէն չենք ազատիր, նոյնիսկ մեծ շողենաւերը դժուարութիւն կը կրեն, երբ այս քամիին կը հանգիպին :

Բայց տղաք կը պնդեն, որ ան հակառակ ուղղութիւնը բռնէ : Կը կասկածէին, թէ թուրք նաւավարը կ'ուղէր դարձնել նաւը եւ վերադառնալ... Թուրքիա : Իրօք այդպէս էր : Քամին տղաներութիկունքն կը հրէր : Գիւղացի լինելով, անոնք աստղերէն կը հասկնային ճամբուն ուղղութիւնը եւ ահա նշմարեցին ,որ Ծէիզ նաւը դարձուցած է : Պահանջեցին բռնել հակառակ ուղղութիւնը :

Քիչ մը յառաջանալով, կը նշմարեն Բաթումի բերդը : Վերջապէս...

Կը մօտենան ցամաքին ու կը պարզեն ճերմակ դրօշը, վրան սեւ խաչ մը (ի նշան Հայստանի սուրբին) : Նետուեցան պարաները, ոռւս պահակներու օդնութեամբ ցամաք ելան :

— Ո՞վ էք :

— Հայեր եւ յոյներ ենք :

Առաջարկեցին, որ տղաք զէնքերը յանձնեն : Հարցաքննեցին Եղօի մահուան պարագաներու վրայ, կառքի մը մէջ զրին Եղօի մարմինը, որ թաղուեցաւ Բաթումի հանգստարանի մէջ : Աղա Կաղմակերպութիւնը ըրաւ պէտք եղած քայլերը կեղրոնական իշխանութեանց մօտ եւ Մուրատ իր ընկերներով մտաւ Թիֆլիս :

ԹԻՖԼԻԶԻՆ — ԵՐԶՆԿԱ

Մուրատ՝ լքաւեր հայրենիքի մէջ .— Հայ զերիներու ազատագրումը .— Յարաբերութիւններ Տերսիմի ֆիւրտերուն հետ .— Կայծակ Առաքելի մահը .— Մուրատ եւ Սեպուհ Թիֆլիսի մէջ .— Անդրանիկ եւ «Հայաստան» քերը .— Յուղումնալից ընկերաժողով մը :

Երազ կը թուէր, աչքերնուս չէինք հաւատար, երբ մտաւ «Հորիզոն»ի խմբագրատունը : Այլ եւս նախկին Մուրատը չէր, աշխոյժ, զուարթ, կատակասէր — վիշտը զրեր էր իր խորունկ կնիքը Հայդուկի զէմքին վրայ : Հայ ժողովուրդի վիշտը եւ իր անձնական, ընտանեկան վիշտ... Ուր էր թողեր ընտանիքը, ինչպէս էր հեռացեր իր հարազաներէն... Չէինք ալ համարձակեր հարց ու փորձ ընելու : Լուր տարածուեցաւ առաջին օրերը Թիֆլիսի մէջ, թէ Մուրատ Կովտունէն հեռանալէ առաջ, իր ձեռքով մեռցուցեր է կինն ու զաւակը, որպէսզի ողջ թշնամու ձեռքը չանցնին :

Սիրուած խմբագետի թատերամուտը այնքա՞ն արիւնալի փոթորիկներէն յետոյ, տիտիանքի եւ ուրախութեան ճիչ մը յարուցեց իր հարիւրաւոր զինակիցներու շարքերուն մէջ : Անդրանիկ ողջոյնի հեռազիր ուղղեց փախստական ընկերոջ : Սեպուհ չէր սպասեր անոր Թիֆլիս զայուն եւ զացեր էր զրկելու Մուրատը զեռ Բաթումի մէջ :

Երկու վաղեմի ընկերները այնուհետեւ նորէն անբաժան են :

«Չեմ կարող նկարագրել մեր յուզումնալի հանդիպումը, կը զրէ Սեպուհ իր Յուշագրքին մէջ : Հրաշք մըն էր, որ աեղի կ'ունենար, որովհետեւ վազուց Մուրատը դասած էինք նահատակներու շարքին» :

Եւ իր առաջին հարցումներն են Սեպուհին ուղղվուած :

«Ո՞ւր է Անդրանիկը, ո՞ւր Աւօն, Կայձակ Առաքելը, Մմբատը» :

Կամաւորական շարժումները կորով ու եռանդ կը ներչնչեն փախստական խմբապետին : Եւ նա կը նետուի շարքերուն մէջ : Դեռ յուսալի օրեր էին... Ռուս բանակը կորովի յառաջինադացութեամբ մին միւսի ետեւէ կը զրաւէր կրզրում, Տրապիզոն, Երզրոնկա :

Երգնկան աղասուելէ յետոյ, Մուրատ Սեպուհի հետ կը փութայ հոն : Թողուցին թիֆլիսի մէջ հիւանդ վիճակի մէջ իրենց երկար տարիներու սիրելի ընկերը, Տրապիզոնցի Աւօն, որ քիչ ետքը մեռաւ : Մուրատի եւ ընկերներու (հոգ էր եւ Կայձակ Առաքել) առաջին գործն եղաւ Երգնկայի կողմերը՝ կազմակերպել հայերու աղասագրումը քիւրահրու ձեռքէն : Գրաւուած վայրերու մէջ կը փնտոէին հայ մանուկներ, կիներ, աղջիկներ : Սեպուհ նոյն գործը կը կազմակերպէ իր ծննդավայր Բարերդ գաւառին մէջ : Ամենուրեք ահոելի տեսարան մը կը բացուէր մեր ռազմիկներու աչքերուն առջեւ : Երրեմն չէն, բարզաւած հայ գիւղերը՝ հիմնայատակ կործանուած եւ ոչ մի կենդանի շունչ : Սեպուհ ունի իր Յուշագրքին մէջ սիրտ կարաւող էջեր... Վարդա-

հան գիւղի իր հայրենի տան մէջ 74 հոգիէ բաղկացած գերդաստանէն շունչ մը իսկ չէր մնացած : Կուլայ Սեպուհը, կուլայ կարեկցութենէն և ոռոս սպան, տան պահապանը (միակ տունը, որ կանգուն մնացած էր գիւղին մէջ) : Անկարելի է կարդալ այդ գիւղը առանց արցունքի...

Գործունէութեան ընդարձակ դաշտ մը կը բացուէր յեղափոխական մարտիկներու առջեւ : Սեպուհ Բարերդի մէջ, Մուրատ և իր ընկերները Երզընկայի մէջ, իրենց որոնող խումբերու միջոցով բազմաթիւ կիներ ու երեխաներ կ'աղատէին թուրքերու և քիւրտերու ձեռքէն : Ամէն կողմէ կը հասնէին որբեր, կը հիմնուէին որբանոցներ և թիֆլիսի, Մուկուայի ու այլ հայկական կոմիտէներու աջակցութեամբ կը խնամուէին, կը հաղցուէին, կը կերակրուէին : Մուրատի վրայ կը ծանրանար ուրիշ կարեւոր պարտականութիւն մըն ալ : Կայծակ Առաքելի հետ նա ձեռնարկեց նոր գործի մը — «Մէկ հայ՝ մէկ ոսկի» նշանախօսքով : Յօդուածներ, որբանուէ կոչեր կը հրատարակուէին թիֆլիսեան հայթերթերու մէջ և զրամը կը հսկը զէտի Երզնկա «Մէկ հայ — մէկ ոսկի» Փոնտին համար :

Գտնուած հայերը կը տեղաւորուէին իրենց պատկան գիւղերուն մէջ, աւերակ տները կը վերաշինէին, ծուխը վերսախն կը բարձրանար երդիքներէն, դաշտերը կը հերկուէին, կը կատարուէր աշնանացանը... Հայ ժողովուրդը նոր ապացոյց մը կը բերէր իր համբաւաւոր կենսունակութեան... Քանի մը ամիս յետոյ, պատկերը զգալիօրէն փոխուած էր արգէն, նոր կեանք կը ծէր թուրքերու նիւթած ամայութեան մէջ...

Մուրատ յարաբերութիւն հաստատեց նաեւ



ՎԱՐԴԱՆ ՇԱՀՊՈՅ, ԳԵՂՑԱՅԻ

Տերսիմի քիւրտ աղաներուն հետ : Դրամով շատ ու չատ կեանքեր աղատեց : Ի միջի այլոց աղատուեցան Վարդան Շահպազ և Տրապիզոնցի Աւօի աղջիկը՝ օրիորդ Աստղիկ :

Քիւրտերու միջոցով Տերսիմի վրայով Մուրատ և ընկերներ կ'աղատագրեն բազմաթիւ հայեր, որոնք առակաւին մնացեր էին Խարբերդի ու այլ շրջաններու մէջ : Հաղարներով կը հաշուեն մէր ոտք-միկներու ձեռքով աղատուածները :

Եւ ի՞նչ սրտայոյդ մանրամասնութիւններ կը պատմէին զուլումի աշխարհէն եկողները : Վարդան Շահպազ իր զոյամարտի յուսահատական պայքարին մէջ եօթն անդամ բոյն շինած էր սարերու և քարանձաւներու մէջ, փուռ կերտած էր եւ եօթն անդամուն ալ հարկազրուեր էր լքելու զանոնք : Թշնամին շարունակ հետապնդած էր աղատուածներու քաջարի խումբը, որ սարէ սար, ձորէ ձոր շրջելէ ետք, եկած հասած էր Երզնկա :

Մուրատ ուրիշ աջակից մ'ալ ունէր յանձին՝ բժիշկ Ալշակ Փօղոսեանի, որ զեկավարն էր Երզնկայի մէջ Ռուսական Բաղաբներու Միութեան բացած հիւանդանոց-որբանոցի : Ալա Բարերգի յայտնի տիկին Զարուհին, որ հերոսարար կը մտնէր թուրքերու առները և զուրս կը հանէր թուրքերու կողմէ ողեզրուած հայուճիններ : Այդ առաքինի կինը ինքը հայրենիքին զոհաբերեր էր երկու զաւակներ : Դիշեր ու ցերեկ կ'երթար խուզարկելու թրքական ընակարանները : Երզնկայէն անցաւ Բարերդ և հոն շարունակեց նոյն աշխատանքը : Ալա 1918-ին, նաև հանջի ատեն ընկերացաւ Բարերդի զաղթականութեան, տարաւ ժողովուրդը կարս, թիֆլիս ու Ար-



ՏԱՐՅԱԿ ԱՐԵՎԱԿԻ ՊՈՂՈՍԵԱՆ
Մուրատի մտերիմ գործակիցներէն։ Ողջ։

մտելիր, ապրեցաւ զաղթականներուն հետ, կրեց ամէն տեսակ դրկանքներ։

Մուրատի ամենէն հղօր աջակիցը ռուս գօրավար Լեախօվն էր, որ կարգուած էր Երդնկայի ճակտին

ընդհանուր հրամանատար։ Ան շատ սիրեր էր Մուր-
րատը և շարունակ հայ ցաւերու առթիւ կը խոր-
հըրդակցէր անոր հետ։

* * *

Նոր սուլք մը ևկաւ իր ախուր ստուերը ձգելու
մեր ուազմիկներու այդ խանդավառ և շինարար
գործունէութեան վրայ։ Փետրուարի օրերուն (1917
թ.) Մուրատ հեռազբով կը զուժէր Սեպուհին Կայ-
ծակ Առաքելի մահը։ Աւօն, տրապիզոնցի Աւօն,
դեռ նոր թաղեր էինք Թիֆլիսի մէջ։ Սասնոյ ուստ-
մական փաղանգէն քանի մը ամսուան մէջ կը պակ-
սէին երկու սիրեցեալ դէմքեր։ Առաքելի մարմինը
կը փոխազբեն երզնկայէն Կարին, թաղելու համար
Արամ Արամեանի (Աշոտ-Թաթուլ) և Եղիշէ Թոփ-
չեանի կողքին։

Մուրատ Կարինէն կուզայ ժամանակաւորապէս
Թիֆլիս։ և քիչ յետոյ իրեն կը միանայ Սեպուհը։
Կ'երթան խորհրդակցելու պատշաճ մարմիններուն
հետ՝ գալիք ծանրակշիռ խնդիրներու չուրջ։ Այն օ-
րերն էին, երբ Անդրանիկ արգէն բռներ էր սայթա-
քումներու տիսուր ճամբան և կ'աղմէիէր հրատարա-
կը իր յախուռն ըմբոսատցումներով՝ ընդպէմ Կու-
սակցութեան, Ազգային Բիւրոյի և բոլոր ընտր-
եալ մարմիններուն։ Այն ժամանակ, երբ ամբողջ
հայութիւնը խանդավառուած էր Հայաստան ստեղ-
ծելու գաղափարով և ահ ու զողով կը նշմարէր իր
ճամբառն վրայ լեռնացած խոչընդոտները, նա հիմ-
ներ էր Թիֆլիսի մէջ — արեւմտահայ քանի մը
գատարկապորտ տղաներու աջակցութեամբ անձնա-
կան թերթ մը («Հայաստան» անունով), որու մէջ
եռանդով կը ծեծէր «թրքահայ-ուռուահայ» խնդի-
րը։

Մուրատ և Սեպուհ խորսունկ վրդովմունքով կը տեսնեն առաջին անգամը Թիֆլիսի մէջ «Անդրանիկի օրդանը», որ անգամ մը եւս ցնծութիւն ու ծափ յարուցեր էր մեր հակառակորդներու և բոլոր պառակտիչ, հակաժողովրդական տարրերուն մէջ:

Երկու զինակիցները կ'ուզեն անմիջապէս զիտնալ Անդրանիկեան այդ նոր ժեսթի հիմնապատճառը: Չուտ անձնական շարժառիթներ — ինչպէս միշտ...

«Պարզուեցաւ, որ Անդրանիկ քանի մը յօդուածներ գրեր է, որոնց մի քանին հրատարակուեր են Հորիզոնի մէջ, մնացեալները անյարժար նկատուած էին հրատարակութեան»:

Խիստ ծանր անգաւորութիւն կը գործեն այդ իրողութիւնները մասնաւորապէս Մուրատին վրայ, որ համեմատարար նոր կը ծանօթանար Անդրանիկի այդ նոր դէմքին հետ եւ որ, ինչպէս ըսինք, իր ֆէտայական մեծ սրախն մէջ պաշտամունքի որ՝ սրան մը ունէր հանդէպ իր աւագ ընկերոջ եւ իր նախկին հրամանատարին: Արամատը Սասնոյ երեմնի դինակիցներու միջեւ օրէ կը լայնար: Եւ այդ՝ այն ժամանակ, երբ Թրքաց Հայաստանի ազատութեան արշալոյսը կը բացուէր... ընկերները անհանդիսան էին, Ռոստոմի սիրտը կ'արիւնէր... Եւ ահա կաղմակերպութեան որտցաւ հայրը կը միջամբսէ ու փորձ մը կ'ընէ անկարգապահ հրամանատարը խրատելու եւ համերաշխութիւնը վերականդնելու:

Ռոստոմ ժողովի կը հրաւիրէ Անդրանիկը՝ Մուրատի եւ Սեպուհի հետ: Եւ չորսը միասին կը հաւաքուին երեկոյ մը Հորիզոնի խմբագրատան մէկ սենեակին մէջ: Ու տեղի կ'ունենայ երկարատե, յու-

զումնալից վիճարանութիւն։ Խոսակցութիւնը կը գտանայ Անդրանիկի, իր թերթի եւ իր անջատական քարոզչութեան շուրջը։ Ռոստոմ իրաւամբ դիտել կուտայ, որ Հորիզոն արգէն, որպէս օրդան «Դաշնակցութեան», նոյնքան — եւ աւելի — կը զրագուի Թրքահայաստանի ճակատազրով, որքան ոռւսահայոց վիճակով. որ հետեւարար աւելորդ է «Հայաստան» թերթը եւ անտեղի է «Թրքահայի-ոռւսահայի» խնդիր հանելը. «Դու միայն արեւմտահայ ժողովուրդի հերոսը չես, կ'ըսէ Դաշնակցութեան պարագլուխը, զու հերոսն ես ամրող հայութեան»։ Եւ կ'աւելցնէ, որ ուղղմիկներու հերոսութիւնն ուժովովրդականութիւնը կը պարտինք նոյնիսկ իրեն՝ մայր-կուսակցութեան ձիգերուն։

Մուրատ կը միջամտէ իր անոյշ եւ խոհական լեզուով ու ժարով։

«Անդրանիկ, մենք եղած ենք զէնքի ընկերներ եւ զէնքի մարդիկ, մինչեւ այսօր ենթարկուեր ենք մեր մեծ ընկերներուն, որոնք քեզ ու զիս, նաև շատ ընկերներ հերոսացուցեր են։ Յանուն մեր անցելին, կը խնդրեմ, որ ինչ որ Ռոստոմը կ'ըսէ, ենթարկուինք բոլորս»։

Ոչ մի խնդրանք, ոչ մի յորդոր, տարարախտարար, չէր ազդեր Փէդայի-խմբազրապետին վրայ, որ արգէն անդրզուելիօրէն որոշեր էր անջատական ուղի մը բռնել եւ կը խղէր իր կատերը տասնեակ տարիներու ընկերներուն հետ։

— Դուք իմ ընկերները չեք, մեր ճամրաները վաղուց բաժնուեր են...

— Այդ պատիւ չի րերեր քեզ, Անդրանիկ, կը չարունակէ նոյն անուշութեամբ Մուրատը. քու ներկայի ընթացքը քեզի կը տանի դէպի անդունդ։

Անպուհ կ'ընդմիջէ, հետաքրքրական յուշեր բերելով 1906-ի փոթորկայոյզ օրերէն.

— Երբ Միհրանական տիրահռչակ շարժումը սկսաւ, ես յօդուած մը գրեցի Մշակի և Զանգի մէջ, կոչ կ'ընէի ընկերներուս, որ հեռու մնան բախտախնդիր Միհրանէն: Կը յիշե՞ս, Անդրանիկ, այն նամակը, որ ինձի գրեցիր այդ առթիւ: Դուն կը գըրէիր. «Թողէք այդ ինդիրներու կարգադրութիւնը գրչի մարդոց: Դու զէնքի մարդ ես եւ մտածէ՛ քո զէնքի մասին»: Ահա այժմ կարգը եկած է, որ քու իսկ խօսքերդ քեզի ըսեմ... Մարդիկ երկու յառկութիւն միաժամանակ չեն ունենար: Դուն փառք ունիս. ի՞նչ, զրչի ասպարէզին վրա՞յ ալ կ'ուզես փառաւորուիլ...

Անդրանիկ, սաստիկ զայրացած, վերստին ըստաւ. «Դուք այլ եւս իմ ընկերները չեք» եւ մեկնեցաւ:

Ահա ուրիշ տեսարան մը՝ քանի մը ամիս յետոյ: Բուս գորքը կը լքէր ուազմաճակատը, զոր պաշտպանելու համար Ազգային Բիւրոն կ'որոշէր բացի ուրոյն հայկական քօրպիւսէ — Զօր. Նազարբէզեանի հրամանատարութեան տակ — կազմակերպել նաեւ դիվիզիա մը, որու հրամանատարութիւնը կը յանձնէր Անդրանիկին: Վերջինը, սակայն իր գլխուն ուրիշ ժողովներ կը գումարէր թիֆլիսի մէջ, խորհրդակցելով մերթ անզիւական, մերթ ֆրանսական զին. կցորդին հետ, առանց լուր տալու Ազգային Բիւրոյին:

Եւ ահա Անպուհ, Բուրէն ու Վահան Փափառեան կուզան պաշտօնապէս հազորդելու Բիւրոյի ուրոշումը Անդրանիկին: Ամէնքը կը հաւաքուին

Տոքթ. Զաւրեանի բնակարանը եւ Ռուրէն կ'ըսէ, դիմելով Անդրանիկին.

— Ռուս զինուորները կը դատարկեն ճակատները, կը վերապատճան տուն։ Պարտք կ'ընկնի մեր վրայ՝ կանգնիլ ազգովին, իրրեւ մէկ մարդ եւ պաշտպանել հայրենիքի զրաւեալ սահմանները։ Այս կրիտիկական րուղէին Ազգային Բիւրօն որոշեր է բացի քօրակիւսէն կազմել մի զիվիզիա եւս, որուն հրամանատարը պիտի լինիս զու, Անդրանիկ, ենթարկուելով, ի հարկէ, վերին հրամանատարութեան։ Ազգային Բիւրօն որոշեր է նաև, որ Անպուհ, Վահան Փափազեան եւ ևս աջակից լինինք քեզի։ Ռուսի վազուընէ սկսած կրնաս զործի անցնիլ եւ քո արամազբութեան տակ կը զտնես ամրող հայ մամուլը։

Անդրանիկ. — Նախ ևս պէտք է զիտնամ, թէ զուք ՞՞վ էք։

Ռուրէն. — Զարմանալի բան. միթէ՞ չես ճանչնար մեզ։

Անդրանիկ. — Այո՛, լաւ կը ճանչնամ, բայց որո՞ւ կողմէ եկեր էք, ՞՞վ է տուեր ձեզի իրաւունք. ցոյց տուէք ձեր պաշտօնական թուղթերը։

Ռուրէն. — Մենք կը կարծէինք, թէ դու այդքան բծախնդիր լինելու չէիր։ Եթէ թուղթին այդքան կարեւորութիւն կուտաս, առաւօտուն կը բերենք։ Իսկ հիմա զու սկսէ զործին. — կոչեր հրատարակել, երիտասարդութիւնը զինուորազբել, կազմել զիվիզիան։

Անդրանիկ (ծիծաղելով). — Ո՞վ է Ազգային Բիւրօն։ Ես արգէն հրամանատար եմ։ Այս գլուխը մեռնի՛, որ Վահան Փափազեան եւ Ռուրէն ինձ տ-

շակից պիտի զառնան եւ շտարի (սպայակոյտի) պետ :

Աեպուհ կ'ընդմիջէ — Անդրանիկ, մեր հայ կեանքի պատմութիւնը կարծես կը կրկնուի : Դուն հիմա բռներ ես նոյն ընթացքը, զոր ատեն մը բռներ էին մեր իշխանները : Այդ հին օրերուն, երր թշնամին եկած, կ'աւերէր երկիրը, Բագրատունիները, Արծրունիներն ու Ռշտունիները մեծի եւ փոքրի խնդիր կը հանէին...

Անդրանիկ — Ես այդ բաները շատ եմ լսեր... Աեպուհ, Փափաղեան, Ռուրէն սպայակոյտի պետ, հը՛, հը՛, հը՛... Հայ ժողովուրդ, փրկութ'րդ, փրկութ'ր :

Ռուրէն — Անդրանիկ, քու այդ խօսքերը լսելէ յետոյ, ես ինձ այլ եւս աղատ կը զգամ եւ վաղը զանոնք կը հաղորդեմ Ազգային Բիւրոյին :

Պահ մը լուսութիւն :

Կը խօսի Տոքթ. Զաւրեան .

— Անդրանիկ, ի նկատի ունեցիր բոպէն : Ահա քանիերորդ անդամն է հեռազիր կուգայ Մուրատէն (Երզնկայէն) : Ոչնչով կրցանք պատասխանել անոր : Այժմ, յուսահատ մեր ընթացքէն, Մուրատ դիմեր է Վահագն Նալբանտեանին, որ եկած է այսօր Ազգային Բիւրոյի մօտ...

Անդրանիկ — Ես արգէն հրամանատար եմ, եղբա՛յր, ի՞նչ կ'ուզէք ինէ, զացէք ձեր զործին :

Զաւրեան — Լաւ, լաւ, մի յուզուիր : Զօրավար Ավերիանով վաղը քեզ կ'ուզէ . եկուր միասին երթանք :

Այս վերջարանով ցըուեցաւ ժողովը :

Կյլ պատկեր :

Ցաջորդ օրը կը գումարուի Ազգային Խորհուրդի ժողովը, նախազահութեամբ Աւետիս Ահարոն-

ևանի : Ներկայ են ի միջի այլոց Անդրանիկ , Սամ-
սոն Յարութիւնեան , Զաւրեան , Ա . Վասցեան , Ա .
Երզնկեան , Ռուբէն Տէր Մինասեան , Վահան Փա-
փաղեան , Ստեփան Մամիկոնեան :

Նախագահը դառնալով Ռուբէնին , Հարց տը-
ւու .

— Անդրանիկին Հաղորդեցի՞ք Երէկուան մեր
որոշումը :

Ռուբէն . — Այս , բայց նու պաշտօնական թուղ-
թերու խնդիր յարուցեց , որ նախատեսուած չէր
այս ժողովին . . . Անդրանիկ արդէն ինքինքը հրա-
մանատար կը նկատէ եւ կարիք չի զգար այս ժողովի
կողմէն նման իրաւունքի մը :

Սամսոն Յարութիւնեան . — Պարոն Անդրանիկ ,
մենք անոնց իրաւունք տուած էինք՝ Երէկուան մեր
որոշումը Հաղորդել ձեզ :

Անդրանիկ . — Ես իրաւունք չեմ զիտեր . ես ար-
դէն սկսեր եմ գործի եւ իմ գործս առաջ կը տանիմ :

Ստեփան Մամիկոնեան . — Պարոն Անդրանիկ ,
զու պէտք է զիտնաս , որ այս ժողովում նստողները
հայ ժողովուրդի ներկայացուցիչներն են եւ թոյլ
չեն տայ , որ ամէն մարդ իր զիտցածին պէս վարէ
բախտը այս ժողովուրդի : Ուստի մեր որոշումներին
պէտք է հնթարկուիք :

Անդրանիկ զայրացած , ոտքի կը կանգնի .

— Այս' , ես զիտեմ , զուք բոլորդ ալ ինձ զէմ
զաւեր կը լարէք , նաեւ զո՞ւ , հորթի զլուխ :

Ստ . Մամիկոնեան . — Այլեւս աւելորդ է խօսի-
ւու :

Եւ Մամիկոնեան^{*)} կը ձգէ ժողովը ու կը հեռանայ : Նիստը կը փակուի :

Այսպէս կը հաղորդէ Սեպուհ :

Հնարաւոր է — մարզկային է — որ արդար զայրոյթի վայրկեաններուն անոր զրիչն եւս սայթաքումներ ու վրիովումներ ընէ : Հնարաւոր է, որ Բարերգի նշանաւոր Ռազմիկը իր մնծահատոր Յուշագրքին մէջ տեղ-տեղ կը խտացնէ ներկերը և փոքր ինչ ծայրայեղ արտայայտութիւններով կ'որսակէ Անդրանիկի նկարագիրը, բան մը, որու համար ինքն իսկ զուցէ կը զզջայ այսօր : Բայց այն բոլորը, ինչ որ կը զրէ այդ զբուազներու մասին, այն բոլորը, ինչ որ աեսանք, լսեցինք վերը յիշտակուած ժողովներու, վիճարանութիւններու, միջադէպերու ընթացքին, այնքան նման են Անդրանիկին եւ միանդամայն ճիշդ են, ինչպէս կը վկայեն Ահարոնեան, Ռուբէն եւ Աղգային Խորհուրդի անդամներէն՝ Տիգրան Բէկպատեան :

Դարձեալ բանք . քինախնդրութեամբ ու չարութեամբ չէ, որ կը յիշենք մեծ Հայդուկը, որու սսուերը Պէտք Լաշէզի գերեզմանատունէն գեռ չատ տարիներ պիտի ոգեւորէ հայ ուզմական, դաղափարական երխտասարդութիւնը : Ոչ. անյիշաչար տրամուլենամբ է եւ խորոշնկ մելամաղձով՝ որ կ'արձանագրենք այս տիտոր իրողութիւնները, —

^{*)} Մոսկուայի հինաւուրց եւ հանրածանօթ զործիքը, որու անհատական ջանքերով ստեղծուեցաւ «Մոսկուայի Հայկական Կոմիտէ» անունով հսկայ կազմակերպութիւնը Թուրքաց Հայաստանի վերածնութեանը նպաստելու համար :

կ'արձանագրենք, որովհետեւ անոնք խորապէս կ'ա-
լեկոծէին Մուրասի եւ այլ զինակիցներուն սիրոը
եւ որովհետեւ անոնք կոչուած են լոյս սփռելու այն
հեռաւոր եւ բախարոշ օրերու շատ մը կնճռոտ
խնդիրներուն ու յարաբերութիւններուն վրայ:

ՌՈՒՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵՆՔՆ ՅԵՏՈՅ

Ռուս քանակի փախը ռազմանակատեն .— Հայութեան տագմանը .— Ազգային քանակ .— Հայ վարչութեան հիմնական մտահոգութիւնը .— Դիմադրել եւ ժամանակ շահիլ .— Դէպքերը Երգնկայի շրջանին մէջ : Քրդական դաւեր եւ նոր վտանգի մղձաւանց .—

Մուրատի յուսահատ քոհչեները :

Եկաւ Ռուսական Յեղափոխութիւնը (Փետր. 1917 թ.) : Դեռ նախ քան բոլշեւիզմի յաղթանակը՝ սկսուեցաւ արդէն ռազմաճակատի կազմալուծումը : Ռուս զօրքը, յոպնած, զազազուած երեք տարուան անդուլ կոխւներէ՝ սկսեր էր ամօթալի փախուստ մը ռազմազաշերէն — դէպի տուն :

Հայու կոյր քախտէն բոլոր չարաշուք պատահարները կը համախմբուէին, կը գործակցէին՝ անոր զատը վտանգելու համար... Դեռ բոլշեւիկեան յեղաշրջումէն առաջ, մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայէվիչի հայատեաց գոտիարքայութեան օրով, շարք մը ծանր հարուածներ հասեր էին արդէն թուրքահայոց ազատութեան գործին : Ռուսներու ձեռքով դրաւնւած չըջանները, էրզրում, Տրապիզոն, Երզրոնկա և այլն, լիցուեր էին ուսւ ու վրացի թրքամոլ ու հայատեաց, զինուորական եւ քաղաքացիական բարձր պաշտօննեաններով, որոնք շարունակ կը

զաւէին հայոց զէմ։ Մեր ձեռքը հասած մէկ երկու հակիրճ տեղեկագիրներ մօտաւոր գաղափար մը կուտան այդ նորանուած վիլայէթներու մէջ սաեղծըւած կացութեան մասին։

Հայ Բանակի սպաներէն, Տիգրան Դեւոյեանց, որ այժմ նիւ Եսրք կը գտնուի, հետեւեալը կը պատմէ այն զարհուրելի պարյմաններու մասին, որոնց մէջ կոչուած էր գործելու Սերաստացի Հայուկը, բոլշեւիկեան յեղաշրջումէն առաջ եւ անկէ յետոյ։

Կը զետեղենք զրեթէ ամբողջութեամբ իր պատմածը, որ քանի մը կէտերու մէջ չի ներդաշնակուիր ուրիշ աղբիւրներու հետ, բայց կը պարունակէ հետաքրքրական մանրամասնութիւններ։

«Երաւատի հետ առաջին անգամ ծանօթացայ, Երր նա Սամսոնէն ճեղքեց Սեւ Ծովը եւ հասաւ Պաթում։»

Երգնկայի զրաւուելէն երեք օր վերջը, Կովկասիան Բանակի Ընդհանուր Սպայակոյտի կողմէ զընացի երգրումէն Երգնկա, վարելու համար Կովկասիան Բանակի Հետախուզական գործը։ Որովհետեւ Երգնկան կեղրոնական դիրք ունէր եւ հարկ էր լաւագոյն կերպով հետախուզել տաճկական ուժերու զասաւորութիւնն ու չարժումները ամբողջ ճակատի վրայ։

Խուսական Զ-րդ Գօլ-Օրտուն (Քորփուս) զրաւած էր Երգնկան, որուն հրամանատարն էր թաթարական ծագում ունեցող, բայց քրիստոնէացած զօրավար Կալիտին, իսկ ասոր սպայակոյտի պետն էր Զօրավար Լաստոչկին։ Բնականարար, Զօր. Կալիտին չէր կարող մոռնալ իր արիւնակիցները եւ ամէն մի քայլափոխի կ'արտայայտուէր անոր թրքասի-

բութիւնը, որ չէր կարող չյանդիլ հայատեցութեան : Անոր առաջին գործն եղաւ, Երզնկան գրաւելէ վերջը, նշանակել, որպէս ոստիկանապետ, թրքահպատակ մահմետական վրացի մը : Բայս սովորութեան, ուր որ ոսւսները գրաւած էին, ամենուրեք տաճիկները կը թողնէին լայն կազմակերպուած թրքական լրտեսներու ցանցեր : Աւելի լայն ցանցեր էին ձըգուած տաճիկներու կողմէն էրզրումի եւ մանաւանդ Երզնկայի չրջանում :

Այսպէս, թուրք բանակը, Երզնկայի մէջ, որպէս լրտեսութեան կազմակերպիչ, թողել էր զնդապետ Խայրի պէկը : Զօրավար Կալիսին, Երզնկան գրաւելէ անմիջապէս յետոյ, Խայրի պէյը նշանակեց քաղաքագլուխ (Պէլէտիյէ Ռէխսի) ու անոր յանձնեց Քաղաքապետարանը կազմելու պաշտօնը : Եւ Խայրի պէյ Հոն մնացած թուրք բանակի գանազան ճիւղերու սպաներէն կազմեց Քաղաքապետարանի ամբողջ պաշտօնէութիւնը :

Թրքական լրտեսութեան կեղբոնը դարձաւ, էրզրումէն վերջ, Երզնկան : Եւ ամբողջ գաւառին մէջ, իւրաքանչիւր գիւղամասում, նստած էին մէկ-մէկ թուրք սպաներ ու անարդել կը զրկէին իրենց սուրհանդակները թիւրք բանակների Հրամանատարութեան :

Պաղտատի ճակատէն մինչեւ Խնուս-Գալէի գիւծը, տեղաւորուած էր տաճկական 2-րդ բանակը, իսկ Խնուսէն մինչեւ Տրավիզոն գծի վրայ՝ 3-րդ բանակը : Լիազօրուած էի հետախուզութիւնը վարելու միմիայն տաճկական հողի վրայ եւ թուրք ուժերի վերաբերեալ, ուուսական գրաւման սահմաններէն դուրս : Իսկ ուուսական թիկունքի հակահետա-

խուզութիւնը կը վարէր ուրիշ սպայակոյտի ոռւս զնդապետ մը : Իրաւունք չունէի ոեւէ կերպով, խառնուելու այդ հիմնարկութեան գործունէութեանը : Կը շարունակէի հետեւել ամբողջ անցուզարձին եւ ժամանակ առ ժամանակ կը տեղեկազրէի կովկասեան բանակի սպայակոյտին : Բայց իմ բոլոր տեղեկազիրներս անհետեւանք կը մնային, որովհետեւ իրզրումը գրաւող Գեներալ Կալիտին շատ զօրաւոր էր...

Խ՞նչ էին Կալիտինի եւ Խայրի պէյի փոխ-յարարերութիւնները :— Խայրի պէյ համարեա ամէն գիշեր, իր սեփական կառքով թուրք աղջիկներ կը տանէր ծերուկ Կալիտինի մօտ եւ առաւօտները իր կառքով յետ կը բերէր անոնք : Այդ «մտերմիկ յարարերութեան» չնորհիւ, Խայրի պէյն ալ ամէն ինչ էր եւ ամենակարող՝ Երզնկայի շրջանին մէջ :

Թուրքիայէն փախչող, կոտորածէն ազատուող Հայերը երբ Երզնկայի փողոցները կը պարտէին, նաձերբակալել կուտար եւ հրաման կը հանէր աքսորելու Ռուսաստանի խորքերը :

Մուրաստ այդ ժամանակ Երզնկա էր : Նա իր մազերը կը փետաէր կատաղութեամբ, տեսնելով ուսւ «ազատարար» բանակի պետին վերաբերմունքը հանդէպ հայ բեկորներուն, իր զզուանքը կը յայտնէր Կալիտինի ու Խայրի պէյի մասին եւ միջոց կը վնասոէր վերջ տալու այդ խայտառակութեանց :

Յարաբերութիւններ կը մշակէինք Տէրսիմի քիւրտ ցեղապետներուն հետ, տալով նրանց նուէրներ, օպտազործելով զանոնք հետախուզութեան համար : Բացի Քղիի շրջանի ցեղապետ Մէհմէտ ազայից, որ տաճիկների կողմն էր (որովհետեւ ոռւ-

ստկան յառաջիսազգման միջոցին կազաքները իր կինը բռնարարեր էին), Տէրսիմի ցեղապետներուն հետ լաւ յարարերութիւն ունէինք, եւ նրանց միջոցով Մուրատին յաջողուց բերել տալ Երզնկա, Տէրսիմի վրայով, բազմաթիւ հայեր : Մուրատ հին կապեր ու ծանօթութիւններ ունէր քիւրտ ցեղապետներուն հետ, բան մը, որ շատ նպաստեց հայ գերիրու աղատազբութեան գործին :

Ի՞նչպէս կը կատարուէր հայերի աղատազբումը :

Հետախոյզներ կը զրկուէին քիւրտերու մօտ, Հայերը բերելու համար : Եւ անոնք զալիս էին հետախոյզների հետ, երբեմն մեծ խումբերով : Քանիքանի անգամ զեներալ Կալիստին հրահանդ է տուել սահմանապահ զինուարներին արգիլելու հայերի անցքը գէպի ոռւստական սահմանը, բայց մենք միշտ յաջողել ենք այդ հրամանը անմիջապէս փոխել տալու, յենուելով հետախուզութեան անհրաժեշտութեան վրայ, այդ մարդկանց չնորհիւ :

Բոլոր փախստականներին կը հարցաքննէինք եւ ամէն օր իրազեկ էինք այս կամ այն հայի ձերբակալման մասին, կամ Մուրատ լուր կուտար : Որպէս հետախոյզ, բանտէն արձակել կուտայինք եւ մեր բաժանմունքի հովանիին տակ կը վերցնէինք :

Զօր . Կալիստին չէր բաւականանար միայն Խայրի պէյով : Նա նշանակեց ոռւս գնդապետ Յալիկովին, ծագումով մահմետական չէրքէղ, որպէս Տէրսիմի գաւառապետ : Իսկ իշխան Պատժէմուկովին, նախկին ոռւսական փոխհիւպատոս, կրօնքով մահմետական, զարձեալ Կալիստինի կողմէ նշանակուեցաւ Քորփուսի շտապի անուամբ դիւանազիտական յա-

բարերութիւններ վարելու Տէրսիմի քիւրտ ցեղապետներուն հետ : Այդ երկուսին յանձնուեցաւ միաժամանակ վարելու հետախուզական գործը Քորսիուսի Շտապի կողմից :

Այդ միջոցին Երդնկայի դիմաց , Քէմախի ճակատում գտնուող Տ-րդ գնդի հրամանատար Մուսթաֆա Վէֆա պէյր , Խայրի պէյրի նամակ-հրաւէրին վրայ , «կը փախչի» թքքական բանակից եւ հասնելով Երդնկա պատմութիւններ կը յերիւրէ թէ «ինքը հակառակ է Իթթիհատական կառավարութեան եւ այդ պատճառով փախել եկել է Երդնկա ու կ'ուզէ օգտակար լինել ուսւներուն , վրէժ լուծելու համար Իթթիհատականներէն եւայլն» :

Եւ ի՞նչ կը կարծէք : Մուսթաֆա Վէֆա պէյր զօր . Կալիստինի կողմէ նշանակուեցաւ որպէս օգնական իշխան Պատժէմուկովի ու գնդապետ Յալիկովի եւ բազմելով Տէրսիմի սահմանադլիսի մէկ գիւղի մէջ «հետախուզութեամբ» կը դրազի , բայց ուրո՞ւ օգտին . . . Այդ լրտեսական ցանցի աշխատանքներուն լուսարանութեան մէջ շատ իսուչոր դեր կատարեց Մուրատը , բայց պաշտօնապէս բոլորս ալ անզօր էինք ուեւէ քայլ առնելու այդ անձերու զէմ :

Մուրատ եւ ևս «բարեկամական» յարաբերութիւններ կը պահպանէինք գնդապետ Մուսթաֆա Վէֆա պէյրի հետ , որ զինիի ու քէֆի սիրահար էր : Եւ օր մը , երբ նա «արձակուրդով» Թիֆլիս էր գընացել , Մուրատ , որ այդ միջոցներուն նոյնպէս Թիֆլիս էր , քէֆի ժամանակ չուտան մը անցուց Մուսթաֆայի վիզը եւ նետեց զայն Քուռ զետին մէջ . . .

Երբ սկսուեցաւ ուսւական Յեղափոխութիւնը ,

ևս կովկասնան բանակի սպայակոյտի հակա-հետա-
խուզական բաժանմունքի պետ նշանակուեցայ:
Այդ միջոցին էր որ պարզուեցան Երզնկայի շրջանի
թուրք լրտեսական գործունէութեան բոլոր մանրա-
մասնութիւնները:

Խորհրդակցութեամբ եւ օժանդակութեամբ
Մուրատի ու իր ընկերներու, ձերբակալուեցան իր-
դրումի եւ Երզնկայի շրջանում մօտ 800 հոգի (ա-
կանաւոր թուրքեր), որոնք կը մեղադրուէին փաս-
տաթուղթերով, որպէս թրքական լրտեսներ եւ բո-
լորը տարրուեցան Թիֆլիսի Մետեխի բանտը, ուր
Արտակարդ Դատարանի կողմէ տասնեակ քննիչներ
յատկապէս զրադած էին այդ գործի քննութեամբ:

Դժբախտաբար, երբ Թիֆլիսի կառավարու-
թիւնն անցաւ վրացիներու ձեռքը, վերոյիշեալ բան-
տարկեալները, վրացիներու կողմէ ազատ արձակ-
ուեցան բանտէն:

Յեղափոխութենէն քանի մը ամիս վերջը, զօր-
կալիսին հեռացաւ եւ անոր տեղ նշանակուեցաւ
2-րդ Քորիփուսի հրամանատար զօր. Լիախօֆը: Այդ
այն Լիախօֆն էր, որ երբ Թէհրան կը գտնուէր, որ-
պէս պարսից կօզակների մարդիչ, զինաթափ եղած
էր Եփրեմի կողմէն, երբ սա Ղազվինէն արշաւելով,
զրաւեց Թէհրանը. այդպիսով Լիախօֆը հիմք ու-
նէր հայատեաց լինելու եւ այլպէս ալ կը ճանչըց-
ուէր: Բայց, ընդհակառակը, երբ տեսաւ ոուս զօր-
քերի բարոյալքումը, յեղափոխութեան պատճառով,
քանի քանի անդամ կանչեց ինձ ու Մուրատին եւ ար-
տասուրը աչքերին, միջոցներ կը խորհէր ուաղմա-
ճակարը պահպանելու սոսկ հայկական ուժերով:

Այդ ժամանակ էրզրումի մէջ էր կովկասնան

բանակի սպայակոյտը : Զինուորական հրամանաւարն էր գերման ճակատից փոխադրուած նախկին ռուսական Յ-րդ բանակի հրամանաւար զօր . Օդիչիլիիձէ , ազգով վրացի : Որովհետեւ նա կասկածի տակ էր արեւմտեան ճակատին , ինծի յանձնարարուած էր զգուշութեամբ , զաղանի կերպով հետեւիլ նրա շարժումներուն :

Նոյն միջոցին ռուսները ոկան հեռանալ էրզբորումից : Մեզ յաջողուեցաւ րոնել Օդիչելիիձէի մէկ նամակը , ուղղուած Վէհիպ վաշային , որ թրքական Յ-րդ զօրաբանակի հրամանաւարն էր : Այդ նամակի մէջ , Օդիչելիիձէն , հաղորդելով , որ իր քոյրը ամուսնացած է թուրք բժիշկի մը հետ , որ կը դանուէր այն ժամանակ Սերաստիա , կը չեշտէր , որ ինքը ազգութեամբ վրացի է , ինամիական կապերով կապուած է թուրքերի հետ եւ կը հասկցնէր նամակին մէջ , թէ իրենք (ռուսները) էրզբումէն պիտի քաշուին եւ պիտի թողուն տաճկական բանակին մեծ քանակութեամբ պարէն ու ռազմանիւթ :

Օդիչելիիձէի հովանաւորութեան տակ կը գտնըւէր էրզբումի մէջ կովկասեան թաթար Բարեգործական ընկերութեան պիտը , Աէյիտով : Ան ալ կը զբաղէր «բարեգործութեամբ» , այսինքն լրտեսութեամբ ի նպաստ թուրքերու . . . »

Ահա թէ ինչպիսի մթնոլորտի մէջ ձեռնարկուեցաւ թուրքահայաստանի զբաւուած նահանգներու վերաշինութեան աշխատանքին , որու հոգին էր Մուրատը . . .

* * *

Դէպի տուն . . . կը հնչէր Լենինի յեղաշրջումէն յետոյ , զզուելի կարգախօսը ոուս զինուորներու

Եւ սպաներու մէջ՝ կովկասեան ահազին ճակատի
մէկ ծայրէն միւսը...

Հոսանքն ստացաւ զանգուածային, տարերային
բնոյթ, 1917-ի Հոկտեմբերէն ի վեր, երբ բոլշևիկ-
մը տարաւ լիակատար յաղթանակ։ Միլիոնաւոր
զինուորները, Լենինի կոչերէն խանդավառուած,
անկարգ, յախուռն ու խելայիղ, կը լքէին պատե-
րազմի դաշտը։ Աննախընթաց ողբերգութիւն մըն
էր, որ կը պայթէր յայնածաւալ Ռուսաստանի զըլ-
խուն, ողբերգութիւն մը, որ բազմաչարչար հա-
յութեան համար կը ստանար ճշմարիտ օրհասի կեր-
պարանք։

Հայ ժողովուրդը այնուհեաեւ պիտի խորհէր իր
սեփական միջոցներով պաշտպանել կովկասեան
լայնատարած ճակատը։ Նա պիտի կազմակերպէր իր
ազգային բանակը։ Նա տուեր էր արդէն ուսւ բա-
նակին 1914 թուականէն ի վեր 150,000-է աւելի
զինուորներ, որոնք կոսուեր ու կոտորուեր էին մեծ
մասամբ արեւմտեան, աւստրօ-գերման ճակատնե-
րու վրայ։ Այժմ հայութիւնը հանդէս կուզար իր ու-
րոյն բանակով, որպէս արդէն պատերազմող կողմ,
որպէս պատերազմող պետութիւն՝ իր մեծ Դաշնա-
կիցներու կողքին։

Եւ սակայն — այդ Դաշնակիցներէն հազարա-
ւոր մզոններ հեռու, անոնցմէ զատուած ու լքուած
... իրապէս զարհուրելի էր վայրկեանը։

Առջեւը՝ թուրքը, թիկունքը՝ թաթարը, միւս
հարեւանն ալ՝ չէզոք, անրարեացակամ վրացին...

Եւ, այնուամենայնիւ, այդ դժոխային օրերուն
անգամ, չյուսալքուեցաւ համաշխարհային պատ-
մութեան այդ խորթ զաւակը, բոլոր դաւերու և

Հողմերու մշտնջենաւոր ճարակը — հայ ժողովուրդը :

Զուրկ ամէն միջոցներէ , զուրկ ամէն աչակցութենէ , իսպառ մեկուսացած , իր վտիտ բազուկներուն միայն յենուած՝ նա կրցաւ լաւ-վաս ճակատել անցքերուն , պաշտպանել ուստիներէն լքուած դիրքերը , յամառօրէն եւ արիարար կուրծք տըւաւ իր բազմապիսի ոսոխներուն , կոռւեցաւ ու արիւնեցաւ ամբողջ եօթն ամիս եւ ընկաւ պարտըւած՝ Ծնդհանուր Զինագաղաքէն ու պատերազմի վախճանէն երկու ամիս առաջ , երբ տաճիկները Բազուկու մտնելով՝ սպառեցաւ հայ ուազմիկներու դիմադրութիւնը (1918 թ. Սևպահմբեր 15) եւ երր , սակայն , չնորհիւ եօթն ամսուայ այդ դիմագրութեան ամբողջ գծի վրայ , մասնաւորապէս Սարգարապատի , Ղարաբիլիսէի , Ղարաբաղի եւ նոյն Բազուկի ճակատաներուն , չնորհիւ մարդկային եւ նիւթական անլուր զոհարերութեանց , ստեղծուած էր արդէն Մասիսի ստորոտներուն Հայկական Ազատ , Անկախ Պետութիւն մը , վեց դարու գերութենէն յետոյ — հայոց առաջին Հանրապետութիւնը (1918 թ. Մայիս 28) : Կոիւ մըն էր , որ թրքական ոյժերու մէկ մասը չղթայելով , ուշացուց ամբողջ եօթ ամսով Անդրկովկասի նուաճումը թրքօ-զերման ոյժերու ձեռքով — հանգամանք մը , որ չէր կարող չանդրապատակ ընդհանուր պատերազմի ճակատապրին վրայ՝ ասիական ուազմաղաշտին մէջ :

* * *

Ռուսաց զօրքը , ուրեմն , կը կազմալուծուէր եւ կը վախչէր՝ թրքահայաստանէն , — Ռուսաստանի նոր , կարմիր վարիչներու թելաղբանքով — եւ այդ փախը արագացնելու նպատակով թուրք կառավա-

բութիւնն ալ փութաց զինադադար յայտաբարել։ Դիւրի՛ն էր, ի հարկին, հետագային ոեւէ պատըռուակով խախտել այդ զինադադարը եւ վերսկսիլ յարձակումները։ Թշնամին, անշուշտ, շատ լաւ տեղեակ էր բոլցեւիկեան յեղափոխութեան անմիջական հետեւանքներուն, գիտէր, որ ահագին ոռւս բանակը, որ երեք տարուան արիւնայի ու յաղթական կոխիներով զրաւեր էր շարք մը վիւլայէթներ՝ վան, էրզրում, Տրապիզոն, Պիթլիս, Երզնկա քաղաքներով, արագ-արագ կը չողիանար եւ անոր տեղը կը բռնէր փոքրիկ հայ գօրարանակ մը, զօրնազարբէկեանի հրամանատարութեան տակ, ունենալով իրեւ օգնական կամաւորներու վաշտերը՝ առաջնորդութեամբ զօր։ Անզրանիկի։

Թուրքերը կը դաւէին, Թրքահայաստանը կը պարպուէր, հայկական դատը նորէն — ու այս անդամ, բոլցեւիկեան անիծապարտ, աշխարհաւեր յորձանքի շնորհիւ — կը հասնէր սառուցեալ կէտին, եւ ամենէն խոցելի շրջանը Երզնկան էր, ուր կը դործէր գնդապետ Մօրելին հետ Սերաստացի Մուրատը, իր անձնուրաց կարիմներու լեզէնով, որուն եւ վերապահուած էր, մօտալուտ նահանջի օրեւուն, ամենէն ցնցող Ողիսականը։

Մուրատի այդ ժամանակաշրջանի գործունէութեան մասին հետաքրքրական եւ մանրամասն տեղեկութիւններ կան Թրէզնոյի մէջ հրատարակուած (1921թ.) զրքի մը մէջ, Ռուս և Թուրք Զինադադարը խորագրով, հեղինակութիւն Արամ Ամիրխանեանի, որ եղեր է ըստ երեւոյթին՝ Երզնկայի շրջանին մէջ։ Մեր տեսութիւնը ամբողջացնելու համար, կ'օգտուինք նաեւ այդ աղբիւրէն, յիշատակե-

լով միայն ամենէն կարեւորները Հայդուկի աշխատանքներէն :

Զօր . Լիախով (որ յետ կանչուած էր եւ ցաւով ձգեց ուղղմածակատը) մեկնելէ առաջ վասփաք յայտնեց, որ Հայերը անմիջապէս կազմակերպուին եւ ուսւած զօրքի ձգած թափուր դիրքերը զրաւեն : Մուրատ անոր խոստացաւ, որ իսկոյն կը ձեռնարկէ տեղական ոյժերը կազմակերպելու : Եւ յաջորդ օրն իսկ ժողովի հրաւիրեց տեղւոյն Ազգային Միութեան անդամները, որոնց յայտնեց Լիախովի փափաքը : Ամէնքը որոշեցին միահամուռ ջանքերով կազմակերպել ինքնապաշտպանութեան գործը :

Հայդուկը իր տրամադրութեան տակ ունէր սերաստացի երեսուն կտրիճ երիտասարդներ, որոնք Զինադադարէն առաջ ամբողջ մէկ ու կէս տարի Սերաստիոյ լեռներուն մէջ կոխներ մզած էին թուրքերու դէմ : Տեղւոյն ուսւահայ սպաներուն հետ ձեռնարկեց զինելու եւ համախմբելու կոռուի ընդունակ բոլոր հայերը : Ազգային Միութեան հետ պաշտօնապէս կոչ ըրաւ պատանի հասակէն մինչեւ 70 տարեկան այրերուն հաւաքուելու Ազգ . Առաջնորդարան :

Այդ կոչին վրայ Դեկտեմբեր 2-ին բոլոր հայերը լեցուեցան Հայոց Առաջնորդարանի ընդարձակ հրապարակը : Այդ օրը Տրապիզոնի ճակատին վրայ գտնուող ուսւահայ զինուորներէն 200 հոգի եւս հասան Երզնկա : Իմանալով, որ Երզնկայի հայութիւնը պիտի չլքէ իր դիրքերը, ոսւսահայ զինուորները փափաք յայտնած էին ընկերանալու իրենց ազգակիցներուն :

Դեկտեմբեր 3-ին Մուրատ իր նժոյգով դիմաւորեց հայ զինուորացուներու բազմութիւնը Քրիս-

տինեաց Աղջկանց վարժարանի հրապարակը եւ ձիուն վրայ նստած, հետեւեալ ճառը խօսեցաւ.

«Հայրենակիցնե՛ր, ամէնքդ ալ լսեցիք ոռու եւ թուրք բանակներու միջեւ կնքուած զինադադարի մասին, լսցեիք նաեւ ող. Արշակ Զամալեանի (Թիֆլիսի մարմիններու կողմէն) տուած երաշխիքները ... Եթէ այսպիսի յարմարագոյն պատեհութենէ ալ չկարենանք օգտուիլ հայերս, մեր ձեռքով պիտի բանանք ազդին զերեզմանը: Այսօրուընէ սկսեալ ամէն մի հայ, որ զէնք կրելու կարողութիւն ունի, զինուոր է եւ պարտաւոր է ծառայելու ազդին, պաշտպանելով հայրենիքը»: (Ա. Ամիրխանեան, Ռուս եւ Թուրք Զինադադարը):

Մեծ խանդավառութիւն կը տիրէր ամէն կողմ եւ օրն ի բուն զինուորական մարզանքներ կը կատարուէին նորակոչներուն հետ: Վարժութիւններ կ'ընէին նաեւ թնդանօթներու ու զնդացիրներու վրայ:

Տեսակ մը հայկական կառավարութիւն էր հաստատուած Երզնկայի մէջ, ուր Մուրատը ստանձնած էր ներքին գործոց եւ միանդամայն պատերազմական նախարարութիւնը: Իրրեւ այդպիսին, նաօր մը պաշտօնական հրաւիրագրով իր մօտ կանչեց թուրք երեւելիները, նախկին թուրք պաշտօնեաներ ու կրօնաւորներ, որոնք թուով 30-է աւելի (կային անոնց մէջ եւ հայերու ջարդարարներ), ընկճուած, զողալով ուղեւորուեցան հայ ուազմական Առաջնորդին մօտ: Գացին եւ թրքական քէմիններու հաւատարիմ հպատակութիւն խոստացան հայ նորակազմ կառավարութեան: Մուրատ քաղաքավարութեամբ ընդունեց զանոնք եւ հետեւեալ յայտարարութիւնն ըրաւ.

«Հայերն ու թուրքերը այս երկրի հարազատ զաւակներն են, մեր եւ ձեր նախահայրերը դարերով միասին ապրած են, անոնց մէջ ատելութիւն եւ ոխ զոյութիւն չունէր... թուրք կառավարութիւնը այս վերջին քառորդ դարու ընթացքին շատ նեղութիւններ տուաւ հայերուն, բայց ատոր պատասխանատուն դուք չէք: Ենվեր եւ թալէաթ ուզեցին հայերը բնաջինջ ընել, բայց չյաջողեցան... Այժմ մոռցած ենք այդ ամէնը եւ ձեզի հետ պիտի վարուինք սիրով ու քաղցրութեամբ:

«Այսօրուընէ սկսեալ, հոս ասլրող թուրքերդ հպատակ էք հայ կառավարութեան... Մի՛ խորհիք, թէ մեր ոյժերը անրաւական են պահելու այն գիրքերը, զոր լքեցին ուռւներ: Կը պատուիրեմ, որ կատարեալ հնագանդութիւն ցոյց տաք...»

Մուրատ պատուիրեց, որ բացուին մզկիթները եւ թուրքերը ազատօքէն կատարեն իրենց կրօնական պաշտամունքը: Խոստացաւ ամսավճարներ ընել հօջաներուն, միւէզիններուն եւ իւլէմաններուն, որոնք ամսականներ կը ստանային ժամանակին իրենց կառավարութենէն:

Թուրքերը մօտեցան կարգաւ եւ փափաք յայտնեցին համբուրելու Մուրատի ձեռքերը, ոմանք զօռով կուզէին համբուրել անոր ոտքերը... Կրկին ու կրկին, կեղծ ժպիտներավ, իրենց հաւատարիմ հըպատակութիւնը յայտնեցին եւ լոիկ-մնջիկ մեկնեցան...

Թուրքերէն զրուած պաշտօնական նամակով Մուրատ քաղաքապետ նշանակեց թուրք Եռևուփէֆ. Եւ անոր օգնական տուաւ մէկ հայ եւ մէկ քիւրդ: Ոստիկանութեան գործը ամբողջովին յանձնեց հայերուն: Նշանակուեցաւ եւ զաղտնի ոստի-

կան մը — Գիշորդ Զուլճեան — որուն պաշտօնն էր՝

1. — Հետախուզել այն թուրքերն ու քիւրդերը, որոնք մեղսակից եղած էին հայկական ջարդերու:

2. Արգիլել փախուստը այն թուրքերուն եւ քիւրդերուն, որոնք ճանչցուած էին իրր խոռվարաններ :

Գտնուեցան եւ ոստիկանութեան ձեռքը յանձնեցան նշանաւոր ջարդաբարներ, որոնք օրինական հարցաքննութենէ յետոյ, մահուան դատապարտուեցան :

Աւաղ, կարճատեւ եղաւ Մուրատի զիկտատուրութիւնը: Երերո՞ւն էր հայկական ոեժիմի հիմքը, թոյլ էինք մեր համբանքով, քչուո՞ր էինք իրրեւրանակ եւ շրջապատող խաժամուժը անդուլ որոգայթներ կը լարէր մեր դէմ, իսկ թուրք զօրքը կը պատրաստուէր արշաւելու . . .

1918-ի Յունուարի վերջերուն — կ'ըսէ զօրավար Ղորղանեան իր մանրակրկիտ եւ խղճամիտ ուսումնասիրութեան մէջ*) — Երզնկայի զօրախումրը խսպառ մեկուսացած էր, զատուած էրզրումի բերդէն 150 քիլոմեթր տարածութեամբ: Հայկական ոյժերը շիտակօրէն կը գործադրէին զինադադարի բոլոր յօդուածները, բայց թուրքերն արդէն յայտնուուշ տրամադրութիւն կը ցուցնէին՝ խախտելու զայն: Դեռ Յունուար 22-ի իր նամակներով, թուրք բանակի հրամանատար Վեհիպ փաշա գանգատներ կ'ուզզէ կովկասեան ճակատի Հրամանատարին, թէ իրր հայերը Երզնկայի շրջանի մէջ անգթութիւններ

*) La Participation des Arme'niens a la Guerre Mondiale (1914-1918):

կը գործեն տեղական խոլամ բնակչութեան դէմ եւ
թէ ոռուները փոխարինող հայ գունդերը դժուար
կարող են խաղաղութիւնը վերահաստատել այդ շր-
ջանին մէջ...

Պատրուակ մըն էր թուրքերու կողմէն՝ Երզնկան
վերագրաւելու... եւ իր ծրագիրը գլուխ թերելու
համար, թշնամին անգամ մը եւս հրապարակ կոչեց
այն ահույլի, ճակատադրական պատուհասը, որ
քառուն տարիէ ի վեր թուրքերու ձեռքին վերա-
գոյն միջոցն եղած է հայութիւնը խոշտանգելու եւ
որ մեծագոյն դերերէն մէկը խաղցած էր նաև 1915-ի հայկական զուլումին մէջ... Նա կոչ ըրաւ
ֆիւրդերուն: Քրդական հրոսակները ոկոսան մին
միւսի ետեւէ իրենց արշաւներն ու յարձակումները
Երզնկայի մեր ոյժերու թիկունքին: Մերայինները
ուժգին հակահարուածներով յետ մղեցին թուրքե-
րու այդ կոյր գործիքը եւ քիւրդերը փախան, թող-
նելով 65 սպաննուածներ*):

Յարձակումները, սակայն չղաղրեցան: Թուր-
քերուն պէտք էր ամէն գնով վերանուածել ոազմա-
զիտական այդ կարեւոր կէտը — Երզնկան եւ ատոր
համար հարկ էր քիշ-շատ լուրջ պատրուակ ստեղ-
ծել: Քիւրդ հրոսակները վերադարձան նոր ոյժե-
րով: Մերայինք դարձեալ ճակատեցին, բայց կոռուի
ընթացքին մեր ինքնապաշտպան ոյժերը ստիպ-
ուած եղան մէկէն ի մէկ ուղղուիլ դէպի Երզնկա,
վասնդի լուր եկաւ, թէ տաճիկ զօրքը, կը պատ-
րաստուի յարձակում գործելու եւ թէ տեղական

*) Զօր. Ղորդաննեան, Հայերու Մասնակցու-
թիւնը Համաշխարհային Պատերազմին:

Թուրք ժողովուրդն ալ պիտի ապստամբէր հայ թերդապահ եւ փոքրաթիւ զօրքին դէմ։ Թուրքերը յիշաւի կը պատրաստուէին եւ վեհիսկ փաշա վերստին — այս անգամ հեռազերով — կը գանգատի հայերուի գործ զրած երեւակայական բարբարոսութիւններու մասին եւ կ'աւելցնէ, որ հարկազրուած է զօրք զրկելու՝ մահմետական բնակչութիւնը պաշտպանելու համար։

Եւ սկսեցաւ թրքական յառաջնադացութիւնը թեմախի կողմէն։ Ակսուեցաւ անհաւասար գօտեմարար թուրք գերակշիռ ոյժերու եւ հայկական համեստ բանակի միջեւ, որ երզնկայի մէջ ունէր միայն մէկ հազար սուբիններ եւ ընդամէնը վեց թընդանօթ։ (Մնացածը յատկացուած էր հազորդակցութեան)։ Դիմազրութիւնը անյոյս էր։ Անհրաժեշտ էր ըստ կարելոյն խուսափել կոխիններէ, յետ նահանջել դէպի երզըրում եւ որքան հնարաւոր է ժամանակ վաստկիւ, որպէսզի թիկունքին հայ բանակը կարողանար աւելի լաւ կազմակերպուիլ եւ աճիլ։

Ամիրիսաննեան վառ գոյններով կը ցուցազրէ կացութիւնը փախի նախօրեակին, կը պատմէ թուրքերու եւ քիւրդերու դիւային սազրանքները, կը նկարզըրէ այն անել, օրհասական վիճակը, որու մէջ անյոյս կը գալարէր Մուրատ իր փոքրաթիւ ըսպայակոյտով, ապա եւ սիրտ կտրատող տողերով կը պարզէ մեր առջեւ փախի տեսարանը։

«Բոլոր ձամբաները ձիւնէն գոցուած էին եւ չըջականներէն երթեւեկութիւնը զրեթէ դաղըրած էր... Թշնամութիւնը հայերու եւ թուրքերու միջեւ երթալով կը սաստկանար, վհատութիւնն ու յուսահատութիւնը կը տիրէր հայերու մէջ։ Ահաւոր

կացութեան առջեւ քանիցս հեռագիրներ տուաւ զօր . Անդրանիկին և Հայաստանի Ապահովութեան Խորհուրդին՝ Թիֆլիս, որ զինուորական օգնութիւն փութացնեն զէպի Երզնկա . . . Ոչ մի հետեւանք : Մուրատ պահանջեց, որ Կարին հաստատուող տաճկահայ երիտասարդները գոնէ առաջին առիթով զրկուին Երզնկա՝ փոքր խրախոյս մը ըլլալու հոն ծառայող զինուորներուն, որոնք ահարեկ՝ արգէն պատրաստ էին փախչելու :

Մուրատի կոչերը կը մնային «Ճայն բարբառոյ» :

Մինչ քիւրտերը կը շարունակէին իրենց զրոհը Հայկական զիրքերուն զէմ :

Ահա անոնք կը յարձակին Զատ դիւղի մեր պահակազօրքին վրայ :

«Մուրատ օգնութեան կը զրկէ ձէպէճի Սարդիսը (Հաճնի ողբացեալ հերոսը) իր ձիաւորներով . . . Օգնութեան կը փութան և Կովկասցի Պօղ-Պօրուչիկ Դանիէլեանի վաշտէն 100 ձիաւորներ Քեմախցի Մխիթարի առաջնորդութեամբ : Քիւրդերը ներսէն բուռն կրակ կը բանան մեր զինուորներուն վրայ : Կը սպաննուին երկու ոռւսահայ և հինդ Բրքահայ զինուորներ : Վիրաւորները փոխադրուեցան Երզնկայի Մոսկ . Հայկ . Հիւանդանոցը :

Կոիւր երթալով կը սասկանայ : Թշնամին ի վերջոյ շրջապատուեցաւ ու անձնատուր եղաւ : Անոր կորուսար վաթսունէն աւելի էր : Այդ յաղթութիւնը մեծ ոգեւորութիւն յառաջացուց մեր բանակին մէջ : Կարճատեւ էր . . .

Շուտով լուր հասաւ, թէ 500 քիւրդեր կը պատրաստուին արշաւելու Զոր բերանի պահակազօրքին վրայ : Հեռագրի ու հեռաճայնի թելերը կը կտրէին,

ճամբաները կը գոցուէին, երթեւեկը կը վտանգըւ-
ւէր : Եւ այդ անյոյս վիճակը, թշնամու գերակշռող
ոյժը կը մղէին զինուորները լքելու Երզնկայի ճա-
կառը, հեռանալու դէպի Կարին...

Հայ զեկավարները վերստին կը փորձեն քիւր-
դերը սիրաշահիլ եւ անոնց հետ համաձայնու-
թեան դաշինք մը կնքել :

Ու կը զրկեն բանագնացներ քիւրդ հեղինակա-
ւոր առաջնորդներու մօտ :

Եւ ահա աղաներէն մէկ երկուքը կը պատրաս-
տըւին գալու Երզնկա՝ տեսնուելու «Մուրատ փա-
շա»յի հետ :

Ամէրխանեան, որ մէկն եղած է հայ բանա-
գնացներէն, այսպէս կը պատմէ դէպքերը .

«Մուրատ թուրքներու եւ քիւրդ ցեղապետներու
հետ վաղուց յարարերութիւններ ունեցած ըլլալով,
ծանօթ էր անոնց հոգերանութեան ու կենցաղին :
Իր կարգադրութեամբ երկու գեղեցիկ ձիերով լըծ-
ուած կառք մը զրկուեցաւ Մեղուցիկ գիւղը՝ քիւրտ
աղաները Երզնկա բերելու համար :

«Երեկոյեան ժամը 10-ին չորս հեծեալ հայ զին-
ուորներու առաջնորդութեամբ, Հասան եւ Սիւլէյ-
ման աղաները, քսան քիւրդ զինուորներու հետ հա-
սան Երզնկա եւ ուղղակի առաջնորդուեցան Մոս-
կուայի Հայլ . Կոմիտէի պաշտօնատունը : Հետա-
քըրքիրներու խուռն բազմութիւն մը լեցուած էր
հոն, պաշտօնատան առջեւ, տեսնելու զանոնք :

Նախ կը տեսակցին անոնց հետ գօմիսար Բաղ-
դասարեան եւ ոռւսահայ քանի մը սպաներ : Ապա
տարան «փաշային» մօտ :

«Երբ քիւրդ աղաները հասան Մուրատի տան
գրան առջեւ, իրենց վերարկուի կոճակները կոճկե-

լով, ձեռք կապած սանդուխներէն վեր ելան Մուրատի սենեհակը, խոնարհութեամբ համբուրեցին անոր ուսերն ու ձեռքը եւ նստան իրենց ցոյց տրուած աթոռներուն վրայ:


Հայ առաջնորդը զուարթ կերպով սկսաւ խօսիլ անոնց հետ, պատմելով Մուշի եւ գանազան շրջաններու մէջ նշանաւոր քիւրդ ցեղապետներու հետ իր ունեցած տեսակցութիւնները:

Եւ, թէյասեղան մը տրուելէ յետոյ, Մուրատ ճառ մը կ'ըսէ հետեւեալ պարունակութեամբ.

«Զեզ հոս հրաւիրելուս պատճառը այն է, որ ազգարարեմ ձեզի, որ հանդիսաւ, խաղաղ ապրիք: Զկարծէք, թէ մեր ոյժերը բաւական չեն ձեր ըմբռոստութիւնները զապելու համար... Մենք միայն կը խնայենք ձեզի, չենք ուզեր վնասել ձեզ, որովհետեւ ձեր բարիքը միշտ հասած է հայերուն: Այս վերջին երկու դարուն քիւրդեր ազնուօրէն վերաբերուեցան հայերու հանդէպ: Սակայն այժմ դուք չարաչար կը գործածէք մեր համակիր վերաբերմունքը եւ շարունակ յարձակումներ կը գործէք մեր պահակներուն վրայ: Ասիկա չի վայելեր եւ երկու ազգերու դարաւոր բարեկամութիւնը կը վասնգէ: Մեր բուռն փափաքն է, որ իրարու հետ սիրով ապրինք եւ առիթ չտանք, որ թուրքերը մեր վրայ խնդան»:

Մուրատ, երկու ժամէ աւելի պէտք եղած յորդգորները ընելէ յետոյ, խոստացաւ վարձատրել զիբենք:

Քիւրդերը իրենց նախկին պահանջը ներկայացուցին Մուրատին ալ եւ խնդրեցին, որ Եփրատի ձախ եղերքը, Տէրսիմի կողմը գտնուող բոլոր հայկական ոյժերը ետ քաշուին:



ՎԱՀՐԱՄ ՏԵՐ ՄԱՆՈՒԵԼԻՆԱՆ
Զմշկածազգի, նահատակուած 1918-ին:

Մուրատ տեղի տուաւ եւ անոնցմէ խոստում առաւ, որ իրենք ալ գետին այս կողմը չանցնին: Քիւրդերը, իրենց սրապդին չնորհակալութիւնը յայտնեցին ու դուրս ելան:

Յաջորդ օրը, քիւրդ աղաներուն մէկ-մէկ ձի եւ մէկ մէկ ալ ոսկի ժամացոյց նուէր տալով, Մուրատ զիրենք ճամբու դրաւ տասնապետ Վահրամ Տէր Մանուէլեանի հետ:

Քիւրդերը մեկնեցան եւ հոգ, իրենց ճամբուն վրայ տեղի ունեցաւ միջազէպ մը, որ իր եղերագաւեշտական բնոյթով յատկանչական է այն օրերու մեր քառսային վիճակին համար: Քիւրդերը, դեռ կամուրջը չհասած, ձանձիկիէն Երզնկա վերագարձող 30 ոռւսահայ զինուորներ իսկոյն կը յարձակին անոնց վրայ եւ կը պահանջեն, որ անձնատուր լինին: Վահրամ Տ. Մանուէլեան կը միջամտէ, կը բացատրէ, որ հայ-քրդական գաշինք կնքելու համար եկած են քիւրդերը... Ազարդին: Զինուորները առանց ականջ կախելու այդ յորդորներուն, զինաթափ բրին քիւրդերը եւ վերագարձուցին Երզգրնկա... Մուրատ այս լուրը առնելուն պէս, զայրացած ձի նոտաւ ու փութաց դէպի կամուրջը՝ քիւրդերը ազատելու: Եւ երբ կը բարկանար ոռւսահայ զինուորներուն վրայ, անոնք կը պատասխանէին.

«Մեղ համար թուրք, քիւրդ մէկ բան ա, հերն անիծած թուրքին էլ, քիւրդին էլ, մէնք սրանց բաց չենք թողնիլ»:

Մուրատ դժուարութեամբ կարողացաւ համոզել զինուորները, որ քիւրդերն ազատ թողուն:

Քիւրդ աղաները ահ ու զողի մէջ սկսան համրուրել Մուրատի ոտքերն ու ձեռքերը, խնդրեցին,

որ իրենց բոլոր նուէրներն ու զէնքերը ձգեն զին-ուորներուն, միայն խնայեն իրենց կեանքին:

Շուտով, արուած նուէրներով ու զէնքերով կրկին ճամբու դրին քիւրդերը, որոնք կամուրջն անցնելէ յետոյ ըսած էին.

«Ասիկա խաղ մըն էր Մուրատի կողմէն, որ կ'ուզէր մեղ սպաննել տալ կամուրջին մօտերը»:

Եւ ահա Մուրատը գեռ տուն չհասած, լուր տուին իրեն, թէ 300 զինուած քիւրդեր, Բթառիճ եւ ձիմի զիւղերու թուրքերուն հետ եկած, ապաստանած են քաղաքի մուխթարներու տուները... Նոր յարձակում կը պատրաստուէր...

Մուրատ, քաղաքապահ զինուորներու հրաման տուաւ, որ ամէն միջոց ձեռք առնեն՝ զանոնք ձեր-րակալելու: Եւ երբ զինուորները կը պատրաստը-ւէին յարմար զիրքերէ յարձակում ընելով ձերբա-կալել զաւագիրները, քանի մը քիւրդ մօրուսաւոր ծեր աղաներ, առաջնորդութեամբ Ռիզա աղայի, կուզան Մուրատի քով: Վերջինը յարգանքով ըն-դունեց նաեւ անոնք եւ սուրճով հիւրասիրելէ վերջ, հարցուց իրենց Երզնկա գալուն նպատակը:

Ասոնք Դերջանի քիւրդերէն Փըրըզանցի Մէ-միշ աղայի մարտիկներն էին, որ լսած ըլլալով Տէրսիմի քիւրդերուն նուէրներ արուած ըլլալը եւ հաշտութիւն կնքուիլը, իրենք ալ եկած էին նոյն ակնկալութեամբ...

Այդպէս ալ ըսին:

* * *

Դիւրին է երեւակայել այն ողբերգական վիճա-կը, որու մէջ կը գտնուէր մեր Ռազմիկը: Անշուշտ, նա այնքան միամիտ չէր, որ հաւատար քիւրդ աղա-ներու բարեկամական յայտարարութիւններուն. կը

ձեւացնէր միայն, թէ կը հաւատար... Միջոց մըն
էր ձգձգելու, դիմանալու, միջոց մըն էր ժամա-
նակ շահելու...

Աղաները սրտի խորքին մէջ կը մնային հայոց
ոխերիմ թշնամի: Երբեմն նոյնիսկ սինիքօրէն կը
յայտարարէին այդ: Օր մը Տէրսիմի աղաներէն մէ-
կը, Պաքօ աղա, Մուրատի բացակայութեանը,
ամբողջ ճառ մը խօսեցաւ հայերուն, լի ծանր ամ-
րաստանութիւններով ու սպառնալիքներով:

Հայերն, անշուշտ, ազատագրուած վիլայէթնե-
րու մէջ, ի տես կատարուած սարսափներու, երբեմն
բուռն արտայայտութիւններ տուեր էին իրենց բնա-
կան ցասումին ու ատելութեան հանդէպ ջարդարար
ժողովուրդներու եւ իրենք ալ տեղտեղ նիւթեր էին
վրէժինդրական գործողութիւններ: Այդ հանդա-
մանքը գիւր չէր եկեր քիւրդ աղաներուն եւ ահա
թէ ի՞նչ կ'ըսէր Պաքօ աղան, չափազանցելով այդ
վրիժառու գործողութիւններու ծաւալը:

«Կը ցաւիմ հայերուն վրայ, որ երբ նեղը կը
մնան մեր օգնութեան կը դիմեն... Դուք, հայերդ,
ապերախտ ու չար մարդիկ էք, Աստուծմէ չէք վախ-
նար, փոքրիկ պատեհութիւն մը երբ ինկաւ ձեր
ձեռքը, անմիջապէս մոռցաք ամէն բան եւ ձեր Աստ-
ուածն ալ: Դուք լաւ գիտէք, որ հայուն պատիւը
տարի ու կէս ապրեցաւ քիւրդերուն մէջ, բայց, ը-
սէ՛ք, գանուեցա՞ւ քիւրդ մը, որ ծուռ աչքով նայէր
հայ կիներուն ու աղջիկներուն: Իսկ այժմ քառա-
սուն օր հաղիւ եղաւ որ ոռւսները ձգած են Երդըն-
կան եւ դուք ինչե՛ր չըրիք հոն ապրող քիւրդերուն
եւ թուրքերուն: Բաէ՛ք, ձեզմէ ո՞րը իրբեւ կին իր
մօտ բռնի չի պահեր քիւրդի եւ թուրքի աղջիկներ,
հարսներ... Քանի քանի քիւրդեր ձեր տունները ծա-

ուայութեան կանչելով սպաննեցիք զիրենք եւ ջրը-
հորները թափեցիք... Քանի՛ փոքրիկ մանուկներ
շուկաներու մէջ ձեր ձիերուն ոտքերուն տակ կոխ-
կրոտել տուիք ու անոնց դիակները շուներուն առ-
ջեւ ձգեցիք... Հայե՛ր, այս բաները ձեզի պիտի
չմնան : Մենք երկինքը Աստուած ունինք եւ անոր
օգնութեամբը նորէն դուք մէր ձեռքը պիտի իյ-
նաք... Պէտք է ձգէք եւ հեռանաք Երզնկայէն : Եթէ
Ռուսիան իրեւ Հայաստան ձեզի կը թողու այս հո-
գամասը, պէտք է զիանաք, որ Թուրքիան ալ մեզի
քիւրզերուս կը ձգէ ոչ միայն Երզնկան, այլ նաև
Կարինը, Վանը, Պիթլիսը... Ինչպէ՞ս կարող են
թուրքը եւ քիւրզը գերի մնալ իրենց ուայա-ին, անոր
հպատակութիւնն ընդունիլ : Պէտք է բոլոր իսլա-
մութիւնը ջնջուի, որ ազա հայերը կարենան իրենց
այդ փափաքին հասնիլ» :

Այսպէս կը խօսէր Պաքօ աղան : Ի զուր հայ
ներկայացուցիչները կը հաւասարիացնեն, որ հայու-
թիւնը տողորուած է համերաշխութեան զգացում-
ներով հանդէպ երկրի բոլոր ցեղերուն, որ թուրք
կառավարութիւնը կը լարէ զանոնք իրարու դէմ,
տարածելով չափազանցուած, սուտ ու փուտ լուրեր
հայոց նկատմամբ եւայլն :

Պաքօ աղաները թէ Տէրսիմի մէջ — ուր 30
տարիէ ի վեր կ'երազէինք հայքքական համերաշ-
խութիւնը իրազործել — եւ թէ բոլոր միւս վայրե-
րում, իրենց քարացած ուղեղներուն մէջ կը պահ-
պանեն իշխող ցեղի հին, աւանդական մտայնութիւ-
նը Փլա-ի հանդէպ... Պիտի յաջողի՞ն նոր, երիտա-
սարդ, յեղափոխական քիւրդ կոռոզները արմա-
տախիլ ընել իրենց ցեղին մէջ այդ ահաւոր մտայ-
նութիւնը... Սպասենք եւ յուսանք :

Պարտիզանական կոիւները կը չարունակուէին
ծանր կորուստներով երկուստեք:

Կը չարունակուէր եւ Մուրասի յուսահատ պայ-
քարը միաժամանակ ներքին ճակտի վրայ — ընդդէմ
զինուորներու բարոյալքման ու դասալքութեան:
Դրուագ մըն ալ արձանագրենք հոս :

Սուզի օր մըն էր : Քրդական յարձակումները
դիմագրաւելու համար, Մուրաս, գնդ . Մօրէլի
խորհրդակցութեամբ, ճակատ զրկեր էին հազարի
չափ զինուոր, երկու թնդանօթով ու չորս գնդա-
ցիրով, հրամանատարութեամբ բժիշկ Արսլանեա-
նի, որ քաղաքապահ զինուորներու հազարապետն
էր : Կոիւը վերջացեր էր հայոց ծանր պարտու-
թեամբ, սպաննուեր էին ի միջի այլոց երկու թըն-
դանօթաձիգ ուուս սպաներ եւ ինքը հրամանատարը,
բժիշկ Արսլանեան :

Մզձաւանջային օր մըն էր ըրջանի հայութեան
եւ կոռոզ բանակին համար : Այդ անհաւասար կը-
ուիւներէն յետոյ — ուր թուրք բանակը կանգնած
էր միշտ քիւրզերու թիկունքին եւ չարունակ կը քա-
ջալերէր զանոնք — այդ ցաւագին պարտութիւննե-
րէն ու կորուստներէն յետոյ եւ թուրք բանակի մօ-
տալուա անխուսափելի զրոհին հանդէպ, այլ եւս
ակներեւ էր որ հայկական դիմագրութիւնը այդ-
քան անյոյս պայմաններու մէջ, հայկական հերո-
սութիւնը անխորստակելի պատնէշներու հանդէպ՝
չէր կարելի աւելի երկար շարունակել, առանց վը-
տանգելու նոյնիսկ մհացող հայ զանդուածներու
գոյութիւնը :

Զարմանալի չէ, որ դասալիքներու թիւը օր ա-
ւուր կ'աճէր : Կը լքէին կոռոի դաշտը՝ թէ ոուսահա-

յեր եւ թէ թրքահայեր։ Եւ ոչ բոլորը կը լքէին
թուլամորթութեամբ, մեղկութեամբ։

Ահա այն տեսարանը — վերջին պարտութենէն
յետոյ, զոր կը նկարագրէ մեր ականատես հայրե-
նակիցը —

... «Բժիշկ Արսլանեանի եւ երկու թնդանօթա-
ձիդ ուսւս սպաներու դիակները ձիակառքերով փո-
խադրուեցան եկեղեցւոյ զաւիթը։ Ժողովուրդը լաց
ու կոծով խոնուեցաւ հոն։ Մուրատ հրամայեց, որ
շուտափոյթ, պատրաստութիւններ տեսնուին թա-
ղումը կատարելու։

Թաղման արարողութենէն յետոյ, երբ Հայլու-
կը տուն կը վերագառնայ, կը տեսնէ իր դրան առ-
ջեւ հարիւրի մօտ ուսւսահայ զինուրներ, որոնք
կը սպանէին զօմիսար Բաղդասարեանի եւ իրեն։

— Ի՞նչ ունիք, աղաք, հարցուց Մուրատ ա-
նոնց։

— Մուրատ ախալէր, մենք զնում ենք տուն...

— Բաց է ճամբանիդ, կրնաք, շարժուեցէք.

— Մենք կ'ուղենք, որ ձեր հրամանով լինի։

— Եթէ մեր հրամանին կը սպասէք, մենք չենք
արտօներ, ըստ Մուրատ եւ վեր սենեակը ելաւ գո-
միսարին հետ։ Սենեակին պատուհանը բանալով
կանչեց։ «Ճեր առաջնորդներէն մէկ երկու հոգի վեր
թող գան»։

«Զինուրներուն մէջէն երկու խելահաս տղաք-
ներ վեր ելան եւ պատմեցին զինուրներուն մէջ
այդ շարժումն ստեղծող պարագաները։

Մուրատ իր պարզ, համոզիչ խօսքերովը հան-
գարտեցուց զանոնք, քաջալերեց եւ ըստ որ քանի
մը օր եւս սպասեն։ «Եթէ մէկ շարաթէն ալ դրսէն

օգնութիւն չգայ մեղի, ևս ձեր առջեւը ինկած բուր փախստականներուն հետ միասին պիտի նահանջենք Երգնկայէն» :

Զինուորները ոտքի ելան եւ ներողութիւն խնդրելով, բաժնուեցան :

«Դեռ ասոնք չհեռացած՝ ուրիշ խումբ մը, առաջնորդութեամբ իրենց յիսնապետին, հրապարակը գալով, կանչել տուին Մուրատը: Վերջինը եկաւ. «Ի՞նչ ունիք, տղաք» :

Յիսնապետ Մէլիքեան, երիտասարդ սպայ մը առաջ գալով, ըսաւ, թէ իրենց փափաքն է, ազատ ձգել զիրենք, որ մեկնին Կովկաս :

«Մուրատ սկսաւ լալ տղու մը պէս եւ ըսաւ.

— Ձեր հոգուն զուրպան, իմ աղերք, կը խնդրեմ ձեզէք, որ հոս սպաննէք զիս ու դիակիս վրայէն կոխոտելով շարունակէք ճամբանիդ» . . .

«Մուրատի այս խօսքերը յուզեցին բոլոր ներկաները: Զինուորները ամէնքը միասին Մուրատի մօտ գալով, փսստացան, որ պիտի չհեռանան Երգընկայէն եւ պիտի յօժարին երթալու հոն, ուր որ Մուրատը կ'ուզէ զրկել զիրենք . . .

* * *

Յիսնապետ Մէլիքեանը հետը առնելով, Մուրատ գնաց Մոսկուայի Հայկ. Կոմիտէի պաշտօնատունը եւ հոն ոռւսահայ սպաներու հետ երկար խորհրդակցութենէ յետոյ, որոշեցին .

Ա. Ճամբաներու վրայ հսկող պահակներու թւոյն վրայ հինգական զինուոր աւելցնել:

Բ. Թուրք թաղերու մէջ զիշերցորեկ շրջուն պահակներ եւ զինուորներ հաստատել:

Գ. Բանտարկեալները փոխադրել աւելի սպահով ու յարմար շէնքերու մէջ:

Դ. Արգիլել իսպառ, որ թուրք կիներ եւ աղջիկներ քաղաքին մէջ իրենց տուներէն դուրս ելւն, քանի որ անոնց վողոցներու մէջ թափառումը զինուորներու կարգապահութիւնը խանգարելու պատճառ դարձած էր միշտ, եւ անոնցմէ չատերն ալ իրրեւ լրտեսներ կը չըջէին:

Զօրանոցի մօտ 300 զինուորները բաժնուեցան քաղաքական զինուորներու շարքերուն վրայ: Ասսոնցմէ զատ, տասնական զինուորներ եւս զրկուեցան կամուրջի, Վաղաւերի եւ Քեմախի ճամբուն վրայ գտնուող պահականոցներու դիրքը զօրացնելու համար:

Պահ մը զաղբեր էին քրդական արշաւները:

Բայց հաղիւ հազ կարելի եղաւ քաղաքին անդորրութիւնը վերահստատել, երբ լուր եկաւ, թէ Փլիւմէրի զիծով 6000-նոց թրքական կանոնաւոր բանակ մը, միացած քիւրդերու, կը յառաջանայ Մամախաթուն:

Այս լուրը մեծ յուզում յառաջ բերաւ: Քաղաքին մէջ գտնուող բոլոր զինուորները եւ ժողովուրդը ահարեկութեան մասնուեցան: Մուրատ, քսան ձիաւոր զինուորներ կանչել տուաւ եւ հրամայեց անոնց, որ ի զին ամէն զոհոզութեան կարենան ստոյդ լուր մը առնել ճամբաներու վրայ գտնուած պահականոցներէն: Այս պատրաստութեանց մէջ յանկարծ երկու ձիաւոր զինուորներ արիւն քրտինք մտած Մուրատի քով եկան եւ խնդրեցին, որ անմիջապէս օգնութիւն հասցնէ Զարտագլը, քանի որ հոն գտնըւող 70 պահակները պաշարման են ենթարկուած: Անոնք պատմեցին, թէ այդ զիշեր թրքական ճակատէն եղած բուռն յարձակումի մը վրայ, հայ պա-

հակները իրենց զիրքը ձգելով, ևս քաշուած են, և-
րեք մղոն դէպի արեւելք...

Այդ լուրերը նոր ջղային տաղնապներ կը պատ-
ճառեն սերաստացի Ռազմիկին, որ, չունենալով օդ-
նելու ուեւէ միջոց, կը հեկեկար մանուկի մը պէս :

Եւ, սակայն, վերստին յաղթահարելով այդ
հոգեկան տաղնապները, ոտքի ելաւ ու կանչեց իր
մօտը գանուող սերաստացի հինգ կտրիճներ :

— «Տղե՛րք, ձեր հոգուն մատաղ, պատրաստե-
ցէք ձիերը և ընկերացէք ինձի» :

Երբ ժողովուրդը կը լսէ իր զինուորական ա-
ռաջնորդի ճակատ մեկնելու լուրը, կին, աղջիկ, ե-
րեխայ լաց ու կոծով կը վազեն անոր քով, աղաչե-
լով, որ քաղաքէն դուրս չելնէ :

Մուրատ այս անզամ ականջ չկախեց ժողո-
վուրդի աղերսանքներուն. բայց երբ ձի նստաւ
Զարտապլուի ճակատը մեկնելու, — նոր անակնկալ
մը... Խումբ մը զինուորներ իրեն մօտ եկան ու պա-
հանջնեցին, որ նահանջի պատրաստութիւններ տես-
նըւին... Բայն, թէ մէկ երկու օրուան յապաղումը
դժոխային տեսարաններու առջեւ պիտի դնէ զի-
րենք :

Ժողովուրդը, սարսափի մատնուած, խելա-
դարօրէն վեր վար կը վազէր...

Քիչ ետքը Զարտապլուի պահակներն եւս, լքած
իրենց դիրքերը, հասան Մուրատի քով և պարզե-
ցին կացութիւնը: Թրքական զօրքը զիշեր ատեն
յարձակում դործած է մերոնց վրայ թնդանօթնե-
րով ու գնդացիրներով: Մերիններն ալ, խուճապի
մատնուած, փախեր էին երդնկա... Յուսալքումը
տիրեց չորս կողմ: Գաղթական հայերէն շատերը

սկսան կառք ու սայլ փնտռել՝ իրենց երեխաները
փոխադրելու համար :

Մուրատ, Գօմ. Բաղդասարեանի եւ բժ. Պօղոս-
եանի հետ խորհրդակցելով, կ'որոշեն կազմակերպել
նահանջը եւ այդ մասին կը յայտնեն գնդ. Մօրէլի,
որ իսկոյն իր հաւանութիւնը կուտայ :

Կ'որոշուի չորս օր յետոյ, գիշերանց գաղտնի
նահանջել, զինուորական հսկողութեան տակ ժո-
ղովուրդը ճամբու գնելով : Մուրատ հրամայեց կա-
մուրջը ոռումքերով փլցնել եւ տրուած ազդանշանին
վրայ կրակի տալ պատերազմական բոլոր մթերքնե-
րը :

Նահանջի լուրը առնելուն պէս, մեր զինուոր-
ները վրէժինզրութենէ մզուած եւ սանձարձակ, կը
նետուին դէպի թրքական տները եւ — մեր ականա-
տես հայրենակցի ըսելով — «անօրինակ դէպքերու
առիթ կուտան . . .»

Միւս կողմէն՝ շուկային խանութները սկսան
թալանի տալ, զանազան թաղեր հրդեհի ճարակ կը
դառնան . եւ թուրքերէն շատերը սարսափահար փա-
խուստի կը դիմեն : Ապարդիւն կ'անցնին զեկավար-
ներու բոլոր ճիղերը՝ այդ սանձարձակութեանց
դէմ :

12-13 տարեկան պատանիները օրական հազա-
րաւոր փամփուշտներ պարագ կը վատնէին . . . Կի-
ներու ազաղակը, մանուկներու ճիչը, զինուորներու
կանչը, հրացաններու որոտը, թալանչիններու ան-
յակուրդ աւարառութիւնները, միացած տիրող ան-
տանելի ցրտերուն հետ, սարսուռ կ'ազդէին ամենուն
վրայ :

Պէտք է հեռանալ ըստ կարելոյն շուտ — կը

խորհՀը Մուրաստ — «այս վիճակով ամէնքս ալ կորսուած ենք»... կ'ըսէք :

Թշնամին կը մօտենար . թուրք կանոնաւոր բանակն էր : Թնդանօթի ձայները կը լսուէին արդէն : Նախանշանն էր թշնամու յառաջիւաղացութեան :

Մուրաստ քսան ձխաւորներ զրկեց Քեմախի կիրճը՝ ստուգելու , թէ ո՞ր զիծի վրայ է թուրքերու յարձակումը : Զիաւորները չուտով քառասմբակ վերադարձան եւ հալորդեցին , որ թշնամի ոյժեր արդէն դերեղմանոցին կը մօտենան :

Աչուելի էր վայրկեանը : Զիաւորները զրկելէ յետոյ Մուրաստ ինք քաղաքի վերի դօրանոցները գընացած էր : Թուրքերը յանկարծակիի բերին : Հրաման տուաւ կամուրջը օզը հանելու : Բանտապահ զինուորները տակաւին լուր չունէին : Ժողովուրդը , խուճապի մատնուած , Մուրաստ , Մուրաստ պուալով , հեւ ի հեւ դէպի զօրանոց կը վագէր :

Ազմուկ ու վայնասուն փրթած էր ամէն կողմ՛ : Ծիրեր , հնամաշ վերարկուներով ծածկուած , կեներ իրենց երեխաները շալկած , լաց ու կոծով Մուրաստի քով կը վագէին .

Ոժանք իրենց կահ կարսախներէն բաժնուիլ չկարողանալով , վեր ու վար կը վագէին ու կը պոսային : Շատեր երկնքի ու Աստուծոյ անէծք դուռալով , կ'իյնային խելագարի պէս :

Թշնամիին կրակը երթալով կը զօրանար եւ հըրացանի զնդակները կարկուտի պէս կը թափուէին քաղաքին վրայ :

Կին , երեխայ , ծեր , պառաւ , հիւանդ , բուկոտն , Աստուծ , Աստուծ պոսալով , չնչասպատ դէպի զօրանոցները կը վագէին : Օղը սկսած էր ձիւնել : Համազարկը երթալով կը սաստկանար ...

Մուրաստ եւ բժիշկ Պօղոսեան զօրանոցէն սկսան կաղմակերպել նահանջի կարաւանը, հիւսիսային լեռան ստորատը գտնուող նոր շինուած կառուղիով ճամբու դնելով զանոնք։ Շատ քիչեր միայն ունէին ձի կամ կառք։

Յունուարի 31-ին էր, երբ նահանջի կարաւանը սկսաւ չարժիլ։ Զինուորներու թիւին հետ 6000 հոգի կը հաշուուէր նահանջողներու թիւը։ Քաղաքին մէջ մնացեր էին միայն 15—20 հիւսնդներ, որոնք հիւսնդանոցէն կարելի չեղաւ վոխաղրել, եւ քանի մը պառաւ կիներ, որոնցմէ մաս մը նախընտրած էր հոն մեռնիլ, քան ճանապարհին ցուրաէն սառիլ։

Թուրք բանակը կը մտնէ Երդնկա։ Մերինները, բարերախառարար, հեռացած էին արդէն։ Հակառակ որ հրացանաձգութիւնը դաղրեր էր, քաղաքին մէջ պահուող թուրքերը իրենց տուներէն դուրս չէին ելած, կասկածելով թէ հայերը քաղաքը պարզելէ յետոյ կրակի պիտի տան։

Բայց երբ կը տեսնեն, որ թուրք բանակը գրաւած է քաղաքը, գուրս կը թափին իրենց թազստոցներէն եւ բանտարկեալները արձակելով, կը խոժեն հայ թաղերը, կը թալանեն հոն թողուած ապրանքները եւ անզթօրէն կը սպաննեն հոն մնացող հայերը։

ՆԱՇԱՆՁ

Գաղքականիներու քափօրը Երգնկայէն՝ Կարին .— Նսիհանջի արհաւարքներ .— Դէպքերը Երգրումի մէջ .— Հայկական բարքեր .— Շփոք ու վայնասուն .— Մուրաստ միշտ պատմէշին վրայ .— Զօր . Պորդանինանի մէկ վկայութիւնը Ռազմիկի մասին .— Անդրանիկի քատերամուտը .— Կարին-Կարս նաևապարհին .— Նորէն Թիֆլիս .— Մեղադրանիներ Մուրաստի ու Սեպուհի դէմ .— Թափառումներ Ռուսաստանի մէջ եւ վերադարձ՝ Բազու :

ԳԵՂԻ ԷՐՋԲՈՒԽՄ . . .

Հայ բանակը կը քաշուէր Երգնկայէն այն զիտակցութեամբ՝ որ վերստին կը կորսնցնէր Թրքահայաստանը : Եւ թչնամին կը շարունակէր հետապնդել նահանջող դօրքը, որը օրհասական ձիգեր կ'ընէր անհնարին խոչընդուաներուն մէջ, որպէսզի շրնկնէր թուրքի ծուզակը, չչրծապատուէր Վեհիպ փաշայի հայակեր վոհմակներէն : Քիւրդ հրոսակները նոյն անսպառ եռանդով կ'աջակցէին թուրքերուն եւ նոյնպէս կը հալածէին փախչող հայութիւնը : Եւ մէր փոքրաթիւ զինուած ոյժերը հարկազրուած էին միանգամայն հողալու գաղթող բազմութեան կարիքները եւ շարունակ նաև կոռուելու, յետ մզելու քիւրդ ու թուրք յարձակումները :

Մուրաստ հոդ էր, տառապանքի այդ ծովին մէջ,

միշտ անձնուրաց, պարտաճանաչ զինուորի դիրքում, միշտ իր կոչման բարձրութեան վրայ. կռուի ատեն՝ միշտ յառաջապահ շարքերուն մէջ, նահանջի ատեն՝ միշտ յետնագոյն գիծին վրայ: Այդպէս պիտի ընէր եւ իրզրումէն չուելու ատեն: «Մուրատի անվեհեր ձիաւորները վերջինը ձգեցին քաղաքը, թուրքերու բազմաթիւ յարձակումները յետ մղելէ վերջ» — այսպէս կը զրէ զօրավար Ղորղանեան նոյն ֆրանսիերէն իր աշխատութեան մէջ:

Հայդուկը կը նահանջէր — Վարդան Շահպաղի, Արշ. Պօղոսեանի եւ այլ զինակիցներու հետ — բայց կը նահանջէր առնարար, թշնամիէն հարիւրաւոր զոհեր խլելով, տուներ ու այլ չենքեր ոչնչացընելով, զէնքի, վառօղի պահեստներ փլցնելով:

Դէպի իրզրում: Զօրքի հետ՝ փախստական ժողովուրդը, որ հազիւ հազ չունչ էր առեր, տունտեղ զրեր, տնտեսութիւն կազմակերպեր: Նորէն — փա՛խ... Հայութեան մեծ Գողզոթայի տեսարաններէն մէկն էր, որ պարզուեցաւ Սերաստացի Ռադմիկի արտաստաթոր աչքերուն առջեւ: Աննկարագրելի է հազարաւոր գաղթականներու լացն ու բառաշը ձմբան բուք ու բորաններուն մէջ: Ականատես Ամիրիսանեան փորձեր է նկարագրել: Կը դիմենք դարձեալ այդ միակ աղբիւրին.

«Սոսկալի էր տեսարանը: Ցնցոտիներու մէջ թաղուած կիներ եւ աղջիկներ՝ սարսափահար, լալագին, ձիւներու մէջ իյնալով, ելնելով, կը հետեւէին զինուորներուն: Փոքրիկ մանկիկներ, կարծես բնազգօրէն ճիչ մը անդամ չէին հաներ ցուրտէն կարմրած իրենց շրթներէն: Երկչոտ զինուորներ, պայուսակը ուսերնին, գաղտագողի ու հապճեպօրէն կը սողոսկէին կարաւանին առջեւ անցնելու:

Շատ քիչեր կային որոնք դիւցազնարար ետեւ կեցած, կը քաջալերէին ճամբուն մնացող մանուկներն ու կիները, օղնելով անոնց, որպէսզի չբաժնուէին կարաւանէն:

Երբ Բըթառիչ դիւղի ստորոտը հասան, հոն լեռու բարձրացող քիւրդերը սկսան կրակ բանալ անոնց վրայ: Մեր դինուորները, ճամբայէն հեռու դիրք բոնելով, դորաւոր դիմադրութիւն մը ըրին անոնց ... Խիստ վտանգաւոր էր Խան դիւղի առջեւի ճամբան: Երկու կողմէն սկսաւ բուռն հրացանաձգութիւն մը: Յանկարծ, վերջապահ դինուորները կը փախչին, ըսելով թէ թուրք հեծելազօրքը թիկունքէն սկսած է կրակ բանալ իրենց վրայ: Աննկարադրելի խուճապ մը յառաջ եկաւ: Շատեր ուժասպառ կ'ընկնէին ձիւներուն վրայ: Մութը կոխեց, ձիւնը դաղքեցաւ: Պարզ ու վճիտ երկինք մը: Հիւսիսային ցուրտ հով մը կը փչէր: Քրտինքներուն մէջ լողացող հէգ ժողովուրդը բոսէ մը չէր կրնար նստիլ... կը սառէին: Մուրատ մթութեան մէջ ճայնեց. «Ո՞վ կայ ձեր մէջ, որ կ'ուղէ փրկել այս ժողովուրդին կեանքը, թով առաջ դայ:

Ողբացեալ Վահրամ Տ. Մանուէլեանը, Զոր բերանի պահակապետը, առաջ անցաւ.

— Ես պատրաստ եմ, Մուրատ:

Անոր հետեւեցին Սուրէն Աղաջանեան եւ ուրիշներ:

Մուրատ դարձաւ անոնց.

— Ձեր հոգուն մատաղ, չուտ պէտք է ճամբայէլնէք եւ տեսնէք, թէ թշնամական արգելքներ կա՞ն մեր առջեւ:

Վահրամն ու իր ընկերները թոան, գնացին հետախուզելու ճամբաները: Անոնց ետեւէն կարաւանը



ՄՈՒՐԱՏ, Երգնկայի օրհասական կոլտներէն յետոյ, 1917-ին

կը շարժէր : Լեռներէն հրացանի ձայներ մերթ ընդ
ժերթ կը լուսէին :

Հոսանքը կը շարժէր դէպի Զիլէկ : Եփրատը
բոլորսին սառած էր . միայն հոսանուտ տեղերէն
կը լուսէր ջուրին միօրինակ գլուցը :

Զիլէկի կիրճին մէջ կային 180 հայ զինուոր ,
առաջնորդութեամբ քեմախցի Մխիթարին : Այս
յանդուզն երիտասարդը , երկու ամիս անընդհատ
զուուելով , իր զիրքը պահած էր թշնամու զօրաւոր
յարձակումներուն գէմ :

Ամենուն փափաքն էր գէթ օր մը հանդստանալ ,
բայց Մուրատ արգիլեց : Երկու թնդանօթ հետն ա-
ռած , նա կը հետեւէր կարաւանին :

Հետախուզութեան համար լեռը զրկուած երի-
տասարդներէն մէկը վերադարձաւ՝ բերելով Վահ-
րամ Տ . Մանուէլեանի եւ յիսնապետ Մոռոզովի ըս-
ուպանութեան լուրը :

Մանր հարուած մըն էր մասնաւորապէս Մու-
րատին համար , որ շատ կը սիրէր Վահրամը : Խոր
հառաչ մը արձակելով , ոտքի ելաւ եւ արտասանեց
այս սրտասուչ խօսքերը .

«Տղաք , Վահրամի ճակատապիրը կը սպասէ
նաեւ մեզի , անոր սառած մարմնին քով զուցէ պիտի
պառկին մեզմէ շատերը : Ի սէր այս փոքրիկներուն
եւ ձեր քոյրերուն , զէնք վերցուցէք եւ տղամարդու
ոլէս կոռուցէք ... Կըսեմ ձեզ . եթէ այս կիրճերուն
մէջ յանդուզն ու անվախ չկրնանք կոռւիլ , ամէնքս
ալ կոքսուած ենք» :

Մուրատի այս խօսքերուն միջոցին հեռուէն ե-
րեցաւ սպաննուած Վահրամի արարական նժոյցը ,
որ ճամբէն վերադարձած , կը մօաենար կարաւա-
նին ...

Դերջանի լեռներու կատարներէն լսուեցին հը-
րացանի որոտներ։ Նորէն խուճապ . . . ժողովուրդը
կը փախչէր այս ու այն կողմ։ Խուճապը աւելի եւս
սաստկացաւ, երբ Սանսարի վտանգաւոր կիրճին
մէջ, Տէրսիմի բարձունքներէն սկսաւ քիւրդերու
համազարկը։ Ժայռերու ետեւը կծկուած, քիւրդե-
րը անընդհատ կը կրակէին։ Անոնք լաւ կը տեսնէին
մեր զինուորները եւ վարժ, անվրէպ նշանառու-
թեամբ մին միւսի ետեւէ գեաին կը փոէին մեր ե-
րիտասարդները։ Շուտով կուտող քիւրդերուն ճիշդ
դէմը, Դերջանի շղթան ալ բռնեցին յիսունէ աւելի
քիւրդեր եւ երկու կողմէն սկսան կարկուտի պէս
տեղացնել գնդակները։ Կիներ, երեխաներ կուլա-
յին, կը պոռային։ Անոնց լաց ու աղաղակը շուտարե-
ցուցած էր ամենէն յանդուդն երիտասարդները։

Մուրատ քրտինքներու մէջ, այծեամի նման
շարունակ վեր վար կը վազվզէր, զինուորներուն
հրահանգ ու խրախոյս տալու համար։ Մերիններու
գիրքը աննպաստ լինելով, լաւագոյն զէնքը քիւր-
դերու դէմ կը մնար թնդանօթը։

Մուրատ կազմել տուաւ երկու թնդանօթները,
եւ սկսաւ ոմբակոծել քիւրդերու գիրքերը եւ քա-
րանձաւներու թագստոցները։ Տէր Ակոպով և Տէր
Պետրոսով, ոռւսահայ երկու աշխոյժ երիտասարդ-
ներ, զլուխը կեցած իրենց թնդանօթի թիրախնե-
րուն, ուստ, դվա, տրի պոռալով, կը քաշէին բլթակ-
ները թնդանօթներուն։ Ոեւէ ոռւմբ չէր վրիպեր իր
նսպատակէն եւ այնքան ուղիղ նշանառութեամբ
ոռւմբերը կը ծեծէին քիւրդերու անառիկ զիրքերը,
որ կէս ժամէն գրեթէ յաջողեցան լուռթեան մատնել
թնամիին զիրքերը ու ցրուել զանոնք։

Վիրաւոր եւ սպաննուած, մեր զինուորներու



ԿՈՎՏՈՒՆՅԻ ՄԱՐՏԻՐՈՍ ԹՆԿՐԵԱՆ

1915-ին Ամերիկային կամաւոր զացած: Որպէս զիմուռը կռուած է Անդրանիկի բանակին մէջ: Եղած է Մուրատի գործակից 1917-1918: Քաջարար կռուած է Սանսար Տէրէյի եւ այլ բազմարին կոխմերու մէջ: Նահանջի ժամանակ նաղանի պահեստի ռազմամքերքը օդը հանելու ատեն նահատակուած է: Տե՛ս Զօր. Անդրեաս «Հչեր իմ Յուշերէն», էջ 81-82:

Թիւը 70-է աւելի էր: Վիրաւորները պաղատագին կը խնդրէին, որ զիրենք ալ հետերնին առնեն, որպէսզի ըսնկնին թշնամու ձեռքը: Շատեր գետնի վրայ սողոսկելով կ'աղերսէին. «Ապաննեցէ՞ք մե-

դի՞ : Ամէն ժարդ իր գլուխը փրկելու կ'աշխատէր :
Ճամբուն վրայ տեսնուեցաւ Վահրամի դիակը ,
որ սառ կտրած էր : Քիւրտեր սուխներով պատռեր
էին անոր դէմքը եւ վրայի հազուսաները կողոպ-
տեր :

Գիշերը հասան Զորս : Հոն կային քանի մը փայ-
տաշէն զօրանոցներ , ոուս բանակէն շինուած : Պա-
հակատեղի մըն էր , ուր կային նաև 100 հայ դին-
ուորներ , որ քսան օր պաշարուած մնացիր էին հոն ,
չըջանի քիւրդերուն հետ բազմաթիւ ընդհարումներ
ունենալէ յետոյ :

Ժողովուրդը խոնուեցաւ այդ զօրանոցները ,
կատարեալ մթութեան մէջ , անցուց զիշերը : Լու-
սարացին քիւրդերը աւելի բուռն կերպով սկսան
հրացանաձգութեան : Դարձեալ կոխ , դարձեալ զո-
հեր : Ահոելի էին մեր կորուստները մանաւանդ
վշանի կամուրջին վրայ : Մոտ 500 զոհ : Ատկէ զատ՝
250-300 հոգի , որոնց ձեռքի ու ոտքի մատները սա-
ռեցան եւ որոնցմէ շատեր մեռան հետազային Կար-
նոյ , Սարիզամիշի , Ալեքսանդրոպոլի եւ Թիֆլիսի
հիւանդանոցներուն մէջ :

Վերջապէս , նահանջի կարաւանը կը հասնի Կա-
րին : Մուրաստ արդէն հեռախօսով լուր առած էր , որ
Մելուչն ալ Բարերդէն նահանջելով , Ազգալէ հա-
սած է :

Երկու ընկերները , որ անջատուած էին ամիս-
ներ առաջ Թիֆլիսի մէջ , չուտով կը հանդիպին : Եւ
այդադ , այդ յաւղիչ հանդիպումի միջոցին , այդ-
քան զարհուրանիքներէ յետոյ՝ երբ Սեպուհ կը
խնդրէ իր հինաւուրց զինակցին նկարագրել ապրած
դէպքերը , կոխւներն ու տառապանքները , Մուրաստ ,



ԿՈՎՏԱԿԻՆՅԱՆԻ ԱԽԵՑԻՍ ՄՈԽՆՄՈՒԽԱՆ (Աւետիս Զավուշ)

1915-ին Ամերիկայէն կամաւոր գացած է: Մասնակցած է Անդրանիկի բանակի 14 կոհւմերուն: Սաացած է Գեորգեան Խաչը: Եղած է Մուրաստի հետ Երզնկայէն նահանջելու ժամանակ: 1919-ին գացած է Կիլիկիա: Եփրեմեանի ձիաւոր խումբի խմբապետ: 1920 Օգոստոս 15-ին ձիեռունի կոհւմերու ժամանակ կը սպանենուի:

ի պատասխան, իր փոքրաթիւ կորիւններու քաջութիւնն է, որ կը ներբռողէ.

— «Ի՞նչ ըսմ, Մեսուհ, ահա ասոնք են ընողը, ասոնք են կոռւեր, վիրաւորուեր, աանջուեր ու մեռեր: Ասոնց կատարած քաջագործութիւններն ալ ինձի եւ ինձ նմաններուն կը վերագրուին: Եթէ ևս պատմարան լինէի, առաջին պատիւը զինուորին

կուտայի, որովհետեւ ա՛ն է հիմը, խարիսխը բանակի ոյժին ու քաջութեան... Եթէ ճշմարիտ է, որ առանց հրամանատարի դիմուորը ոչինչ է, ապա նոյնքան ճշմարիտ է, որ հրամանատարն ալ ոչինչ է առանց դիմուորի»...

Մուրատ կը սիրէր փելիսովիայել: Իսկ Սեպուհ աւելի կը հետաքրքրուի անոր արկածներով ու տառապանքներով եւ կը կրկնէ իր հարցումը.

— Կոխներն անթիւ եղան, նմանապէս զոհերը: Այս, այդ Զիլէկի կիրճը... Հոն շատ կարիճներ զոհուեցան եւ մեր գաղթականութեան տառապանքներն ալ անպատմելի են: Շատեր զոհ զնացին ցուրտին, սառնամմանիքին: Կիրճին երկու կողմերը զրաւած էին քիւրդերը: Մեծ կոխներով կարողացանք ճամբայ բանալ: Անպիտան քիւրդերը դէմդ կը ցըսուէին. ոչ ցուրտէն կը վախնան, ոչ բուքէն: Այդ կիրճին մէջ զոհ տուի իմ սիրելի սուրհանդակս, Զմշկածազի Վահրամը, զոր քանի քանի անգամներ Տէրսիմ զրկած էի եւ որու միջոցով հարիւրաւոր հայերու կեանքը փրկուեցաւ:

«Մեր աղատումը պարզապէս հրաշք է — կը չարունակէ Մուրատ իր պատմութիւնը — չորս կողմէն պաշարուած էինք: Ճամբուն վրայ հարիւրաւոր մարդոց եւ ճիերու դիակներ կը փոռուէին: Սահուած էինք թէ կոռուիլ թշնամուն դէմ եւ թէ մաքրել մեր ճամբան այդ դիակներէն, որպէսզի թնդանօթներն ու գաղթականներու սայլերը կարենայինք առաջ տանիլ: Միւս կողմէն լուր առեր էինք, թէ թուրքերը ֆամիլ վրայէն գունդ մը կանոնաւոր զօրք զրկած էին մեր դիմը կարելու նապատակով: Հրամայական էր՝ շուտ անցնիլ այդ սարսափելի կիրճէն՝ հասնելու համար կարնոյ շրջանը, ուր



Զ. ՔէՇԵՑՆԱՆ (Շապին Դարահիսացի)

կարենայինք ընդունիլ մեծ ճակատամարտը։ Վեր-
ջապէս, բացինք մեր ճամբան եւ անցանք Զիլէկի
կիրճէն։

«Նահանջէն առաջ ոչնչացուցինք Երզնկայի,
ապա եւ Մամախաթունի գրեթէ բոլոր պահեստնե-
րը... Գնդապետ Մօրէլի հետ վճռած էինք չքաշ-
ուիլ Երզնկայի շրջանէն, սակայն ի՞նչ ընենք, որ
նոր ոյժեր չհասան մեզի եւ ստիպուած նահանջի
ճամբան բռնեցինք։ Միշտ խորհած եմ, որ ներկայ
ոյժերով ասկէ աւելի բան չենք կարող ընել։ Երկու-
երեք ամիս սպասեցինք եւ մեր ոյժերու ներած չա-

փով կռուեցանք, միշտ այն յոյսն ունենալով, թէ օգնական ոյժեր պիտի հասնին։ Ամիսներն անցան եւ ոչ ոք եկաւ։ Իրենց հեռազբած էի, որ եթէ շահապարեն ու նոր ոյժեր չղրկեն, զիրենք հայրենիքի դաւաճաններ պիտի կոչեմ⁸⁾) . . .»

Մանր է լսել Մուրատի բերնէն այդ խարանող մեղադրանքը, որու մէջ, անշուշտ, կայ ճշմարտութեան բաժինը։ Ինչպէս ամէն տեղ եւ ամէն ժամանակ, ինչպէս Համաշխարհային մեծ Պատերազմի ճակատներուն վրայ, Ֆրանսայի, Իտալիայի, Ռումանիայի եւ այլ դաշնակից ու թշնամի բանակներու մէջ, — մեզ մօտ եւս եղեր են, այո՛, արիութեան ու անձնութիրութեան չքնաղ օրինակներուն հետ՝ անհատական եւ խմբական դասալքութեան (desertion) տիսուր զէպքեր, զոր վշտով ու ցասումով պիտի արձանագրէ պատմութիւնը։

Հասկանալի է, անշուշտ, հոգերանօրէն, որ Մուրատ եւ իր ընկերները, մեկուսացած եւ լրբուած թրքահայատանի ամենէն վտանգաւոր ու հեռաւոր շրջանին մէջ, տանջանքի ու դառնութեան բաժակը մինչեւ յատակ ճաշակելով, իրենց սրտի մազձը կը թափէին կովկասցիներու վրայ եւ դաւաճան, հրէշ ու նման բառերով կ'որակէին Զամալեանները, իրենց կուսակցական ընկերները, որոնք դէպքերու սկզբին զացին մեծամեծ խոստումներ շուայլեցին կովկասեան մարմիններու կողմէն եւ այդ խոստումները մնացին անկատար։ (Դառնութեան կծու չեշտեր կը լսուին մեր արեւմտահայ եղբայրներու այս բոլոր Յուշերուն մէջ՝ նաեւ Անդրանիկի

⁸⁾) Մեպուշ, Էջեր իմ Յուշերէն։ Հասոր Ա.

հասցէին, որ զօրավար ու Հրամանատար նշանակուելով հայ կամաւորական բանակի, երկար ատեն ձգձգեց իր մեկնումը Կովկասէն, չհասաւ ժամանակին թրքահայաստանի վտանգուած շրջանները, հասաւ միայն այն ժամանակ, երբ Երզնկայի մեր ոյժերը, թուրք ու քիւրդ վոհմակներէն հալածական, ջարդ ու փշուր, շունչ կ'առնէին իրզրում) :

Այժմ, երբ անցեր է 14 տարի այն ողբերզական օրերէն, հնարաւոր է փոքր ինչ աւելի պազարիւնով դիտել անցքերը :

Եւ ահա զօր. Դորդանեանն է — մեր ամենէն պազարին ու անաշառ, դիտուն զինուորականներէն, որ կուգայ իր ֆրանսերէն հրատարակութեան մէջ, պերճախոս փաստերով լուսարաններու այն օրերու կացութիւնը, ցուցազրելու պատճառները այն անվերջ ձգձգութիւնն, որ ժամանակին մեզմէ իւրաքանչիւրը դիտած է խորունկ վշտով ու զայրոյթով :

Անտարակոյս — կը զրէ զօր. Դորզանեան — կովկասեան ռազմաճակատի վրայ եւս (բոլշեւիկեան յեղաշրջումէն յիտոյ) երեւան կուգային արդէն մօտալուս փլուզումի նշանները... Յախուռն փախուստի պատկերը նոյնն էր բոլոր զօրարանակներուն մէջ:... Եւ այդ ահազին զանգուածը, որ խուռն ի խուռն ետ կուզար ռազմադաշտէն, պէտք է փոխարինէին հայկական տակաւին նոր կազմակերպուող գունզերը, որոնց վրայ կ'ընկնէր ծանր պարտականութիւն՝ պաշտպանելու իրենց սոսկական միջոցներով՝ ոչ միայն հակայ ճակատը Բարերդէն մինչեւ Պարսից Ատրպատականը, այլ եւ այնպիսի բերդեր, ինչպէս երզրումն ու Կարսը:

Սակայն, հայ նորակազմ բանակի գործը չէր

սահմանափակուեր միայն ճակատն ու բերդերը գրաւելով։ Նա պէտք է պահպանէր եւ բոլոր հաղորդակցութեան միջոցները, ամենէն առաջ երկաթուղիները։

Յունուար 25-ին պաշտօնական հեռազիր մը կը ծանուցանէր, որ եթէ երզրումի երկաթուղին չյանձնուի հայերու պաշտպանութեան, թրքահահայաստանը դրաւող հայկական ոյժերը պիտի հարկադրուին լքելու երկիրը եւ այլ եւս անկարելի պիտի դառնայ կոփեր չարտոնակել։

Հարկ էր նաև զրաւել ու ապահով ձեռքերու մէջ դնել ոսւս զօրքի թողած հսկայական ուղմամթերքը։

Բայց կար նաև թիկունիքի պաշտպանութեան ցաւոս հարցը։ Յայտնի է, որ թաթար հրսուակները — թրքական զեկավարութեամբ — կը քանդէին թիկունքի կարեւոր զիծերը եւ ամէն կերպ կը ջանային անդամալուծել հայոց արդէն խսկ անհաւասար զիմազրութիւնը թուրքերու դէմ։ Նախ Բագու-Թիֆլիս զիծը, ապա Բագու-Գրօղնի, Երեւան-Զուլֆա եւ անգամ Թիֆլիս-Ալեքսանդրոպոլ զիծը։

Մկսեր էին միւս կողմէն քրդական արշաւները հայ զիւղերու վրայ, նախ Երեւանեան նահանգի մէջ, ապա շարք մը այլ հայ-մահմետական շրջաններու մէջ։ Եւ բազմաթիւ հայ զիւղեր կ'աղերսէին աղղային իշխանութիւններուն աղատել զիրենք զինուրական ծառայութենէ, քանի որ զէնք կը ողող երիասարդութիւնը հարկադրուած էր հայրենի զիւղերը պաշտպանելու եւ առհասարակ տիրող անիշխանութեան դէմ մաքառելու։

Եւ այդ էր արդէն տաճիկներու, քիւրդերու եւ թաթարներու բուն նպաստակը... սոխուկել կովկասա-

Հայերը, որ իրենց կոռուող ուժերը զբազեցնեն իրենց օճախներու պաշտպանութեամբ։ Այդ հանդամանքը չէր կարող չանդրադասնալ նաև Թուրքաց Հայաստանի մէջ կոռուող ոռւսահայ զինուորներու հոգեկանին վրայ, որոնց յայտնի էր իրենց գիւղերու անպաշտպան վիճակը թշնամիներու մշտնջենաւոր դաւերու հանդէպ։

Ահա այսպիսի անբնականոն պայմաններու մէջ էր, որ ձեռնարկեցին հայ գունդերու կազմակերպութեան՝ թրքահայ ճակատը զրկելու համար^{*})»։

Այնուամենայնիւ, հակառակ կովկասի խիստ աննպաստ պայմաններուն, շատերը գացին գէպի ճակատ եւ շատ շատերը պառկեր էին արդէն թրքահայաստանի հողին վրայ, կամաւորական շարժումներու սկիզբէն ի վեր։ Աւելի մեծ էր, անշուշտ, խանդավառութիւնն ու փափաքը կովկասցիներու մէջ յառաջ տանելու թրքահայոց ազատազրումը. բայց, ինչպէս տեսանք, միջավայրը, մեր բազմութիւն թշնամիները կ'անդամաւուծէին օգնութեան դործը։

Մոռնալու չէ վերջապէս, որ ոռւս բանակի հարիւրաւոր կովկասցի զինուորներ ու սպաներ չհետեւեցան փախչող ոռւս ընկերներուն եւ չնայած թրքահայ ճակատի անյոյս պայմաններուն, մնացին երկրի մէջ, շատեր նոյնիսկ Երզնկայի ամենէն վրանդրւած զիրքերուն վրայ, կոռուեցան գեղեցիկ անձնուիրութեամբ Մուրատի Լեզէոնի հետ ընդհա-

^{*}) La Participatiion des Armeniens a la Guerre Mondiale

նուր թշնամու դէմ, ապա առաջնորդեցին նահանջող ժողովուրդը դէպի Կովկաս :

Սեպուհը իր Յուշագրքին մէջ երկու տողով գաղափար մը կուտայ կովկասահայ երիտասարդութեան մէջ տիրող խանդավառութեան մասին .

...«Մի օր յետոյ զնացքը կը տանէր Ներսիսեան վարժարանի 150 աշակերտները դէպի կրզրում, հոն հեռախօսային հաղորդակցութեան կազը պահպանելու համար : Անոնց հետ քանի մը բժիշկներ : Տեսնելու էր թէ ինչպէս Ներսիսեանի այդ աշակերտները ուրախ արամադրութեամբ կը մեկնէին պայքարի դաշտը՝ ծառայելու հայրենիքին» :

Շատերն ալ մերժեցի՞ն երթալու... Անշուշտ : Շատերը փախա՞ն թրքահայտատանի ուազմադաշտերէն — առանց լուրջ պատճառի, սոսկ իրենց կաչին ազատելու համար... Անտարակոյս :

Սակայն, անհիմն է եւ անարդար, երբ ոմանք այդ առիթով կը փորձեն անդամ մը եւս յօշոտել աղպային ամրողջութեան զաղափարը եւ տարրեր ուրակումներ տալ — հայրենասիրութեան ու արիութեան տեսակէտէ — թրքահայ եւ ուստահայ կը ուղղներուն, մէկուն տալով շարք մը առաքինութիւններ, միւսին՝ շարք մը արատներ : Մէկ խմորէ ենք ամէնքս... Մէնք երրեք չենք չափազանցուցած ուստահայ գեղջուկ, անուս տարրերու հայրենասիրութիւնը, անոնց ազգային գիտակցութիւնը, թէ եւ հայրական շարժումներու սկիզբէն ի վեր այդ տարրերէն հազարաւորները զացեր են նահատակուելու վասպուրականի, Կարնոյ, Տարօնի Հողերուն վրայ : Բնտիրները, գիտակիցները միշտ եղած են փոքրամասնութիւն՝ թէ ուստահայ եւ թէ թրքահայ իրականութեան մէջ, անտարրերները մեծամասնութիւն

Են միշտ եւ ամէն տեղ, անզամ քաղաքակիրթ երկիրներու մէջ : Մերիններն եւս ունին տեղական հայրենասիրութեան բնազգը, ինչպէս իրենց ցեղակիցները՝ Մշեցիք, Վանեցիք, Սերաստացիք եւայլն : Իսկ աեղական հայրենասիրութիւնը մեղի պէս յետամնաց ժողովուրդի մը մէջ խոշոր չափով մը կը չեցառի ի վնաս ընդհանուր հայրենիքի սիրոյն ու շահուն : 1905-906-ի հայ-թաթարական պատերազմի օրերուն մեր Վարանդացիք, Խաչենցիք, Ղափանցիք սիրով կ'երթային կոռուելու իրենց գաւառին պաշտպանութեան համար, բայց նոյնքան դիւրութեամբ չէին երթար արիւն թափելու երեւանի կամ ոեւէ այլ ոռւսահայ գաւառի մէջ, եւ զինուորները մէկ վայրէ միւսը փոխազրելու համար՝ ստէպ անհրաժեշտ էր Նիկօլ-Դումաններու մտրակը :

Վատերը, անպարտածանաչ, ևսամոլ գասալիք-ները շատուր եղած են, այս', նաեւ ոռւսահայոց մէջ եւ անոնց հանդէպ միայն աւելի պայծառ կը ցուլայ ընտիրներու, անձնուրացներու, զիտակից հայրենասէրներու բիւրեղ հոգին . . .

Այդ վատերը ուժեղ բառերով կը նշաւակէր ոռւսահայ խմբագետներէն մէկը, Զոփուր Դաւօ, նահանջի ճամբուն, Մամախամթունի կարճատեւ, յուղիչ զրոյցի մը մէջ Մուրատի հետ, երբ վերջինը ընդհանուր յուսալքումի եւ անօպնական վիճակի հանդէպ, կը գալարէր ու կը հեկեկար ջղային տաղնապներուն մէջ եւ կ'անիծէր կարդ մը անպարտածանաչ կովկասցի ղեկավարներն ու զինուորները : Դժոխային տառապանքի եւ բնական ցասումի մէջ մէր դժբախտ ընկերը իսպառ կորսնցուցեր էր իր հոգեկան հաւասարակշխար : Պատմենք ականատես Ամիրիսանեանի բառերով իսկ (ձշութեան պատաս-

խանասուութիւնը թողնելով հեղինակին վրայ) :

«Երգնկայի հայերուն նահանջի լուրը Մամա-
խաթունէն կարին հասնելուն պէս, Չոփուր Դաւիթ,
ընկերակցութեամբ. Սարգիս Եազդանի (սպաննը-
ւած 1918-ի Մայիսին Պարաքիլիսէի կոիւներուն
մէջ) 300 դինուորներով եւ փոխադրական կառքերով
հասած էին Մամախաթուն :

... «Մուրատ, որ այնքան կը ոիրէր Դաւօն, ո-
րուն հետ այնքան տարիներ ազրած էր... երբ տե-
սաւ Չոփուրը, սրտնեղած, ըստւ.

— «Դաւաձան ոճրագործներ, երկու հազար ան-
մեղ զոհերուն զահիճները դուք էք... Ես ձեզմէ ոչ
մէկին վրայ հաւատք չունիմ, ամէնքդ ալ խարե-
րայ, ստախօս սրիկաներ էք» :

«Չոփուր Դաւիթ, զուարթ դէմքով մօտեցաւ
Մուրատի եւ անոր ձեռքը բռնելով, ըստւ. «Իրա-
ւունք ունիս, Մուրատ միապէր, քու հոգուն մատադ,
ինձ մտիկ արա՛, այդ քո թուած մարդկանցից ոչ
մինը հայ չի, դրանք խորթացած լակոտներ են,
թքել եմ նրանց ազգասիրութեան վրայ... Դրա
մասին վերջումը կը խօսեմ քեզ հետ, այժմ շուտ
արա Քղիի ֆրոնտում գտնուած տղերքը ետ կանչել
առութ» :

Այս խօսքերը զինաթափ կ'ընէ Մուրատը, որ
հաշտուելով Չոփուրին հետ, անմիջապէս հինգ ձիա-
ւորներ կը զրկէ Քղիի ուղղութեամբ, հոն գտնուած
պահակներուն լուր տալու... Ապա կը պատուիրէ
Չոփուր Դաւօին, որ քանի զինուորով պահակ կե-
նայ իրզրումի ճամբուն վրայ :

Կծու ակնարկներ Մուրատի կողմէն՝ նաեւ կով-
կացի շարք մը մտաւորական զործիչներու դէմ:
Ի՞նչ անարդանքներ կը թափուին դժբախտ Աղամալ-

եանի գլխուն... Սեպուհն ալ չի խնայեր դայն : Բայց ամենէն սարսափելի բաները Տիգրան Աղամալեանի «ազգաղաւ» գործունէութեան մասին կը կարդանք «Ուուս եւ Թուրք Զինադադարը» գրքին մէջ : Քաղենք բառացի մէկ քանիսը այդ ահաւոր մեղադրանքներէն , որ այնքան թեթեւ սրաով կ'ուղղուէին այդ հին , անրիծ գործիչին դէմ*) :

«Այս պաշտօնեաները (այսինքն Աղամալեան եւ իր ընկերները) անքօնթրու ըլլալով , հարիւր հազարներով սուրլիներ խրացուցած էին ուսւ բանակի պահեստներու շնորհիւ :

«Ե՛արժէ միայն մէկ օրինակ մէջ բերել , դաղափար մը տալու ընթերցողներուն , թէ ինչ ազգաղաւու ազգաքանդ գործունէութիւն կը տիրէր Կարնոյ մէջ , հայ ներկայացուցիչներու կողմէ :

«Տիգրան Աղամալեանի համար կը խօսուէր , որ 75 արկդ մօսին հրացան , 60,000 փամփուշտով ծախած էր թուրքերուն :

«Անոնք պաշտօնի կանչուած օրերէն մինչեւ իրենց փախուստը հայրենիքի ու ազգին ծառայելէն աւելի հետեւած են իրենց վաւաշոտ կիրքերուն եւ հաճոյքներուն ...

«Տիգրան Աղամալեան ու իր արրանեակները կը պատասխանեն իրենց դիմողներուն (խուճապահ հար ժողովուրդին) :

«Դուք սատկելու էք եւ իրաւունք չունիք ապրելու , քանի որ ձեր վասութեամբ չկրցաք ապրիւ թուրքին հետ : Թուրքերը ձեզմէ շատ աւելի կրթը-

*) Քաղաքներու Միութեան լիազօր ներկայացուցիչն էր Կարնոյ մէջ :

ւած ու ազնիւ են... Դուք թուրքերէն աւելի յանցաւոր էք, մեր քով մի՛ գաք, գացէք ձեր մեծերուն քովը...

... «Ճիկրան Աղամալեանի ու անոր արրանեակներուն կողմէ սարքուած եղբայրասպանութեան ու ազգատեացութեան այս թաքուն չարժումը իր բոլոր զոյներովը երեւան եկաւ...»

«Ճիկրան Աղամալեանի մասին կը խօսուէր նաև, որ թուրքերուն հետ գաղանի համաձայնութիւն մը ունեցած է. կարինը անոնց ձգելու եւ հեռանալու համար 20,000 օսմ. ոսկի սակարկած է»...

Եւայլն եւայլն: Այս բոլորը կը զբուփ, կը տըպտուի ու կը տարածուի զրքի մը մէջ, աղատ Ամերիկայի մէջ, գէպքերէն երեք տարի յիշոյ եւ մէկը չի գտնուիր, որ կարգի հրաւիրէ տաքարիւն ամբաստանիչը:

«Ճիկրան Աղամալեանի մասին կը խօսուէր»...

Որքա՞ն յատկանշական է այս՝ մեր հայկական բարքերուն համար: Ամենապոեհիկ դաւաճանութեան մէջ հրապարակաւ կ'ամրաստանուի մարդ մը, որ վեր էր ամէն կասկածէ: Աղամալեանի «արրանեակները» ճանչնալու պատիւը չունիմ, բայց Աղամալեանը կը ճանչնամ: Եւ թող թոյլ տրուի օդուրեիլ առիթէն ու հոս պաշտպանել նահատակ ընկերոջ բարի անունը: Կը ճանչնամ զինքը պատանի օրերէն, երբ շատերուն հետ, գեռ «Դաշնակցութեան» հիմնադրութենէն առաջ, արձանագրուած էր Թրքահայաստանի աղատութեան ուխտին մէջ, Հայոց Դարարաղի մայրաքաղաքում եւ ծանօթ էր բոլոր ընկերներուն իր նկարադրի մաքրութեամբ եւ օրինակելի անձնուիրութեամբ: Քրիստափոր, որ մարդագէտ մըն էր, քանիցս անոր առթիւ յայտներ է

մեզ իր խանդավառ հիացմունքը : Այդպիսին մնաց Տիգրանը կազմակերպութեան մէջ մինչեւ վերջ, մինչեւ իր եղերական նահատակութեան օրը : Անտարակոյս, իր անրիծ բնաւորութեան չնորհիւ էր, որ նշանակուեր էր Քաղաքներու Միութեան Լիազօր էրզրումի մէջ : Կը հաւատամ, որ միանդամայն համապատասխան չէ եղած այդ պաշտօնի պահանջներուն : (Իր գործնական կարողութիւններով եւ ոչ բարոյական նկարագրով) : Գործնական կեանքի մարդը չէր եւ կոչուած չէր զեկավար լինելու, մանաւանդ այնքան փոթորկայոյզ օրերու մէջ : Բայց մեզէ ո՞րն է, որ չէ ստանձներ — մեր ամայացած կեանքին մէջ, մտաւորականութեան զանդուածային ջարգերէն յետոյ — մեր գործիչներէն ո՞րն է, որ չէ եղած “Homme a tout faire” վերջին տասնեւհինդ տարիներու մէջ, ե՛ւ զրոյ, հրապարակագիր, ե՛ւ քարոզիչ ու կազմակերպիչ, ե՛ւ հանրային գործերու զեկավար, ե՛ւ անդամ դիւանագէտ... .

«Ազամալեանի մասին կը խօսուէ՞ր»...*)

*) Սեպուհն ալ իր երկրորդ զրքին մէջ Մուրատի բերնով ծանր մեղադրանք մը կը նետէ Հայաստանի առաջին վարչապետին, մեր նախկին ընկեր Քաջազնունիին : Իրը թէ Կարսի անկումի սեւ օրերուն, Քաջազնունի ըսեր է . «Կարսը կը զնիենք, որ Բարումը ազատի» : Այդ, սակայն, վրացի պարագլուիններու յզացումն ու բաղձանքն էր, իսկ Քաջազնունի կարող էր արտասանել այդ դաւաճան ֆրազը միայն դառն հեղնութեամբ, իրեւ վրացական ֆրազ մը :

կը խօսուէք նոյնիսկ Աղամալեանը տերբորի ևնթարկելու մասին... Այդ գարհուրելի յայտնութիւնն եւս կը գտնենք նոյն Թրէզնոյի դրքի մէջ:

«Սերաստացի մի քանի կտրիճ երիտասարդներ ... խնդրեցին Մուրատէն, որ թոյլ տայ իրենց՝ տեղն ի տեղը սպաննել զանի (Աղամալեանը): Մուրատ թոյլ չտուաւ անոնց եւ ըստւ, որ ասով առիթ կը տրուի եղբայրասպանութեան եւ վտանգաւոր խլրտումներու»...

Եւ ի՞նչ բարեբախտութիւն՝ որ Մուրատ թոյլ չտուաւ... (անշուշտ, շատ ալ չէր հաւատար «ըսիրսաւ»ներուն): Բախտն ազատեց Տիգրանը այդ գերազոյն անարդանքէն: Ի պատիւ իրեն եւ ի պատիւ հայ ժողովուրդին՝ նա հայու ձեռքով չաղէտուեցաւ, այլ քանի մը ամիս յետոյ, Կարսի անկումէն անմիջապէս ետք, գնդակահարուեցաւ այդ քաղաքին մէջ թրքական բարձր Հրամանատարի կարգադրութեամբ: Տիգրան Աղամալեան զերեզման իջաւ իր բեւ ազգային դատի նահատակ եւ ոչ իրբեւ հայրենիքի դաւաճան:

* * *

Շարունակենք հետեւիլ նահանջին:

Մուրատ — էրզրումի մէջ: Բայց այդ կէտն ալ շուտով վտանգուեցաւ: Այլտեղ եւս՝ զինուորական ոյժերը անբաւարար եւ գաղթական ժողովուրդը խղճալի վիճակի մէջ: Անդրանիկի իր բանակով գեռ կը գտնուէք Ալէքսանդրոպոլ: Անոր գալն ալ չպիտի փրկէր կացութիւնը, հարկ էր օր առաջ մտածել՝ ժողովուրդը փոխազրելու գէպի Սարը Գամիչ:

Հոդ ալ Մուրատ լծուեցաւ դժնդակ աշխատանքին: Միաժամանակ ընկերներու հետ կը տեսնէք անհրաժեշտ պատրաստութիւնները թուրքերու յար-

ձակումը դիմագրաւելու, ուժեղացնելով բերդաքա-
ղաքի դիրքերը, կանոնաւորելով երկաթուղային
դիմը, քաջալերով զինուորութիւնը:

Երբ Փետրուար 20-ին (1917 թ.) լուր եկաւ,
թէ Անդրանիկ իր բանակով հասեր է Հասան Գալէ,
խանդավառութիւնն աննկարագրելի էր ժողովուր-
դի ու զինուորութեան մէջ: Եւ հայ մարդը նորէն
կորսնցուց հաւասարակշխուը... Երեւակայելով, թէ
անպարտելի բանակ մը կուզայ թուրքերուն դէմ,
ժողովուրդ ու զինուորութիւն սկսան սանձարձակ
թուչքներ զործել, ուռուա՛ ու կեցցէ՛ աղաղակնե-
րով թնդացուցին մթնոլորտը եւ սկսան աջ ու ձախ
սպաննալ տեղական թուրք ժողովուրդին, շատերն
ալ դիմեցին կողոպուտի — թուրք թագերուն մէջ:
Եւ մինչ հայութիւնը կ'ուրախանար, 25,000 թուրք
ժողովուրդը ահաբեկուած էր:

Բայց Մուրատ մտահոգ էր խանդավառութեան
այդ ցոյցերուն հանդէպ... Հրաւիրեց սպաններ ու
հնթասպաններ, խոհեմութեան, զդուշաւորութեան
յորդոր կարգաց եւ պահանջնեց զինուորական ամե-
նախիստ կարգապահութիւն:

Անդրանիկ եկաւ, վերջապէս — արտակարդ
շուրջով ու հանդիսաւորութեամբ — եւ Մուրատ իր
շքախումբով ու հարիւր զինուորով զնաց դիմաւո-
րելու կարս Գափու, մոռցած, ի հարկէ, Թիֆլիսի
անախորժ զրոյցները:

Զծանրանանք դէպքերու վրայ, որոնց մասին
շատ է գրուած: Այն օրերու պայմաններուն մէջ,
մեր ուսպմական միջոցներու այնքան ստորագառ վի-
ճակին մէջ, երբ չկար ուեւէ օգնութիւն զուրսէն,
եւ երբ զաղթականութեան անվերջ հոգսերը, միա-
ցած մեր կովկասեան զրացիներու յաւիտենական

դաւերուն, կ'անդամալուծէին ահապին մասը մեր տրամադրելի համեստ ոյժերուն — այդպիսի պայմաններու մէջ Անդրանիկի տեղ Նապօլէօն Բօնապարտն անդամ լինէր հայկական բանակի գլուխ, հաւանականօրէն չպիտի կարողանար փրկչի դեր խազալ, պաշտպանել հայոց բերդաքաղաքը — «չէրզրումը եւ ոչ հետազային՝ Կարսը»:

Կարճատեւ, յրեսահատ դիմադրութենէ վերջ, նահանջը վերսկսուեցաւ, այժմ արդէն Անդրանիկի հետ :

Հասան Կարս, ուր չուտով հասաւ եւ Հայաստանի պատերազմական նախարարը, Մամիկոնեան, շարք մը ուրիշ նախարարներու հետ։ Սեպուհ եւ Մուրատ լաւ ընդունելութիւն չգտան հոգ։ Ինքը պատեր նախարարը յանդիմանեց զանոնք, ըսելով, որ իրը թէ երկու նշանաւոր խմբապետները եղերէին անկարգապահ, գործէր էին ինքնազլուխ եւ իրենց կոռուկու ձեւերով վնասեր էին նոյնիսկ հայկական դատին։

Փոքր ինչ մութ կը մնայ այս կէտը եւ ապագայ պատմագիրներուն կը վերապահուի ճշմարտութիւնը իր բոլոր կողմերով լուսաբանելու եւ արդար դատավճիռ արձակելու հոգը։

Սեպուհի ըսելով, չ. չ. Զինուորական նախարարի ակնարկը կը վերաբերէր այն «մաքրազործութերուն», որ ինք եւ Մուրատ ստիպուած եղեր են կատարել թիւրքահայ գաւառներուն մէջ, զինուորական գործողութիւններու ընթացքին։

Կը թուի թէ երկու նշանաւոր խմբապետները, ինչպէս եւ ուրիշ հայ ուզմիկներ թիւրքահայաստանի ու Կովկասի մէջ, երբեմն, ազատութեան կարճատեւ օրերուն, կիրառեր են թշնամի զանդուածնե-

բուն հանդէս «ակն ընդ ական»ի հինաւուրց, դա-
ժան օրէնքը՝ վրէջինդրութեան իրենց ծարաւը զէթ
մասամբ յագեցնելու համար... Այդպէս եղեր է
նաեւ կովկասեան հայթաթարական պատերազմի
օրերուն, երբ մեր ինքնապաշտպան խումբերը,
կատղած թուրքական նախճիրներէն, իրենք եւս,
երբեմն, աւա՛ղ, հարկադրուեր են նոյն նախճիրնե-
րը նիւթելու թաթար զանդուածներուն մէջ, պա-
տասխաներ են նոյն զէնքերով, պատասխաներ են
այն համոզումով՝ «որ ակն ընդ ականը ամենէն աղ-
զու զէնքն է, ամենէն զօրաւոր միջոցը՝ զսպելու
արինածարաւ խուժանները եւ գաղրեցնելու անմիտ
պատերազմը...»

Տարարախտաբար — այս եւս մեր ճակատադիրն
է — հայու վրէջինդրութեան ամենաթոյլ ժեսթերն
անդամ յարուցեր են միշտ անասելի գոռում-զոչիւն-
ներ ոչ միայն թշնամի բանակին մէջ, այլ եւ արեւ-
մբանան դիւանագիտական շրջաններում, որոնցմէ
կախուած է մեր ինդրի լուծումը եւ որոնք այնքա՞ն
խստապահանջ են մեզի հանդէս... Զենք մոռնար
Լօրդ Կըրքընի բարկութեան շանթերն ու սպանա-
լիքները, որ կը թափէր Հ. Հ. Պատուիրակութեան
վրայ, այսպէս կոչուած «հայկական խժդութիւն-
ներու» առիթով... Կամ այն է՝ որ դիւանագիտու-
թիւնը, անմաքուր հաշիւներով, միշտ ներողամիտ
կը զանուէր դէսի մեր թշնամին եւ մոռացութեան
կուտար անոր նիւթած զարհուրանքները, կամ թէ
այն է՝ որ Եւրոպան խորհեր է միշտ, թէ Հայք, իր-
բեւ աւելի բարձր ու կիրթ ցեղ մը, պէտք չէ դիմեն
իրենց թշնամու զազանային մեթուաներուն, պէտք
չէ ներկեն իրենց ձեռքերը անմեղ, անպաշտպան աղ-

դարնակութեան, կանանց ու երեխաներու արիւնով...

Երբ մեր զաշնակից երկիրներու դիւանագիտութիւնը, մասսամբ նաեւ հանրային կարծիքը — անզլիականը, Փրանսականը — այդ աստիճան պահանջկոտ են մեր վարքագիծի նկատմամբ, զարմանալի չէ, ի հարկէ, որ Թիւրքիոյ գերման զաշնակիցը ամենայն խնամքով կ'արձանագրէր «Հայկական խժդութիւններու» լուրերը և ահազանդ կը հնչեցնէր կ. Պոլսէն գէպի Բերլինի շրջանները: Բերենք միայն մեր ձեռքը գտնուող մէկ-երկու վաւերագիրը: Պօլսոյ գերման զեսպանն է, կոմս Բերնը սովորվ — նախապէս զեսպան Ռուշինդասնի մէջ — որ կը հեռագրէր Բերլին՝ Մուրատի գործողութիւններու մասին Երզնկայի շրջանում:

Կայսերական Գերմանական Դեսպանատուն

Հեռագիր

Արտաքին Գործոց Նախարարութեան

Կ. Պոլիս, Մայիս 3, 1918

Երզնկային հետեւեալ հեռագիրը հասած է: —
«Երզնկայի շրջանին մէջ, 1916-1917-ի սուսական գրաւման ժամանակ, 1500 մահմետական բնակիչներ մնացած էին: :

«Գրաւման բանակի ընթացքը ընդհանրապէս կը գովեն:

«Երբ ոուսները անցեալ տարուան (1917) Դեկտեմբերի Զինադարարէն վերջ, զասալիք եղան, Հայկական Սարսափի Բէժիմ մը հաստատուեցաւ ՄՈՒՐԱԾ ՓԱՇԱՑԻ ձեռքով:

«600 իսլամներ, Յ-էն 70 տարեկան, սպաննուեցան : Հարիւրաւորներ կորսուեցան : Քաղաքը տևերակոյտի մը վերածուած է : Կեդրոնը կառավարութեան «զօնաք»ը եւ Ընդհանուր Հրամանատարութեան չէնքը մնացած են, դետեղուած ականը վրեպած ըլլալով :

ԲԵՐՆԱԴՐՈԲՅ»

* * *

Իսկ զերմանական հիւպատոս Անդերս Հետեւեալ ձեւով կը տեղեկագրէր նոյն դէպքերը իր կառավարութեան .

Կարս, Մայիս 16, 1918

Դերման Արտաքին Գործոց Նախարարութեան

Այս տարուան Ապրիլ 14-ին Պոլսէն ճամբայ եւ դէպի էրզրում, իմ նախակին պաշտօնատեղիս :

... Ապրիլ 18-20 Պաթում, ... Ապրիլ 22-25 Տըրապիզոն, ... Ապրիլ 25-30 Տրապիզոնէն Երզնկաշատ մը քանդուած գիւղերէ անցայ :

Մայիս 1-4, Երզնկա մնացի : Քաղաքը, որ 1914-ի Յունիսին, իր ծաղկման շրջանին այցելած էի, անձանաչելի էր :

1917-ի Դեկտեմբերի թուրք-կովկասեան Զինադապարէն յետոյ, Հայերը ՄՈՒԲԱԾ ՓԱՇԱՅԻ առաջնորդութեամբ, սարսափի բէժիմ մը հաստատեցին : 600 իսլամներ, Յ-էն 70 տարեկան մեոցուած են : Հարիւրաւորներ կորսուած : Այս տարուան Մարտի նահանջի պահուն, Հայերը ականներ ձգեցին կառավարութեան ծանօթ «զօնաք»ը եւ Զէքի փաշային կող-

մէ չինել արուած Բնգհանուր Հրամանատարութեան
չէնքը օղը հանելու համար : Բայց վրիպեցան :

(ԱՆԴԵՐՄԱ*)

Այսպէս թէ այնպէս, երկու ռազմիկները, վի-
րաւորուած, վշտացած հեռացան կոռուի ճակատէն
ու դացին առժամապէս մհկուսանալու թիֆլիսի
մէջ :

Եւ երբ թրքական յառաջխաղացութիւնը վտան-
գի մատնեց նաեւ Կովկասի մայրաքաղաքը, Մուրատ
և Սեպուհ հեռացան նաեւ թիֆլիսէն :

Թողունք, որ պատմէ Սեպուհը, իրեն ձգելով
նաեւ պատմածի ճշմարտութեան պատասխանար-
ւութիւնը .

... «Գացինք տեսնելու Ազգային Բիւրոյի քա-
նի մը անգամները, որ 50 ձիեր եւ զ'նք արամաղրեն
մեզ, որպէսզի ճակատ մհկնէինք լեռնային ուղինե-
րով (զէպի Ալէքսանդրոսօլ : Մ. Վ.) : Դժրախտա-
րար, մեր բոլոր դիմումներն անցան ապարդիւն...
իսկ մենք առանց զէնքի եւ ձիերու չէինք կրնար
քայլ մը առնել : Երկաթուղիով ճամբորդելը նոյն-
պէս բաւական դժուար էր, որովհետեւ Բօրչալուի
թուրքերը երթեւեկող զնացքները կը կանդնեցնէին,
վագոններէն վար կ'առնէին աչքի ընկնող մարդիկը
եւ կը կոտորէին :

«Յոյսերնիս կտրելով Ազգային Խորհուրդէն,
դիմեցինք Արեւմտահայ Խորհուրդին, որուն կարե-
ւոր անգամներէն մին էր Վահան Փափազեան : Սա

*) Անդերս 1914-ին երգրումի գերման հիւպա-
տոսն էր :

Եւս պատասխանեց, թէ ոչ փող կայ եւ ոչ ալ զէնք: Մենք համոզուած էինք, սակայն, որ դրամ ալ կար, զէնք ալ, չկար միայն զեկավարութիւն: Ամէն մարդ կորսնցուցած էր իր գլուխը... Մեր պահանձը ընդամէնը 50,000 ռուբլի եւ 50 հրացան էր: Մեր նպատակն էր ձիեր զնել եւ երթալ հոն, ուր հայ ժողովուրդի օրհասական ժամերը կը պատրաստուէին:

... «Կացութիւնը նկատի առնելով, Ազգային Խորհուրդը պատզամարտութիւն մը կը փութացնէր Բաթում՝ թուրքերու հետ մի կերպ համաձայնութեան դալու... Զանազան լուրեր սկսան շրջան ընել, որ իրեւ թէ թուրքերը զրաւեր էին Ախալցիսան եւ Ակսալքալաքի ու Բօրժօմի վրայով քանի մը օրէն կը մտնէին Թիֆլիս: Այս լուրերը բաւական էին խուճապի մատնելու ամրող քաղաքը... Գլուխը առնողը կը փախչէր հեռու, հեռու: Նոյն միջոցին մեր մօտ եկաւ Համօ Բարազամեսնը եւ յայտնեց.

— Պէտք է Թիֆլիսէն հեռանաք: Այս կը պահանջէ Ազգային Խորհուրդի նախազահը եւ կ'ըսէ, թէ հոս մնալը վատնկաւոր է ձեզի: Հիմա մեր կացութիւնը բոլորովին նոր փուլի մէջ կը մտնէր, մահու եւ կենաց խնդրի մը առջեւ կը դանուէինք: Ո՞ւր պիտի երթայինք առանց զէնքի եւ հետիոտն...»

* * *

Դիւրին բան չէր, այս', մեր հինաւուրց հայդուկներուն համար՝ կովկասն ալ ձգել, հեռանալ Հայրենիքի օրհասի պահուն: Առանց կոկիծի չէր, որ Մուրատ կ'ընդունէր այդ որոշումը: Եւ, անտարակոյս, «Մուրատեան» խօսքեր են ասոնք, որ Անդուհ կը տալէ իր յուշերուն մէջ.

...«Ինչո՞ւ թշնամիի զնդակ մը չծակեց սիրսու, որ ազատէի այս տանջանքներէն... Չի կ'ուզես, չեն

տար, փող կ'ուղես, կը մերժեն, եւ այժմ ալ Ազգային Խորհուրդի նախագահն է, մեր մհծ ընկեր Ահարոննեանը, որ կ'ըսէ թէ պէտք է հեռանանք անծանօթ ճամբաներով զէպի Հիւսիս... Զէ՛, ևս նորէն փորձ մը կ'ընեմ, գուցէ յաջողիմ սա զէնքերն ու ձիերը ձեռք ձգել»:

Նորէն դիմեց քանի մը տեղեր — ապարդիմ։ Եւ մեկնեցան ուազմավիրական ճանապարհով զէպի հիւսիս։ Առաջին հանգրուանը — Վաղիկաւկաղ. ապա Արմաւիր, Յարիցին, Աստրախան։ Ամէն տեղ հայ զաղութները գրկարաց կ'ընդունին դիրենք։

Ա՛հ, զիտեմ. այդ քայլամոլոր թափառումները տհաճութեան մրմուց յարուցին քանի մը տեղեր, — ճայներ բարձրացան մեր սեփական շարքերու մէջ իսկ, որ կը մեղագրէին երկու հինաւուրց մարտիկները, ոմանք նոյնիսկ «զասալիք» բառը արտասանեցին։ Բայնք արգէն, ամբասանելու եւ հարուածելու մէջ՝ իսսա թեթեօրէն ու արագ կը զործեն հայ ուղեղները։

Սիալ էր, անշուշտ, Մուրատի ու Սեպուհի կողմէն զործելու բացարձակ ազատութիւն պահանջել, երբ անզին կար զօրաց ընդհանուր Հրամանատարը, զօր Նազարրէկեան։ Այդ Անդրանիկեան պահանջ մըն էր։

Եթէ նոյնիսկ երկու մեծանուն խմբապետները անդամ մը տկարացումի (de'faillance) նշաններ մատներ են իրենց երկարատեւ ու տանջալի կառիքի ընթացքին — բան մը, որ կարօտ է ապացոյցներու — ի՞նչ զարմանք... Ով որ չի ունեցեր վհատութեան, ընկճումի, հոգեկան տաղնապի վայրկեաններ դժնղակ մարտնչումներու իր ճամբուն

վրայ, հայոց կեանքի անօրինակ պայմաններուն մէջ, թո՛ղ առաջին քարը նետէ կովտունցի հերոսին:

Ըսողներ ալ կային, թէ իրր իրզրումէն դէպի կարս ճամբուն տեղի ունեցած կոփւներուն (Սարիղամիշ եւայլն) Մուրաս ու Սեպուհ չէին մասնակցեր եւ բոլորովին մեկուսացեր էին, պատրուակ բռնելով իրենց դժգոհութիւնը Անդրանիկէն։ Որ այդ դժգոհութիւնը խորունկ ու արդար պատճառներ ունէր եւ որ զօրավար Անդրանիկին հետ զործելը իրօք չափազանց դժուար էր, այդ դիտեն ամէնքը։ Եւ սակայն «մեկուսացումի» մեղադրանքը այդ օրերուն մասին՝ անհիմն է։

Դժուար է նոյնիսկ հեռաւոր կերպով դասալլքութեան ակնարկ մը ընել երկու հմայքոտ մարտիկներու նկատմամբ, որոնք դիտցեր են ստանձնել մենածանր պատախանատուութիւններ եւ եղեր են միշտ արիւնոտ անցքերու յորձանուտին մէջ։ Ինքը Ազգային Խորհուրդի Նախագահը կը հաստատէ այդ իր յուշերուն մէջ (տակաւին անտիպ), հիմնըւելով իրազեկ հրամանատարներու խօսքերուն վրայ։ Բերենք հասուածիկ մը Ահարոնիանի յուշերէն՝ այն օրերու մասին, երբ ինքը այցի գացած էր սաղմանակատի մեր գունդերուն։

«Մարտի վերջերն էր, երբ հասանք Սարիղամիշ։ Բլուրները տակաւին ծածկուած էին ձիւնով։ ցուրտ էր, վաղ առաւօտի պաղ մշուշը պարուրել էր անտառները։ Զինուորները նոր զարթնած, այս ու այն տեղ բացօթեայ խարոյկների վրայ իրենց առաւօտեան թէյն էին պատրաստում ու տաքանում... Վհատութեան ու տրտունջի նշոյլ իսկ չկար։ մեր առջեւ գտանք պայքարի հզօր վճռականութեամբ

աննման տղաներ : Գերիշխող տարրը դարձեալ քաջարի , սքանչելի Ղարաբաղն էր , բայց ամէնքը , ամէնքը միակամ ու մոայլ ուխտուածների երեւոյթն ունէին . . . Համայն հայ ժողովուրդն էր այստեղ՝ թշնամուն դիմաւորելու համար : Այս փոքրաթիւ բանակն էր , որ այնուհետեւ երեք ամիս շարունակ թրքական կատաղի զբոհին կուրծք առւեց Սարիղամիշից մինչեւ Սարգարապատ , մինչեւ Գուգարաց աշխարհի մթին ձորերը — Ղարաքիլիսա . . .

« . . . Մեր զնդերը շարուել էին առանց խուճապի եւ առանց վարանումի : Հետեւակները դուրս եկան զօրանոցներից սպառաղինուած ու մոայլ շարքերը կրկին կազմուեցին րլուրների լանջերին :

— Մուրա'տ , Սեպո'ւհ , որոտում էր զօրավար Արէշեան , շո'ւտ , տուե՛ք ինձի Մուրատն ու Սեպուհը , դեպի հակա'տ . . .

« Կէս ժամ շանցած , Մուրատի ու Սեպուհի երեք հարիւրանոց այրումին փոշու ամպեր հանելով , իր արիստիրտ առաջնորդների ետեւից սլանում էր դէպի թուրքերը՝ թշնամու դիրքերը ճշդելու համար : Թնդանօթաձիգ սայլերի շարանը օճի պէս դալարուելով , բլուրների լանջին կախուեց ու ծածկուեց : Կոիւ էր , Հայոց աշխարհի համար » . . .

* * *

Արմաւիրի մէջ Մուրատ եւ Սեպուհ ժողովներ կ'ունենան , կը խորհրդակցին տեղական կոմիտէի հետ , կ'որոշեն երթալ Մոսկուա — Ռուսաստանը արդէն բոլշևիկ էր — տեսնուել Լենինի հետ եւ միջոցներ խնդրել բանակ կազմելու , Բազուի ոյժերուն միանալու , ապա քալելու դէպի արեւմուտք եւ վերագրաւելու այն հողամասերը , որ դրաւած էին թուրքերը :

Դժուար էր, սակայն, ճամբայ բանալ դէպի
Մոսկուա: Քաղաքացիական կոխներու փոթորկոտ
շրջանն էր եւ Ռոստովը դեռ Դենիկինի ձեռքը: Ար-
մաւիրէն Մուրատ եւ Սեպուհ անցան Յարիցին:
Այդտեղ եւս մտան յարաբերութեան մէջ թէ մեր ըն-
կերներու եւ թէ բոլչեւիկ ներկայացուցիչներու
հետ և իմացան, որ դէպի Մոսկուա ուղեւորութիւնը
անհնարին է, ճամբան վտանգուած լինելով: Որոշե-
ցին դիմել ուղղակի Բագու, ուր այն ատեն կը մըզ-
ուէին բուռն կոխներ թուրքերուն դէմ եւ Դաշ-
նակցութեան պարագլուխը, Ռոստոմ, սերտօրէն կը
դորձակցէր Շահումեանին:

Մուրատ եւ Սեպուհ երկու ընկերներ կը զրկեն
Բագու բանակցելու համար: Եւ մինչ Բագուցիներու
պատասխանին կը սպասէին, գացին աղղեցիկ հա-
յերու միջոցով ծանօթանալու Յարիցինի ոռու բոլ-
շևիկ հրամանատարին հետ: Վերջինը — Պետ-
րօվսկի — սիրով կ'ընդունի հայ անուանի պատ-
ուիրակները եւ կը յայտնէ, որ ինքը Մոսկուայէն
նշանակուած է Բագուի ճակատի հրամանատար,
ուր պիտի մեկնի չոււառվ եւ հեռագրական հրահանգ
ունի Շահումեանէն՝ դրամ ու գէնք տրամադրելու
մեր երկու ռազմիկներուն, որպէսպի անոնք կամտ-
ուրներու գունդ մը կազմելով, մեկնին Բագու:

Այդ միջոցին վերադարձաւ եւ Բագու զրկուած
սուրհանգակը, որ կը հաստատէր Շահումեանի հը-
րահանգը Պետրօվսկիին: Վերջապէս, նամակ մըն
ալ առին Արբահամ Գիւլիսանդանեանէն, որ Բա-
գուի Դաշնակցական մարմնի կողմէն նոյն որոշումը
կը հաղորդէր Մուրատին ու Սեպուհին:

Երկու հայզուկները նաւ կը նստին եւ Վօլգայի
վրայով կ'ուղղուին դէպի Աստրախան: Ուրախ էին,

բորձը էին տրամադրութիւնները եւ նոր յոյսեր կը ծագէին խորտակուած հոգիներուն մէջ։ Թրքահայաստանը ամայացած էր, կովկասը հեղեղուած թուրք զօրքերով. բայց եւ, վերջապէս, տապալուած էր ցարի անիծապարտ ոէժիմը, որ այնքան չարիքներ բերեր էր հայութեանը եւ նոյնիսկ պատճառն էր Թրքահայաստանի ամայացումին, 1915-ի իր խայտառակ նահանջներով եւ մեծ իշխան նիկոլայ Նիկոլայեվիչի հայտեաց քաղաքականութեամբ։ Յարիզմը տապալուած էր եւ յեղափոխական թուստանն էր, որ պիտի թելագրէր այժմ իր կամքը թուրքիային, գուրս քշելով Թրքական հօրդաները Անդրկովկասէն եւ ստեղծելով միացեալ, ազատ Հայաստանը... Զէ՞ որ Լենին ազատ ու անկախ հընչակեր էր այդ երկիրը...

Դժրա՛խա գործիչներ, թշուա՛ռ Մուրատ : Խ՞նչ յոյսեր կային եւ ինչ եղաւ։ Բոլշևիզմը եկաւ միայն լրացնելու ցարիզմի նիւթած աւերածը եւ հաւատարիմ պատուար կանգնելու հայոց արիւնարրու Ոսուիին...

Աստրախանէն նաւ նոտեցան — դեպի Բագու :

XIII

ՎԵՐԶԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՒ ՄԱՀ

Բազուի հերոսամարտը .— Գերման ծրագիրներ եւ քրիսլան յառաջխաղացում .— Հայկական նիզի արձեքը համաշխարհային պատերազմի մէջ .— Հայոց յամառ դիմադրութիւնը կը փուրացնէ Զինադադարը .— Բազուի դերը Հայկական Հանրապետութեան ստեղծումին մէջ .— Անհաւասար գօտեմարտը նաւրային մայրաքաղաքում .— Տաճիկ զօրքը Բազուի դոնիքուն .— Մուրատի մահուան նախազգացումը .— Վերջին բոիչք եւ նահատակում .— Սուզը հայ շարժերու մէջ :

1918 թ. Յունիսին, Սարդարապատի, Ղարաբիլիսէի կոիւներէն յետոյ, թուրք զինուորական Հրամանատարութիւնը, տեսնելով, որ անկարող է խորտակել Հայոց զիմադրութիւնը, հրաժարեցաւ առժամապէս երեւանն ու Արարատեան երկիրը նըւաճելու հրազդոյրներէն եւ ուղղեց իր ոյժերը դէպի թաթարական Աղրբէյջանը : Այնահեղ սրտատրոփ կը սպասէին միլիոնաւոր ցեղակիցները, որոնք ամիսներէ ի վեր արիւնալի կոիւներով կը ձգտէին թօթափել բոլշեվիկ Ռուսիոյ լուծը եւ գուրս վատարել հայ ու ռուս թշնամի տարրերը իրենց երկրէն :

Կոխուը երկու հակամարտ բանակներու միջեւ երբեմն օրհասական բնոյթ կը ստանար : Մէկ կողմը՝ Հայ-ռուսական միացեալ զօրքն էք («Դաշնակցական», Բոլշեվիկ, Մենչեվիկ, Սոց-Յեղափոխա-

կան եւայլն, մեծ մասամբ գործաւորներ), որ կ'ուզէր պաշտպանել Բաղուն — համառուսական Յեղափոխութեան վերջին ճակատը Անդրկովկասում: Միւս կողմը թաթարներն էին, «Մուսավաթ»ի յետաղէմ, աղայական կուսակցութեան առաջնորդութեամբ: Խուս-հայկան, Զօր. Բաղրատունի, Խոստոմ, Արրահամ Գիւլխանդանեան եւ այլ ընկերներ: Առաջինը նշանակուած էր Լևնինի կողմէն կառավարչապես ողջ Անդրկովկասի. չունէր, սակայն, իր ձեռքին տակ կանոնաւոր բանակ մը վերանուածելու այդ երկիրը կամ դէթ պաշտպանելու Բագուն:

Թաթարները բոնուած էին խոր, անհաշտ ատելութեամբ դէպի հայ տարրը, զոր փորձեր էին, դեռ 1905-ին, ջախջախել ու դուրս մղել նաւթաշխարհէն: Մերայինք գիտէին, անշուշտ, որ տաճիկ զօրքը օգնութեան կուգար իր ցեղակիցներուն եւ որ թուրք-թաթարական յաղթութեան պարագային հայութիւնը պիտի կրէր ծանր աղէտներ: Այդ պատճառով եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը — ազգային պաշտպանութեան գերազոյն մտահոգութեամբ — որոշեր էր միանալ ուստ բոլշեւիկներուն եւ Խոստոմ ու Շահումեան, հակառակ գաղափարային խորունկ տարածայնութեանց, կը գործէին թեւ թեւի: Մինչ վրացական մենշեւիկ կառավարութիւնը, նոյնական տողորուած հակահայ տաելութեամբ, բոլշեւիզմի հրդեհը մարելու պատրուակով, ըստ ամենայնի կ'աջակցէր թաթար յետաղէմ Մուսավաթականներուն եւ անզամ թիֆլիսէն կը դրէիր անոնց օգնական ոյժեր: Տաճիկ սպաններ կը կազմակերպէին եւ կը մարզէին թաթարները:

Գերման Զին. Հրամանատարութիւնը յղացեր

էր հսկայ ծրագիր .— դարձնել Բագում խարիսխ մը պատերազմական գործողութիւններու համար , ընդդէմ բրիտանական ոյժերու՝ Ասիոյ մէջ , ոտքի հանել իսլամ , թաթար զանգուածները Անդրկովկասի , թուրքեստանի , Հիւսիսային կասպեան երկիրներու մէջ — Աղբերէջան , Դաղստան , Թաթարներ , սարթեր , չէրքէղներ , խըրխըղներ եւայն , հնազանդեցնել Պարսկաստանը եւ քալել անոր վրայէն դէպի Աֆղանիստան ու Հնդկաստան , . . . ամենուրեք ապրատամբեցնելով մահմետական ցեղերը ընդդէմ Անդրիայի :

Այդ վիթխարի ծրագիրը վիժեցաւ զլսաւորապէս չնորհիւ հայերու , որոնք ամիսներ չարունակ պարտիզանական կորիւներ մղեցին թուրք-թաթարներու դէմ , Բագուէն մինչեւ Գեօքչա եւ Շամախի , մինչեւ Պարսից Ասրապատականը . . . կռուեցան , աւա՞ղ , առանց վոխարինութեան . . .

Այդ ժամանակներն էր , որ բրիտանական Համայնքներու Պալատին մէջ , երբ Ռամզէյ Մակղոնալտ հարցում մը ուղղեց Վարչապետին , թէ ի՞նչ կ'ընէ Անդրիոյ կառավարութիւնը հայ պայքարող ժողովուրդին օգնութեան հասնելու համար , Բալփուր բառացի պատասխանեց .

«Եորին Մեծութեան կառավարութիւնը կը հետեւի ամենաշխոր համակրանքով ու հիացումով հայոց քաջարի դիմագրութեանը՝ իրենց ազատութիւնն ու պատիւը պաշտպանելու համար : Եւ նա (կառավարութիւնը) իր ձեռքէն եկածը կ'ընէ անոնց օգնութեան գալու համար» :

Եթէ հայ մարտիկները , թուրք-թաթարներու մշանցնեաւոր դրոհէն նեղուելով , վար դնէին զէնքը և Բագուն անցնէր թշնամիի ձեռքը քանի մը ամիս

առաջ, 1918-ի Մայիս կամ Յունիս ամսուն, այդ պիտի լինէր ահազին վաստակ մը գերմանօ-թուրք ոյժերուն համար, որոնք պիտի կարենային — նաւթաշխարհի հսկայական հարստութիւններն ալ օդապղոծելով — դրոհ տալ դէպի թուրքեստան, Պարսկաստան ու Աֆղանիստան, ստեղծելով անհաշիւ խոչընդոտներ բրիտանական զօրքերուն համար, որոնք կը գործէին Միջազգետքի մէջ։ Պատերազմը աւելի երկար պիտի շարունակուէր եւ Զինադադարը, ապահովաբար, չպիտի կնքուէր 1918-ի Նոյեմբերին։

Բայց Բագուն ընկաւ միայն 1918-ի Սեպտեմբեր 17-ին, չնորհիւ դլխաւորապէս, դրեթէ բացառապէս հայերու դիմադրութեան։

Ահա թէ ինչպէս Համաշխարհային Պատերազմի աներեւակայելիօրէն բարդ ու հսկայ մեքանիզմին մէջ փոքրիկ անիւ մը — հայ ժողովուրդը — իր տոկուն, յամառ դիմադրութեամբ կարող էր անդրադառնալ դէպքերու ընթացքին վրայ եւ իր չօշափիլի բաժինն ունենալ տիտանեան բախումներու նիւթած արդիւնքին մէջ...

Հապա միւս կողմէն Բագուի հերոսամարտը, դրաւելով թրքական ոյժերը, մեծապէս աջակցեց Արարատեան հայութեանը, որ քիչ մը շունչ տառ երկարատեւ մղձաւանջէն յետոյ եւ հնարաւորութիւն ստացաւ կերտելու իր պետական կառուցուածքը, իր ազատ, անկախ Հանրապետութիւնը։

Ահա թէ որքան նշանակալից էր հայութեան համար եւ նոյնիսկ մեծ դաշնակից ազգերու ճակատագրին համար՝ այն օրհասական պատերազմը, որ մղուեցաւ Բագուի շուրջը, որուն լծուած էր Հ. Յ.

Դաշնակցութիւնը եւ որու խոչոք դերակատարներէն մին եղաւ Սերաստացի Կարիճը :

Ռոստոմ իրաւացի էր, երբ կ'ըսէր Բագու եկած մեր երկու ռազմիկներուն .

«Թշնամին ամէն տեղ մէկ է : Եթէ մեր շուրջը խմբուած թշնամի ոյժերը պարտութեան մասնենք, Հայաստանին սպառնացող ոյժերը պիտի տկարացը նենք» :

Թուրքաց բանակը կուղար Բագուի դէմ Նուրի վաշայի առաջնորդութեամբ :

Դիմենք նորէն ու վերջին անգամ Սեպուհին, որ այդտեղ եւս, այդ վերջին ու եղերական ճակատամարտի ընթացքին, անրաժան ուղեկիցն եղաւ իր պաշտելի ընկերոջ եւ արցունքու ականատեսը անոր հերոսական վախճանին^{*}) :

...«Դուրսը, հեռո՛ւն, իրացաններն ու քննաօքները կ'որոտային եւ Բագուն օրհասական ժամեր կ'ապրէր :

«Եւ Շահումեան (որ գրկարաց ընդուներ էր Մուրատն ու Սեպուհը) կ'ըսէ :

— «Կը լսէ՞ք քննաօքներու այդ որոտը. քըշնամին կ'աշխատի գրաւել Բագուն, որմէ յետոյ պիտի յարձակի այն փոքրիկ ժողովուրդի վրայ, որ քաշուած է Երեւանի շուրջը եւ շնչահեղձ կը տառապի : Բագուն պաշտպանել — կը նշանակէ Երեւանի Համբավիտուքեանը սատարել... Գնացէք հանգըստանալու... Երկու օր յետոյ ամէն միջոց կը դը-

^{*}) Էջեր իմ Յուշերէն. Հատոր Բ.

նենք ձեր տրամադրութեան տակ եւ դուք կը կազմէք
ձեր կարմիր քանակը :

Թագուն ապահնած էր իր ոյժերուն : Մոսկուան
Շահումեանի հեռազիրներուն կը պատասխանէր,
թէ անկարող է օգնութեան զալ : Անզլիացինե-
րը կարող էին օգնական գօրք դրկել Միջազետի
կողմերէն եւ արդէն իսկ կուգային, քայց հայազգի
«կարմիր փոխարքան» (Շահումեանը) յամառօքէն
կը հակառակէր անզլիացիներու զալուն : Մոսկուան,
բնականարար, չէր ուզեր այդ :

Ուզեցինք — կ'ըսէ Սեպուհ — վերջին փորձ մը
ընել եւ Մուրասի հետ միասին դիմում ըրինք Շա-
հումեանին . կացութիւնը անոր պարզելով, յանուն
հայ ժողովուրդի խնդրեցինք, որ հարցին չնայէ
մակերեւոյքօքէն : Յիշեցուցինք իրեն, որ բուրքերը
երէ գրաւեն թագուն, ժաղաքին ամբողջ հայութիւ-
նը սրի կ'անցընեն եւ այնուհետեւ իրենց ոյժերը
կ'ուղղեն Հայաստանի Հանրապետութեան դէմ : Այդ
պարագային յանցանքը պիտի ծանրանար իր վրայ :

Ստ. Շահումեան կը պատասխանէ .

— Գիտեմ այդ ամէնը, այսու հանդերձ քոլոր
ոյժովս պիտի աշխատիմ, որ անզլիացիք ոսք չը
դնեն այս երկիրը, նոյնիսկ երէ գիտնամ, որ այդ
պիտի արժէ հայերու արիւնը...

(Եւ այդ արիւնը հոսեցաւ առատօրէն, Բագուի
անկումէն յետոյ, 20,000 հայերու ջարդի ընթաց-
քին, Մ. Վ.) : Մուրաս և Սեպուհ կը շարունակեն
խնդրել ու յորդորել, բայց կարմիր առաջնորդը ան-
դըրդուելի էր .

— Իմ որոշումս վերջնական է, կ'ըսէ Շահում-
եան . ինձի համար բուրքի մուտքը թագու աւելի
նախընտրելի է, քան անզլիացիներունը . աննի,

երբ մտնեն տեղ մը, դժուար դուրս կ'ելին . . .»

Կարմիր իշխանաւորի ցաւագար մտայնութիւնն էր, որ կը խօսէր այդ փայլուն հայ առաջնորդին մէջ, օրհասի վայրկեաններուն — առաջնորդ մը՝ որ մինչ այն գործեր էր լիակատար համերաշխութեամբ «Դաշնակցական» ղեկավարներուն հետ եւ նոյնիսկ անկեղծ հայ մարդու, հայրենասէրի անուն հաներ էր :

Բագուն, թողնուած իր փոքրաթիւ ոյժերուն, անխուսափելի կորստեան մատնուած էր: Կարուած աշխարհէն, հեռու եւ զուրկ դաշնակից պետութիւններու օգնութենէն, առանց մեծաքանակ զէնքի ու ուազմամթերքի, տկարացած 7-8 ամսուայ արիւնալի կոիւներէն, — Յեղափոխութեան եւ հայկական ինքնապաշտպանութեան համեստ բանակը չէր կարող երկար դիմանալ շրջապատող թուրք զօրքերուն, որոնց շարքերը օր աւուր կը խտանային Սիւրիայէն և կող թարմ վաշտերով: Կոիւ միաժամանակ ընդդէմ իսլամ լեռնականներուն, որոնք Դաղստանի բարձունքներէն օգնութեան կը փութային իրենց հաւատակիցներուն: Կոիւ, վերջապէս, թաթարներուն գէմ, որոնք կը սնուցանէին տաճիկ բանակը, կը զիւրացնէին անոր շարժումները, թակարդներ կը լարէին հայ-ուուսական ոյժերու դէմ, կը կտրէին հաղորդակցութեան ճամբանները, կ'աւրէին ջրատար խողովակները եւայլն եւայլն:

Ի վերջոյ, Միջագետքի անգլիական բարձր հրամանատարութիւնը 2-3 բատալիօն զօրք դրկեց պաշարուած Բագուի օգնութեան: Զնչին բան մըն էր: Եւ այդ օգնական ոյժերն ալ, մօտ երեք շարաթուան դիմադրութենէ յետոյ, տեսնելով թշնամու ոյժերու թուական գերակշռութիւնը, լքեցին ուազմա-



ՀԱՄԱՁԱՅՆ

դաշտը եւ վերապարձան կասպեան ծովով գէպի
Պարսկաստան։ Անգլիացիներու այդ խուճապային
նահանջը սահմուկեցուց Բագուի հայկական ոյժերը,
որոնք իրենց ամբողջ յոյսը դրեր էին դրսի աջակ-
ցութեան վրայ։ Վհատութիւնն ու լքումը տիրեցին
հայ եւ ոռւս չարքերուն մէջ։ Տաճիկը պէտք է ներս
խուժէր եւ քաղաքի օրերը հաշուած էին...

Դեռ պաշարումի օրերուն, ընկերները՝ Ռոս-
տոմ, Մուրատ, Սեպուհ, Արքահամ՝ երկար խոր-
հելէ ետք, յարմար կը նկատեն զրահաւորներու օդ-
նութեամբ ծովեզրեայ կէտի մը վրայ զօրք հանել
ցամաք եւ անցնելով թշնամու կոնակը, երկու կրա-
կի մէջ առնել զայն։ Շահումեանն ալ իր հաւանու-
թիւնը կուտայ այդ ծրագրին։ Հարկ էր նաև խոր-
հըրդակցիլ ճակատի քանի մը զինուորականներու եւ
Համազասպի^{*}) հետ, որ իր վաշտերով կը կոռւէր
Բալաջարի կայարանի կողմը։

«Հետեւեալ օրը — կը պատմէ Սեպուհ իր Յու-
շերուն մէջ — երբ արթնցանք, Մուրատ ըսաւ.

— Այս զիշեր սարսափելի երազ մը տեսայ. չեմ
զիտեր թէ ի՞նչ պէտք է լինի։ Երեքս պառկած էինք
բլուրի մը վրայ եւ մեզի համար կը նուազէինք։
Ցանկարծ նուազարանս կոտրեցաւ, ես վար ինկայ
նստած տեղէս, ուղեցի կանգնիլ, բայց չկրցայ։ Տե-
սայ նաև, որ վրաս գլուխս ամբողջ սուրճով ներ-
կրւած էր, մինչեւ իսկ ձեռքերուս ու ոտքերուս ե-
ղունգները։ Եւ ամենէն զարմանալին այն եղաւ, որ

^{*}) Համբաւաւոր վանեցի ուազմիկը, որ 1921-ի
Փետրուարին բարբարոսարար սպաննուեցաւ երե-
ւանի բանտին մէջ, հայ բոլշեւիկներու ձեռքով։

մի անծանօթ ձեռք եկաւ նոյն սուրճով ներկեց երկու յօնքերու մէջտեղը : Ուզեցի ելեւ եւ այդ մարդը բռնել, սակայն իմ պառկած տեղը մի այնպիսի ճախ-ճախուա դարձաւ, որ անմիջապէս արթնցայ»...

Նախաճաշէն յետոյ, Ստեփանի, Սիմոնի եւ Էր-մէնիքենացի Գրիգորի հետ նստանք ինքնաշարժ եւ շարժեցանք դէպի ճակատ : Գործադրելիք ծրագրին չուրջ ամէնքս կատարելապէս համաձայն էինք : Դե-կավարութեան հարց չըարձրացուցինք : Մուրաստ ը-ստւ .

— Կ'երեւի այսօր մի բան պիտի պատահի, քա-նի որ մենք լուր ու մունջ նստած ենք ինքնաշարժին մէջ :

Մահուան տխուր նախազզացումն էր՝ այդ օր-հասի ժամերուն...

Երբ հասանք վրանը — կը չարունակէ Սեպուհ — վաշտապետ Աերգօն ընդունեց մեզ եւ հեռախօ-սով կանչեց հրամանատար Համազասպը, որ չուտով եկաւ ճակատէն, իր գեղեցիկ ձիուն վրայ նստած :

Համազասպն եւս յունեսս էր մեր տրամադրելի ոյժերու նկատմամբ : Կը կասկածիմ — կ'ըսէր հի-նաւուրց, արի խմբապետը — թէ այս գունդերով կրնանք պաշտպանել Բագուն ... Մեր դէմ կանգնած է նշանաւոր նուրի փաշան եւ մեր խուզարկուները ամէն օր տեղեկութիւն կը բերեն, որ նա նոր ոյժեր կը ստանայ ...»

Այս փօսակցութիւններու միջոցին ձիաւոր մը սրաբշաւ կուզայ Բիրի Հէյրաթի կողմերէն եւ կը յայտնէ, որ մեր բանակի ճախ թեւր ջարգուելով թշնամու ուժեղ գրոհներէն, կը նահանջէ դէպի քա-ղաք, եւ որ տաճիկները չուտով պիտի մանեն Բա-զու ու պիտի կտրեն մերիններու ճամբան :



Գ. Բ. Օ

Այս լուրը առնելուն պէս Համազասպ կը փութայ դէպի ճակատ, հրամայելով, որ պահեստի մի գումարտակ իսկոյն մեկնի էրմէնիքենա:

Մուրատ, Սեպուհ խումբ մը հայ զինուորներու զլուխ անցած, նոյնպէս կ'ուղղուին դէպի էրմէնիքենատի ճակատը: Անոնց երեւումը ուազմարեմին վը-վրայ՝ յոյս ու խրախոյս կը ներչնչէ կոռոզներուն եւ անդամ դասալիքներուն:

Սերաստացի ուսպմիկը նորէն իր սիրած տարերքին մէջ է . կը խոյանայ թշնամիին դէմ եւ անդաղար կը քաջալերէ ու կ'ողեւորէ հայ զինուորները : Իր վերջին կոիւն էր . կը մօտինաբ աղէտաւոր վայրկեանը . . .

Թշնամու զնդացիրները սկսան գործել մերիններուն դէմ , բայց առանց հետեւանքի : Մեր զինուորները , Մուրատի կոչերէն թեւաւորուած , միշտ կը յառաջանային , մինչ թշնամին յետ կը նահանջէր : Երկու-երեք ժամուսն կոիւներէն յետոյ , թուրքերը քշուեցան երկաթուղիի գծին միւս կողմը :

Կոիւր առանձնապէս կատաղի էր մեր ոյժերու ձախ թեւին վրայ , Բիրի-Հէյրաթի կողմերը : Տաճիկները իրենց թնդանօթներով ու զնդացիրներով կարծես անկիւնաւոր զիրք բռնած էին եւ մեր ձախ թեւէն 5-600 քայլ հեռաւորութեամբ զրաւած էին րլրակ մը , իրենց թեւր երկնցնելով դէպի Բիրի-Հէյրաթ :

— Մենք ալ պէտք է անկիւնաւոր թեւ կազմենք ու այնպէս կոռուինք . բայց նախ պէտք է որ բռնենք զիմացի բլուրը — ըստ Մուրատ :

Սեպուհ կը զգայ վտանգը եւ կը յորդորէ սպասել , մինչեւ Համազասպէն օգնական ոյժեր ստանալու :

Մուրատ կը պնդէ իր առաջարկին վրայ .

— Եթէ քիչ մը ուշանանք , թշնամին կարող է զրաւել այդ բլուրը եւ այն ատեն մենք այլ եւս պիտի չկրնանք մնալ մեր դիրքերուն մէջ :

Մուրատ կը պատկի բլրին եզերքը : Քովը՝ Սեպուհն ու Մտեփանը :

Թուրքերը այժմ կեղրոնացուցին իրենց կրակը այդ բլրին վրայ եւ կը ձգտէին զրաւել զայն ու մեր



Մ Ա Խ Բ Ա Տ

զինուորներու ետեւն անցնիլ։ Յուսահատ կոիւ մըն
էր երկուստեք։ Գնդացիրներու օգնութեամբ, տա-
ճիկները կը յառաջանային, միեւնոյն ատեն թնդա-
նօթի կրակը խտացնելով մերիններուն վրայ։
Նոր հայ զինուորներ եկան գօրացնելու մեր

դիրքերը : Սակայն, որքան ալ խիզախ ու բուռն էր մեր ուղմիկներու զիմադրութիւնը, անոնք չէին կարող լոեցնել տաճկական գնդացիրները, որոնք կը գործէին անդուլ, անդադրում :

— Տղա՛ք, գոռաց վերջին անդամ մեր Հայութ-կը — միահամուռ կրակ բանանք գնդացիր արձա-կողներուն վրայ, գուցէ կարենանք լոեցնել այդ ա-նիծեալ զինուորները . . .

Եւ այդ միջոցին աղէկտուր ճիշ մը անցաւ մեր շարքերէն . . . Մուրատ կ'ընկնէր չնչասպառ՝ մահա-սիթ գնդակի մը հարուածէն եւ բլուրի զառիվայ-րէն թաւալզլոր կ'երթար դէպի թշնամին : Հայ զինուոր մը յառաջ նետուեցաւ՝ թաղմիկի մարմինը բոնելու, բայց ինքն ալ զոհ գնաց ուրիշ գնդակի մը : Այլ եւս անկարելի էր մօտենալ : Երկու օր յե-տոյ միայն կարողացան ձեռք ձգել թանկագին դիա-կը եւ տիսուր հանդիսաւորութեամբ հողին յանձնեցին Մուրատը, երկու ուրիշ նահատակներու հետ :

Վերջացաւ :

* * *

Կովտուն — Բագու . . . Տարօրինակ խաղը բախ-տի . . .

Ճողովրած անհաշիւ ու արիւնալի արկածնե-րէն, առանց երբեք գնդակ մը ընդունելու իր կարի-ճի մարմնոյն վրայ, աղատ ելած Սասունէն, Սամ-սոնէն, Երզնկայէն, քրդական հրոսակներէն, Պոլ-սոյ, Սերաստիոյ թրքական ծուղակներէն, Զանգե-զուրի, Ղափանի թաթարական հեղեղէն եւ Պոնտո-սի զաւադիր ալիքներէն, — այդտեղ է, հայրենիքէն հազարաւոր մզոններ հեռու, Ասկէրոննեան թերա-կզզիի աւազուտ անապատին մէջ, խորթ, օտար եր-կընքի տակ — այդտեղ է, որ պիտի պառկէր Քաջի

յողնատանջ մարմինը . այդտեղ՝ թաթար մայրաքաղաքի արուարձանի մէջ՝ նա պիտի ընտրէր իր վերջին , յաւիտենական բնակավայրը . . .

Սուդ էր «Դաշնակցական» շարքերու մէջ , սուզով համակուեցան բոլոր հայ սրտերը : Մահու ճիրաններուն մէջ գալարող Նաւթաշխարհի հայ ժողովուրդը զիտէր , լսեր էր , որ Ռոստոմի , Շահումեանի , Զապարիձէի եւ ուրիշ զեկավարներու , կըռուողներու հետ՝ կար մէկը հին , սրբազան , հերոսական Ուխտէն , մէկը Սասնոյ համբաւաւոր արծուախումբէն — ընտիր , անվեհեր , չքնաղ զինուոր մը , Հայ Մարտական Կազմակերպութեան ամենաընտիր նժոյզներէն — որ Հոկայական տարածութիւններ կարելով , եկեր էր կուրծք տալու թուրանական հօրդաներուն , եկեր էր կոուելու նոյն հարազատ ժողովուրդի իրաւունքներուն համար , — աւա՛լ , նաեւ պաշտպանելու ուստական նահանգ մը , սուս բանակէն լքուած եւ տաճիկէն ոտնակոխ :

Եւ մէկէն ի մէկ , փոթորկարեր որոտի պէս , Հնչեց անոր մահուան զոյժը , — ճիշդ այն պահուն , երբ սրարշաւ կը հասնէր հայոց ջարդի ուրազանք ...

Կասպեան ալիքները , լերկ ափերուն զարնուելով , շառաչաձայն երգեցին Հերոսի մահը — եւ բերնէ-բերան , շարքէ-շարք , թաղէ-թաղ , կայծակի արագութեամբ տարածուեցաւ աղէտաւոր բօթը — «Մուրատը զարկեցի՞ն» , «Մուրատը սպաննուեցա՛ւ» . . .

Իր վերջին ճակատամարտն էր : Ընկաւ Սեբատացի Ռազմիկը պարտաճանաչ զինուորի հպարտ զիրքին մէջ , երբ վրէժխնդիր հրացանը կուրծքին սեղմած , զնդակներու տարափը կը տեղար թշնա-

մուն վրայ : Բնկաւ Մուրասար երկարատեւ , ահաւոր Գողգոթայ մը ապրելէ յետոյ , դեռ վրէժի մըմուն-ջը չուրթերուն , դեռ չտեսած Հայրենիքի ազատու-թիւնը — Հայկական Անկախութեան Արեւը — որու դողդոջուն ճառագայթները կը չողշողային Մասիսի պագաթներուն . . .

Զգա՞ց արդեօք իր կարձատեւ հոգեվարքի վայրկեաններուն ճակատագրի դաժան հեղնութիւ-նը : Յիշե՞ց արդեօք իր կտրած , երկայնաձիգ ճամ-րան , փոթորկի եւ արիւնի խօլական գրուազները , — այն օրը՝ երբ ապստամբ ու պարտուած ժողովրդին հետ թափօր կ'ընէր Տալւորիկէն դէպի Անտոքի բարձունքները . այն հեռաւոր , պատանեկան օրերը՝ երբ Ստամպուլի մութ խորչերում կը կատարէր իր առաջին , վտանդալի , տերրօրական թորիքները . այն օրը՝ երբ թուրք ու քիւրդ վոհմակներէն հե-տապնդուած , նոյն հարազատ ժողովրդին հետ , դեր-մարդկային վշտի ու տառապանքի մէջ , կը նահան-ջէր Երզնկայէն դէպի Կարս . այն մութ , արհաւրա-լի գիշերը , երբ Սեւ ծովի ալիքներում , բուռ մը ընկերներով կը մղէր անհաւասար ճակատամար-տը նոյն յաւիտենական սոսիխ գէմ , ապա կը փաթ-թէր սիրած Եզօի արիւնաշաղաղ դիակը իր լե-զենդական առազատատանտին մէջ . այն սրտաճաք օրերը՝ երբ փախստական ու թափառական Սեբաս-տիոյ լեռներուն մէջ , ցուրտին ու բուքին , զարհու-րելի հիւանդութենէն անդամալոյժ , ձիու վրայ կամ ընկերներու շալակին կը տարուէր դարանէ-զարան , քարանձաւէ-քարանձաւ՝ հետապնդող հրոսակներէն թագնուելու համար . եւ այն նղովքի ու ցասումի օ-րը՝ երբ անտառի մէջ զարանամուտ , հեռադիտա-կը աչքերուն , ատամները կրծտելով , կը գիտէր հա-

րազատներու աննախընթաց Գողգոթան, հայ տարագիր ժողովուրդի կարաւանը, անոր մէջ իր կիննու զաւակները, որ կը տանէին դէպի աքսոր ու ըստանդանոց . . .

Հանգի՛ստ պաշտելի աճիւններուդ, հէզ, ցաւատանջ ընկեր: Կ'ուղէի վայրկեան մը թեւեր առնել սլանալ դէպի կովկասեան հորիզոնները, համբուրել եւ երախտագիտութեան կարմիր վարդերով զարդարել Նաւթաշխարհի գորչ երկնքին տակ փոռուած մենաւոր դամբարանդ . . . Զեմ կարող, տարաբախտարար, եւ զուցէ ցմահ դատապարտուած եմ հեռու մնալու քո չիրմէն եւ քեզմէ ոչ հեռու պառկած Դումանի, Աւօի, Քեռիի, Ռոստոմի, Զաւարեանի որբացած շիրիմներէն . . .

Հեռուէն հեռու կ'ողջունեմ քեզ եւ քո պայծառ անջնջելի յիշատակը, որու հանգէպ վայրկեան մը կը մոռնամ հայ կեանքի առօրեայ, արտասուելի պղտիկութիւններն ու թշուառութիւնները:

Քո ձայնը եւ քեզի նման բոլոր անձնուրաց հայդուկներու ձայնը պիտի շարունակէ գերեզմանէ՞ն ալ ողիւորել հայ սերունդները, պիտի յորպորէ՝ քալել անզուլ ու անվհատ, միշտ յառաջ, դժուարին ճամբաններով, պայքարիլ ու տքնիլ, մինչեւ որ մեր վատարախտ ժողովուրդը, աղատագրուած բոլոր խեղդող մզձաւանջներէն, իր արժանավայել դիրքը նուաճէ Արեգակի տակ, իր աննման հերոսներուն վայել դիրքը —

Հայրենիք, աղատագրութիւն, ողատիւ :

ՄՈՒՐԱՏԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ

15|28 II, 1916
Թիֆլիս

Սիրելի հայրենակիցներ,

Մրտի անհուն գոհունակութեամբ ստացայ այն հեռագիրը, որ ուղարկած էիք պրն. Միքայէլ Վարանդեանի հասցէով, ինչպէս նաև 775.00 (եօթը հարիւր հօթանասուն և հիւզ) բուրլին՝ իրեւ նուէր ձեր կողմէն:

Հարկ չկայ ըսել թէ ինձ համար հեռագրի բովանդակութիւնը աւելի արժէքաւոր, քաջալերական եւ մխիթարական էր, իբրեւ սրտերու մաքուր եւ անկեղծ արտայայտութիւն, քան թէ դրամը, որուն համար իմ սրտագին շնորհակալութիւնս։ Դրամն ալ ստացած եմ պրն. Վարանդեանէն, որուն համար տուած եմ ստացական։

Ապահով եղիք որ գրամի կարիք չունէի, քանի որ դրկած էիք ուրախութեամբ ընդունեցի եւ պիտի զործածեմ հանրային նպատակներու։

Իմ թելադրութիւնս պիտի ըլլայ ձեզի, որ ըմբռնէք ժամանակի հրամայողականութիւնը եւ լըրջութիւնը, եւ առանց կուսակցական կամ այլ խրտը րութիւններու կամ նկատումներու, լուռ ու մունջ մեղուածանօրէն կազմէք հայրենակցական միութիւն եւ կազմակերպութիւն։ Գոյացուցէք զումարներ, որպէսզի, երբ մօտաւոր ապագային խաղաղութիւն եւ հաշտութիւն տեղի ունենայ մեր ցանկացած եղանակաւ, անմիջապէս խումբ առ խումբ դիմէք

Հայրենիք, որոնելու ձեր կորուստները, եւ փրկելու գանոնք թուրքերու ճանկերէն, կամ աքսորավայրերէն: Զեզմէ կախուած պիտի ըլլայ մեր հայրենիքի վերաշինութեան գործը:

Հայրենակիցնե՛ր, անշուշտ իմացած էք թերթիրէն աղէտի մեծութեան մասին. ցաւալի է ըսելթէ՝ իրականութիւնը աւելի դժնդակ է, քան մամուլին տեղեկացուցածը: Անցեալ տարի Յունուարին մենք կռահեցինք թէ կառավարութիւնը մեզի նկատմամբ յետին մտքեր ունի, ինչպէս օրինակ ուտելիքներու թունաւորում եւ փախստական զինուորի պատրուակի տակ՝ խմբովին գնդակահարում եւն.:

Իրեւ կանխազզուշութիւն՝ աշխատեցանք համաժողովրդային համազործակցութիւն յառաջ բերել, հակազդելու համար կառավարութեան յետին միտումները. սակայն անկարելի եղաւ, ժողովուրդի ծանօթ մտայնութեան պատճառաւ:

Ամենէն առաջ Սերաստիա սկսաւ հալածանքները. արդէն ես թիֆոյի բռնուած, փախստական վիճակի մէջ էի. երբ լաւացայ ամբողջ ժողովուրդը զինաթափուած էր:

Առաջին անգամ ձերակալուած եւ հալածուած էին մեր Դաշնակցական եւ Հնչակեան ընկերները: Դժրախստարար ժողովուրդը, թիւրիմացութեամբ մը, ենթադրեց թէ ինք բաժին պիտի չունենայ այդ դժրախստութեան մէջ, ու մնաց անտարբեր, մինչեւ որ վտանգը հասաւ իրեն, սակայն այլեւս չատ ուշ էր:

Սկսած էին արդէն մասսայական ձերակալութիւններ, աքսորանք, տեղահանութիւն եւ կոտորած: Թէ որքան մնացած են մեր բեկորներէն, ինձի


յայտնի չէ : Բայց , ըստ երեւոյթին , մեծ բան մնացած չէ :

Կոսորուածները եւ մեռածները իրենց կտակը թողուցած են ձեզի , որպէսզի դուք լուծէք անոնց վրէժը , ու վերաշխնէք հայրենիքը :

Չեր հեռագրին կ'ուղէի հեռագրով պատասխանել , սակայն հեռագրի համար հասցէ չունէի :

Այսօր կը մեկնիմ կրկին դէպի ներս , պարտականութեան վայրը : Երբ միջոց ունենամ , կրկին կը պրեմ :

Եղբայրական յարգանքներով՝



ԽՈՒՐԱԾ ԽՐԻՄԵԱՆ , ԱԵՐԱՍՏԱԳԻ

ՄՈՒՐԱՏ-ԱՀԱՐՈՆԵԱՆ ԶՐՈՅՑ ՄԸ

Կ. ՊՈԼՍՈՅ ՄԵջ, 1911 ԹՈՒԱԿԱՆԵՐՆ*)

1911 թ. Օգոստոս 17-ն էր, չորեքշաբթի օր։
Չորս ընկերներով, բոլորս ալ Սերաստացիներ, Պոլ-
սոյ «Ազատամարտ»ի խմբազրատան վերնայարկը հ-
լանք։ Այդ օրերուն Հ. Յ. Դաշնակցութեան ընդհանուր առաջին պատգամաւոր եկած էր։ Ընկերներս էին,
ԱՐԱՄ ԵՐԱՆՈՍԵԱՆՆ, ուսուցիչ Պոլսոյ Հայրիկեան
վարժարանին մէջ, որ նախապէս Սերաստիոյ կեղը։
Կոմիտէի անդամ եղած էր, ԱՐՄԵՆԱԿ ԱՃԵՄԵԱՆՆ,
Պոլսոյ Իրաւաբանականի ուսանող և ուսուցիչ
ԳՐԻԳՈՐ ԿիրԱԿՈՍԵԱՆՆ։

ՄՈՒՐԱՏ մեզ ներկայացուց Գարեգին Խաժա-
կի, Աւետիք Խաչակեանի, Դեւոնդ Մելոյեանի եւ
այլ ծանօթ Դաշնակցական անձերու։ ՄՈՒՐԱՏ-ի
հետ ժամադրութիւն ըրինք՝ ուրբաթ երեկոյին
կրկին տեսնուելու։ Որոշեալ ժամուն զիրար գտանք։
Գիշեր էր։ Մուրատ տարաւ մեզ տան մը մօտ, Բե-

*) Ամերիկայի մեր Սերաստացի ընկերներու խնդրանեով՝ «Մուրատի Գրքին» մէջ զետեղեցինք նաեւ այս ցրիւ նօրերը — պահուած իրենց քով 1911 բուականէն — որոնք բանկագին ստուերներ կ'ոգեկոչեն Հայոց պանքեօնէն եւ մելամադու յուշեր կը զարքեցնեն հին, լաւ օրերէն...

բայի մէջ, չէնքին երկրորդ յարկի պատուհաններէն ազօտ լոյս մը կը պլազմար վարագոյրներու ետեւէն։ Մուրատ փողոցի անկիւնէն «Մեր Հայրենիք»ի եղանակը ոռուեց եւ պատուհանը բացուեցաւ. «Մուրատն է զալիս», «Ներս մտէք» ըսին։ Երիտասարդ ու բարեձեւ կին մը դուռը բացաւ եւ բարձրացանք երկրորդ յարկը։

Երկու մահճակալներ կային սենեակին մէջ, մէկուն եղերքը նստած էր Աւետիս Ահարոնեան եւ ձեռքին մէջ ունէր կարմիր կողքով զիրք մը, ինըիկօ Ֆէրրի-ի «Դրական Գիտութիւնները եւ Սոցիալիդմ»ը։ Իսկ Ահարոնեանի դիմաց՝ նստած էր Վարանդեան։

Մուրատ, շորս հոգիներս ներկայացուց Ահարոնեանին, աստ Վարանդեանին, ըսելով. «Ասոնք իմ եղրայրներս են»։ Ահարոնեան ժպիտով մը ըստ. — «Մուրատ կ'երթայ Պաթում, կ'երթայ Թիֆլիս, մագնիսի նման կը քաշէ եւ ետեւէն կը բերէ բազմաթիւ անձեր եւ կ'ըսէ. «ասոնք իմ եղրայրներս, քոյրերս են»։ «Կ'երթայ Երեւան, Պաքու եւ ամէն տեղ նոյնը»։

Հաճելի զրոյցը շարունակուեցաւ։ Խօսքը դարձաւ Օսմանեան Փարլամենթի հայ երեսփոխաններէն Տոքթ. Նազարէթ Տաղաւարեանի վրայ, որ գիտուն Սերաստացի մըն էր։ Ահարոնեան ըստ որ, երբ ինքը Թիֆլիսի Ներսիսեան դպրոցի տնօրէնն էր, Տաղաւարեան այցելած էր դպրոցը, աչքէ անցուցած Մատենադարանը, Թանգարանը եւայլն եւ իր կարծիքով Տաղաւարեան գիտնական անձ մըն էր, մարդ մը, որ իր յարմար դատած եղանակով կ'ուզէր օգտակար ըլլալ իր ազգին։

Մուրատ մէջ բերաւ թէ՝ «Տաղաւարեան կրնայ զիտուն անձ մը բլլալ, բայց որպէս Հայ Երեսփոխան մը Օսմ. Փարլամենթին, պէտք չէր որ արիւնարրու Համբիտին ճաշը ոււաէր» :

Վարանդեան ըսաւ — «Մուրատ առանց փաստի չի խօսիր. ճաշը կը բաւէ» , — և Մուրատի կողմը բռնեց :

Խօսքը դարձաւ Ռւժի (Մուր) և Գրականութեան (գրիչ) մասին .—

Ահարոնեան ջատագովեց Ռւժի գերակշռութիւնը և աւելցուց — «Մուրատ, երբ գուն լեռներու մէջ կը կոռուէիր, իմ զիրքերս չէիր կարդացած, ուրեմն զիրքերը չեն, որ քեզ կազմեցին, այլ բնադրաբար զգացիր : Նախապատուութիւնը Ռւժին է, իսկ Գրականութիւնը երկրորդական» :

«Բայց առանց Զեր գրքերուն, կոռւողներուս եռանդը յարդի մը բոցավառումին պիտի նմանէր : Այդ արթնցնող գրականութիւնը, որ Հայ հայդուկին տուաւ եռանդ և կորով, կոիւը շարունակելու ընդդէմ բոնւթեան : Այս, Ահարոնեան ջան, իմ գըլուխս Զեր ոտքերուն զուրպան, եթէ հազար կեանք ունենայի իսկ, պիտի նուիրէի միայն Զեր զլուխը ողջ պահելու համար» :

Երկու ժամէն աւելի տեւեց այդ տեսակցութիւնը և մեկնեցանք խորապէս ազդուած այն գուրղուրանքէն, որ, զբչի մարզը և սուրի մարզը փոխադարձ յարգահօք կը պատուէին և կը բարձրացընէին զիրար :

Այդ օրերուն էր, որ Անդամքեր 3, 1911, կիրակի, Ակիւտարի Ամառնային թատրոնին մէջ, խօ-

սեցաւ առաջին անգամ Գարեգին Խաժակ եւ սկսաւ իր բանախօսութիւնը այս խօսքերով .

«Թրանսայի Լուգովիկոս 14-րդը իր աղջական Սպանիոյ երիտասարդ թագաւորին ըսաւ .—


«Այլեւս Պիրէնեան լեռներ չկան Թրանսիոյ եւ Սպանիոյ միջեւ . ես ալ պիտի ըսեմ , որ այլեւս կովկասեան լեռներ չկան Ռուսահայը եւ Թրքահայը անջատող» :

Յաջորդ կիրակին , Սևպոեմբեր 7|20 , 1911-ին Ա. Ահարոնեան դասախոսեց Ակիւտարի Ամառնային թատրոնին մէջ : Ասեղ ձգելիք տեղ չկար :

Դարձեալ նոյն օրերուն էր , Սևպոեմբեր 11|24 , Ակիւտարի «Յառաջդիմական Ակումբին» մէջ , բանախօսեց Միքայէլ Վարանդեան , նիւթ ունենալով , «Հայ մտաւրականութիւնը , իր զործը անցեալին եւ ապագային մէջ» : Սղագրեցինք :

Նոյն շաբաթներուն մէջ էր , Նոյեմբեր 20-ին , կիրակի օր մը , «Ազատամարտ»ի Ակումբին մէջ , Ա. Զաւարեան , Բնդէ . Փողովի որոշումները հազորդեց եւ ցուցամատը շարժելով , թելադրեց որ «Ամէն Դաշնակցական անհատ , միշտ ներշնչողի , անաչառ քննադատողի դերին մէջ դանուի , զինք չըջապատող ընկերային խաւերու մէջ» :

Երանի՛ այդ օրերուն եւ հազար երանի Ազգին համար աշխատող ու զոհողներուն :



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հերոսներու Գիրքը	7 — 15
Մանկութիւն եւ Պատաճնեկութիւն	16 — 27
Ահարեկիչը	28 — 44
Մուրատ՝ Կովկասում	45 — 52
Սասուն	53 — 74
Մուրատ եւ Անդրանիկ	75 — 101
Հայ-Թաքարական Բախումիներու Մէջ	102 — 129
«Հիւրիէր»ի Օրերուն	130 — 199
Մեծ Պատերազմի Սկիզբներուն	200 — 214
Զուլումը եւ Մուրատի Ռդիսականը	215 — 242
Թիֆլիզէն Երգնիկա	243 — 257
Ռուսական Յեղափոխութենէն Յետոյ	258 — 290
Նահանջ	291 — 324
Վերջին Ճակատամարտ եւ Մահ	325 — 341
Մուրատի Նամակը Եր Հայրենակից- ներուն	342 — 344
Մուրատ-Ահարոնինան Զրոյց մը	345 — 348

ԳԻՆ՝ ԹԱԹԱԿԱԶՄ \$1.50

ԼԱԹԱԿԱԶՄ \$2.00